


6359/1

266
7 - 42



1 Oct 2009

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԾՆԱԾ

ՄԱՐԴԻԿ


ԽԵՍ ՀԵՏԱՔՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵԽ
ՀՈԳԵԼՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԵՐ

ՀԵՂԻՆԱԿԵՑ

ՄՐ. ՀԵՐՈԼՏ ՊԵԿՊԻ

ՏՊԱՐԱՆ ՄԱՐԱՆԱԹԱ

ՀԱԼԵՊ



266
Դ - 42

198
CLOSING
LA

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԾՆԱԾ

116c.

Մ Ա Ր Դ Ի Կ

WITHDRAWN FROM HAIGAZIAN
COLLEGE LIBRARY

ԽԻՍ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵԽ
ՀՈԳԵԽՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԵՐ

ՀԵՂԻՆ ԱԿԵՑ

ՄՐ. ԼԷՐՈԼՏ ՊԵԿՊԻ

ԹԱՐԴՄԱՆԵՑ ԹՐՅԵՐԵՒԻ 1913 ԻՆ

ՎԵՐ. ՅՈՎՆԱՆՆԵՍ Ս. ԷՍԹԻՃԵԱՆ

ՏՊԱՐԱՆ ՄԱՐԱՆԱԹԱ

ՀԱԼԵՊ


19.07.2013

6351/1

PRESENTED BY
REV. JACOB DEPOYAN
MRS. MARITZA DEPOYAN
TO HAIGAZIAN COLLEGE



11642-H



ՎԵՐ. ՑՈՎՀԱՆՆԻՍ Ս. ԷՍՔԻՃԵԱՆ

ՏԱ ԹԱ Զ Ա Բ Ա Կ

ՀԱՅԵՐԻՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Հանգուցեալ սիրելի ամուսնոյս՝ Վեր. Յովհաննէս, էսքիճեանի ձեռամբ թարգմանուած ու հրատարակուած այս խիստ հետաքրքրական եւ օգտակար զիրքը, Երկու Ա.ՆԳԱ.Մ ԾՆԱԾ ՄԱԼԻԴԻԿ, հիմա Հայերէն լեզուաւ հրատարակել տալով զայն կը ձանեմ իր անմոռանալի յիշատակին և կը ներկայացնեմ ամէն անոնց որոնք մօտէն ճանչցան զայն, կամ տարագրութեան բազմատեսակ թշուառութենէն ու ստոյգ մահէն վերապրեցան անոր խնամքին տակ:

Հանգուցեալը այս հանրածանօթ գիրքը Անգղիերէնէ Հայատառ Թրքերէնի թարգմանելով հրատարակած էր, երբ յանկարծ համաշխարհային պատերազմը ծագելով հազիւ կարելի եղաւ ցրուել մի քանի հարիւր օրինակ, ու մնացեալը ամբողջութեամբ կորսուեցաւ Ու ես, հակառակ փափաքներուս և ջանքերուս, ինծի վիճակով այլևայլ դառնութեանց հետեւանքով, չկարողացայ կրկին հրատարակել տալ զայն մինչեւ այսօր Սակայն հազար փառք կուտամ երկնային Հօրս որ սիրելի ամուսնոյս հանդէս ունեցած փափաքս երագործելու վերջապէս կարող ըրաւ զիս:

Թող խօսի ի Տէր ննջեցեալը գոնէ այս գրքին միջոցաւ, որուն նիւթը՝ ՎԵՐՍՈՒԻՆ ԾՆՈՒՆԴԸ, և միմիայն Քրիստոսի կեանքը ապրիլն ու քարոզելը՝ իրեն գերագոյն նշանաբան ըրած էր, ու թէ՛ կեանքով ու թէ՛ մահով կնքեց սոյն ճշշմարտութիւնը:

Հանգուցեալը՝ 1905 ին Կ. Թ. Գոլէճէն և 1908 ին Մարագի աստուածարանական ճեմարանէն ընթացաւ արտ ըլլալով իր առաջին գործատեղին եղող Քսանպի արուար ձաննե-

ըէն կքիզ Օլուգ, Քէօրքիւնէի Ան. Յ կտոր զիւղերու մէջ՝ հինգ տարի իրեւ քարողիչ պաշտօնավարած, և բաղմաթիւ հոգիներու փրկութեան սատար է հանդիսացած:

1913 ի Սեպտեմբերին Հալէպի Աւետարանական եկեղեցին եկած հրաւէրը ընդունելու առաջնորդեց զինք Տէրը: Հան իր բոլորանուէր ու սիրոյօժար ջանքերուն շնորհիւ թէ՛ եկեղեցին և թէ՛ երիտասարդաց միութիւնը արագօրէն աճեցան ու հոգեոր կեանքը զօրացաւ: Դժբախդաբար պատերագմի հռչակումը քաղաքը տակն ու վրայ ըրաւ: Հայ երիտասարդութիւնը զինուրագրուեցան, ու անոր յաջորդեց ստուարաթիւ տարագիրներու ժամանումը, կարծես թէ Տէրը զինք դիտմամբ՝ այն խաւար օրերուն համար՝ տունէն հանած ու Հալէպ բերած էր: Կիլիկիոյ և փոքր Ասիոյ ամէն կողմէն խումբ խումբ տարագրուող, լեռներու և ձորերու մէջ դիակնացող, և Տէր Զօրի և Արաբիոյ հրատոչոր աւազուտները քչուող մեր ազգակիցներու մնացորդներուն համար Հալէպ՝ պաստանելու կայան մը եղաւ: ԱՄէն օր բիւրաւոր բազմութիւն մը կը հասնէր, բայց ի՞նչ բազմութիւն: Մերկ, անօթի, ծարաւ, յոդնած ու անդօր, թանչախտով (Dysentery) և անգութ ժանտատենդով (Typhus) նեխած, կեանքի վերջին թելը կոտրելու մօտ, յետին չունչը տակաւին բերնին մէջ, բայց իրենք ոսկորի կոյտեր . . . մ՞հ, այս սոսկատեսիլ և սրտակեղեք ամբոխին ողբն ու կոծը . . .

Փոխագրութեան միջոցներու չգոյութեան պատճառաւ Հալէպ մնալու թոյլատրուած գարշահոտ մարդակոյտերուն մէջ գիշեր ցորեկ կը մտնէր Վեր. Էսքիձեան և Աստուծոյ արարածները անձամբ կը յափշշտակէր մահուան ճիրաններէն:

Իր ազգին պատութեան հոմար քունն ու հանգիստը կը զոհէր, նոյն իսկ իր կեանքը մահուան վտանգին ենթարկելով թուրք պաշտօնեաներու ձեռքէն կ'ազատէր ժողովուրդը և խումբ խումբ քաղաք կը մըտցնէր: Կառավարութեան մեռելակառքերը օրական 2—300 դիակներ կը թափէին քաղաքէն զուրս հսկոյ փոսի մը մէջ, և այն նեխեալ գիտէներուն մէջէն ամէն օր ողբերը կը զատէր ան, և իր

հաստատած որբանացին կամ գաղթատուներու մէջ կը տեղաւորէր: Ինչպէս քաղքէն ներս նոյնպէս Տէր Զօրի և Արաբիոյ անապատներու բոլոր տարագիրները անոր օգնութեան կը սպասէին: Եւ օր մը, այս տեղի ունեցող անգթութեանց ու կոտորածին սիրտը չզիմանալով բացագանչեց, «Ո՞հ, եթէ թուրքը կամաւոր ողջակէզ մը ուզէր ազգիս ազտութիւն տալու համար, առաջին անգամ ես կը զագէի կախաղանի յանձնուելու: Արգէն իր անվեհեր գործերուն համար կառավարութիւնը զինքը աչքի առջև ունէր:

Եթէ ճշմարիտ քրիստոնեայ մը չըլլար ան, այսպիսի ճշմարիտ ազգասէր մը պիտի չըլլար: Անոր այս աստիճան անձնուէր ծառայութիւնը պէտք է վերագրել Քրիստոսի հետ ունեցած սերտ և սրտագին յարաբերութեանը: Սրդարեւ, հանգուցեալին այս ծանր ու գառն ծառայութեանց մէջ կարօտեալներու ցոյց տուած անխոնջ սէրն ու քաղցրութիւնը, և իր գէմքէն ճառագայթող լոյսն ու ժպիտը զիտողներ՝ անոր մէջ Քրիստոսի կեանքը տեսան: Ասով համար անիկա կոչուեցաւ ամբողջ որբերուն և այրիներուն «Հայրիկ»: Ինքզինքը և իր ընտանեաց հանգիստը զոհելով իր ազգին ցաւը ուսերուն վրայ կը տանէր գիշեր ցորեկ անոր օշնութեան վագելով, եւր անողոք ժանտաշիրմի մանրէն զգեանց զինք: Ահա այսպէս, 1916 Մարտ 25 ին, իր կեանքի զենիթը գեռ չհասած, 34 տարեկան հասակին մէջ, յաւետենական հանգիստին կանչուեցաւ:

Եթէ ապրիլ վիճակուէր իրեն, իր միակ բաղձանքն էր արբողջովին նու իրուիլ որբանոցի գործին, Քրիստոսի քաջարի զինուորներ և վկաներ պատրաստելու համար, իր վերջին չունչին մէջ իսկ զառնալով ինծի կը պատուիրէր, «Որբերուս լաւ ինամք տար, անոնց հացը չափով մի տար, այլ առատ՝ որ կշտանան»: Ասով ան կ'ուզէր իմացնել անոնց մտաւոր լուսաւորութիւնը և հոգեոր ինամքը: Միշոցը և պարագաներ զիս զրկած են այնպիսի ծառայութեան մը առանձնաշնորհումէն, սակայն անոր ետև թողուցած որբերուն մտաւոցանելով անոր այս յիշատակ զիրքը, կը

Մխիթարուիմ (*) :

Անոնց և բոլոր Հայախօս ազգակիցներուն օգտին համար այս գիրքը թուրքերէնէ Հայերէնի թարգմանելով, կը հրատարակենք: Այս Հայերէն թարգմանութիւնը կը պարտինք մեր բարեկամ Պր. Գ. Պ. Գուշեանի գնահատելի աշխատութեան:

Հանգուցեալին վերջին խօսքերը՝ զորս նուազուն զիշակով ջանաց արտասանել մահուան անկողնոյն մէջ երբ մարմինը 105 աստիճան ջերմութեամբ կը խանձուէր՝ մինչև կեանքիս վերջը պիտի լնկերանան ինծի: «Ինծի . . . համար . . . կեանք և մահ . . . նոյն են»: «Ինծի . . . համար մահ . . . չկայ»: «Շնորհակալ . . . եմ», «Անոր փա՛ռք . . . յաւիտեանս . . . յաւիտենից»: Մահը անոր երբէք չէր կրնար վախ ազգել, այլ յաւիտենական փառաց դռները բացած էր որուն համար կարուով կը սպասէր: Ճշմարտապէս անոր համար «ապրիլը Քրիստոս էր և մեռնիլը՝ օգուտ»: Փիլ. 1. 21:

«Բարի պատերազմը պատերազմեցայ, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի: Ասկէ ետև կայ կը մնայ ինծի, արդարութեան պսակը, զոր Տէրը, արդար դատաւորը, պիտի հատուցանէ ինծի այն օրը ու ոչ թէ միայն ինծի, հապա այն ամէնուն ալ՝ որ անոր յայտնուիլը սիրեցին»: Բ. Տիմ. 4. 7—8:

Մնամ Տէրովմով

Փէսէտինա, Քալիֆ,

Անկեղծօրէն վշտակից

Յուլիս 4. 1928

(Տիկ.) Կիւլէնեա Յ. Է. Քիննեան

(*) Հանգուցեալը՝ գրքիս 43 երրդ էջին վրայ անձամբ կը շեշտէ, և մենք ալ կը խնդրենք բարեսէր բարեկամներէ որ Սիւրիա, Պաղեստին, Յունաստան և Կովկաս գտնուող որբ և կարոտեալներուն այս գիրքէն մեծաքանակ ցրուելու նպատակաւ իրենց նուերները զրկեն գրքիս հրատարակչին, Մր. Մ. Ա. Bozoklian, P. O. Box 303, Aleppo, Syria. Ան սիրայօժար ստանձնած է ցըրուելու գործը, 10, 20, 50 և 100 տոլարի նուերով կրկնապատիկ քանակութեամբ գիրքեր կը գրկուին: Այսպիսով մեր սուրբ ճեռնարկին մէջ մեր օգնութիւն մը ըրած կ'ըլլան մեղի:

ՄԻ ՔԱՆԻ ԽՕՍՔ

Միացեալ Նահանգաց մէջ «Երկու Անգամ Ծնած Մարդիկ», (Twice Born Men) և «Անգղիոյ մէջ «Կուրած Խեցեղին» (Broken Earthenware) անունով ժանօթ այս գիրքը, Մր. Հէրուտ Պէկպիի Անգղիերէն հեղինակութիւնը, Եւրոպայի և Ամերիկայի մէջ մեծ հոչակ հանած և 19 անգամ մեծաքանակ տպուած է: Հեղինակը՝ փիլիսոփայական ու գիտական կատարեալ հմտութեան տէր՝ հումկու իմացականութեամբ օժտուած Անգղիացի վիպասան մըն է: Այս գիրքը վէպ մը չէ, այլ հոգեբանական երկ մըն է, որ հեղինակին անձնական հետազոտութեանց արդիւնքէն յառաջ բերուած պատմութիւններու հաւաքածոն է: Այս գիրքը կը պատմէ խիստ վատ և բարեփոխուիլը կատարելապէս անյուսալի ութ մարդուց կեանքը, որոնք կը բնակին Լուսոնի մէկ թաղին մէջ, Մարդ կը սոսկայ երեակայելով թէ մարդկային արարածը այդ աստիճան կրնայ ինալւ Սակայն անկարելի է չհիանալ և չզոհանալ երբ կարգանք թէ ինչպէս փրկուեցան անոնք այս սոորնաքարը կեանքէն:

Այս գիրքին մէջ «Փրկութեան Բանակ» խօսքը շատ պիտի գործածուի, Փ. Բ. (Փրկութեան Բանակը) 1865 ին Լուսոնի մէջ սկսաւ Մր. Ուիլելը Պութկի նախաձեռնութեամբ: Այս բանակին անդամները երբեմնի արբեցող, աւազակ, անբարոյական, և նմանապէս վատ մարդիկ էին, որոնք վերջէն ապահարեցին: Փ. Բ. և պատկանողներուն կը տրուի «Գնդապիտ», «Հազարապիտ» և «Սպայ» մակդիրը, որոնք զինուորական բանակի պաշտօնակալներուն կը տրուին: Այս խմբակը կը գործէ բեմերէ աւելի, զինետուներու և խաղատուներու, ոճրագործներու, զինեմոլներու և գողերու, տունէ ու ապրուստի միջոցներէ զուրկ դատարկապորտներու մէջ, և կ'աշխատախ զանոնք Քրիստոսի առաջնորդելու: Հմագելիքը լքել տալով, կարօտներու՝ կերպակուր, անզործներու՝ գործ հայթալթելով և ուլիշ զանա-

զան կերպերով թշուառ եղբայրակիցներուն կ'օգնէ : Յաճախ փողոցներու մէջ նուագածութեամբ յողովորդ կը գրաւէ հրապարակներու վրայ, ուր քարոզ և վկայութիւն կուտան այս խմբակի առաջնորդները : Այս շարժումը աշխարհի չորս կողմը ծաւալած է : Բանակը ներկայիս ունի 4000 մասնաճիւղ և 13000 պաշտօնեայ : Ահա այս գիրքի մէջ յիշուած ութը մարդիկ կոնտոնի մէկ փողոցին մէջ Փ. Բ. ի միջոցաւ դարձի եկան :

Վերջին քանի մը տարիներու մէջ երիտասարդներուն կրօնքի ու եկեղեցիի հանդէպ ցոյց տուած անտարերութիւնը, եւ նոյն իսկ շատերուն Աստուծոյ եւ հոգեոր կեանքի գոյութեան մասին տարակուսիլը, մեր ազգին բարեկարգիչներուն մեծ մտահոգութիւն կը պատճառէ : Սահմանադրութեան հոչակումը, կեղծ ու պատիր քաղաքակրթութեան ընդորինակութիւնը և անձնական շահ հետապնդող օտարականներու մեր երկրին մէջ մուտքը, պատճառ է գարձած որ մեր երիտասարդութիւնը անբարոյականութեան, գիւնեմոլութեան եւ նիւթապաշտութեան մէջ ընկոմի, ու այսպիսով մեր ազգին սրտին վրայ մահացու վերք մը բանայ :

Այս օգտաւէտ գիրքը թարգմանելով եւ հրատարակութեան տալով մեր նպատակն է եղած այս տեսակէտէն մեր ազգակիցներուն ծառայութիւն մը մատուցանելու Որովհետեւ այս ճշմարիտ պատմութիւնները մեղքի յուժանքէն տարուղ մեղաւորին հաւատք և յոյս կը ներշնչեն : Կրօնական զօրութեան կասկածողին ապացոյներ և վկաներ կը ներկայացնեն : Հոգիներու գրկութեամբ զբաղող ուսուցիչ և քարոզիչներուն, անառակ որդիներու մշտապէս վշտակիր հայրերուն, զինով ամուսիններու անարգանքէն ու յիմարութենէն տառապող կիներու սփոփանք, զօրութիւն և յայտնութիւն կը ներշնչեն : Գրքին կարգ մը մասները կը բաժառուած, և կարգ մը զիտական մասները հասարակութեան հասկնալի ոճի վերածուած եւ բնագրին իմաստէն եւ պատմութեան ողիէն չշեղելու պայմանաւ առհասարակ պատթարգմանուած է : Ամէն աշխատանք թափած ենք հոչակա-

որ հեղինակին թէ լեզուի և թէ իմաստի ազնուութիւնը և պերճախօսութիւնը պահել թարգմանութեանս մէջ :

Բնագրին ամենավերջին «Յայտնի Անյաջողուրիւն» վերնագրով պատմութեան ընթացքը կը տարբերի միւսներէն : Ինչպէս որ բուն տեղէն կրցանք հասկնալ, այդ մարդք տակաւին կը շարունակէ իր անորոշ ընթացքին մէջ : Այդ պատճառաւ անյարմար գատեցինք այն պատմութիւնը պահել աստ :

Մեր հաստատ յոյսն ու աղօթքն այս է որ աշխարհածանօթ և հանրութեան բարձր գովեստին ու զնահատումին արժանացած այս գիրքը մեր ազգակիցներուն ալ օգտին պիտի ծառայէ, և շատ մը հոգիներու գրկութեան պատճառ պիտի գառնայ :

Եիր Օլուգ, Քեսապ ՅՈՒՆԻՑԱՆ

Փետր. 23 1913

ԱՅՍ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՆՇԱՆԱՀՈՐ
ԱՆՁԵՐՈՒ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Մր. Պեկայի՝ այս գիրքը գրած ըլլալով իբրև յաւելուած Հարվըրտ համաշարանի ուսուցիչ Մր. Ուիլեմ ձեյմսի «Հոգեւոր Փորձառութեան Տեսակները» անունով գրեին՝ անկետ առ մէջերումներ կ'ընէ:

Փրօֆ. ձեյմսի վկայութիւնը նետեւեալն է:

«Մր. Պեկայիին զիրքը խիս փայլուն կերպով գրուած կարգ մը զարմանալի պատմութիւններէ կը բաղկանայ: Կրեամ ըսել թէ իմինս իր գրեին յաւելուած մըն է, բան թէ իրենը իմինս: Կը հպարտանամ վկայութիւններուն համար եւ գրեին մեծ յաջողութիւն կը մաղրեմ»:

Եռենիքն ասուածաբանական նեմարանի ուսուցիչ Մր. Ճորն Ա. Գո կ'ըսէ:

«Մր. Պեկայիին զիրքը մարդկային բնութեան մասին հետաքրիր տեղեկութիւններ պարունակող երկ մըն է: Այնան խղճմօրէն եւ վայելչօրէն գրուած է, որ ամբողջ աշխարհի ուշադրութեան արժանի է, մասնաւորաբար հոգեւոր պատօնեաններու եւ նոգերաններու համար ուրոյն արժեք մը ունի»:

Պոտուին Գոյէնի նախազան Մր. Ուիլելմ Շո Ռւ. Հոյս կ'ըսէ:

«Այս գիրքը մեծ ախորժակով կարդացի, անկէ մէջբերումներ բնելով փիլիսոփայութեան դասարանին յանձնարարեցի: Այս գիրքը Քրիստոնութեան նշարտութիւնն ու գօրութիւնը հրաւալի եւ գործնական կերպով կը փասէ»:

Վիզքորիա Գոյէնի ուսուցիչ Ճորն ձեյմս այսպէս կ'ըսէ:

«Մր. Պեկայիի զիրքը անսահման իրհուանինով կարդացի

Տր. Զարլզ Հ. Փարխուրար կ'ըսէ:—

«Երկու Անգամ Ծնած Մարդիկը կարդալով խորապէս զգածուեցայ: Խսկապէս այս դէպէները աւելի հրաւալի են բան չուրը գիրիի վերածել: Այս պատմաւթիւնները ներկայ դարուս մէին ու արժին մէջ այնպիսի համոզիչ ազդեցութիւն եւ փոփոխութիւն յառաջ կը բերեն, որուն նմանը միայն 1900 տարի առաջ է տեսնուած»:

Վեր. Ճ. Ուիլպը Չեփմըն կ'ըսէ:—

«Այն խիս տպաւարիչ եւ հետաքրիւած գիրեկրէն մին է այս գիրքը, զորս մինչեւ հիմա կարդացած եմ: Երանի թէ ամեն ինիսունիեայ կարդար զայն ու ինձի չափ անձնական եւ հոգեւոր օգուտ ստանար»:

(*) Բարեսեր ընթեցողը Աստուծոյ քագաւորութեան ձառայած կ'ըլլայ երէ այս գրեին շատ մը օրինակներ գնելով աղբատներուն բաժնէ:

ՆԵՐԻՆԱԿԻՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԸ

Այս գրքին պարունակած հրաշալի և աներևակայիլի նիւթերը զբաժի առած պահուս այնքան բազմաթիւ և այլազան մտածումներ և զգացումներ շրջան կ'ընէին մէջս, որ զրեթէ իւրաքանչիւր քայլի վրայ տեսակէտո կը փոխուէր:

Լոնտոնի Հարաւային կողմը, զրեթէ աննշան անկիւն մը, կը բնակին այն քանի մը գուհեկ արարածները, որոնց պատմութիւնն է այս գիրքը: Այս պատմութիւնները՝ այնպիսի զարմանահրաշ հոգերանութիւն մը ցոյց կուտան՝ որ անտարակոյս փիլիսոփան, ընկերային բարեկարգիչը, աստուածաբանը և եղեռնաբաննը կը չուարեցնեն: Հաւանաբար մոտածող կ'ըլլայ, թէ մարդ լոնտոնի պէս բազմամիլիոն մարդաքաղաքի մէջ. ուշի ուշով քննելէ ետք, անշուշտ կրնայ գտնել աշխարհը զարմացնող մի քանի ոճրագործներ: Սակայն սոյն քաղաքին քաջածանօթ մէկը անոր ո և է անկիւնին մէջ դիւրաւ և մէկ նայուածքով կրնայ գտնել գրքիս մէջ նկարագրուած կարգէն ստորին մարզիկ:

Մարդաբանութիւնը՝ մարդկութիւնը հարիւրաւոր գասակարգերու կը բաժնէ, և իւրաքանչիւր կարգին բովանդակել կուտայ հազարաւոր և միլիոնաւոր անհատներ: Սակայն շրջանակ մը կայ ուր զեռ գիտութիւնը չէ հասած, և հոն է որ իւրաքանչիւր անհատ ինքնուրոյն կարգ մը կը կազմէ, ամէն անձ իրեն յատուկ գաղտնի աշխարհ մը ունի խորհուրդի ուր ոչ ոք կընայ մանել զոր ոչ ոք կրնայ հասկնալ:

Փրոք. Ուշիւրմ ձէյլս «Հին եկեղեցիներու և աղանդներու հիմնադիրները ուղղակի Աստուծոյ հետ հաղորդակցիով զօրութիւն կ'ըստանային: Իսկ արդի եկեղեցիի ժողովուրդը՝ անձնապէս Աստուծոյ հետ չի հաղորդակցիր, այլ կ'ապրի ուրիշներէն իրեն փոխանցուած կրօնական կեանք մը, այսինքն կ'ապրի աւանդութեան համաձայն յԱյն կրօնքը զոր կը պարունակէ այս գիրքը՝ վերոյիշեալ երկրուգ կարգի, աւանդական տեսակէն չէ այլ Յորայ, Սաղմոսաց, և Քիլի-

տոնէի ճամբորդութիւն գիրքերուն բովանդակած տեսակէն, արտասովոր, ազգու և կենդանի կրօնք մըն է: Այնպէս որ ընթերցողը այս գրքին մէջ պիտի տեսնէ պարտուած, գերուած հոգիներու փրկութեան, աղատութեան ու կեանքի համար գժոխքէ փախուստին պայքարը: Այս պատճառուած Սիլիին սա պարբերութիւնն եմ ընտրած գրքիս իրը և նշանաբան:

«Անարատ չէ այն սիրոց, որ կրտկու չէ, ապահով չէ այն առաքինութիւնը որ խանդավառ չէ»: (No heart is pure that is not passionate, no virtue is safe that is not enthusiastic.— Seeley).

Հրաշքներու մասին անհաւատութիւնը քանի կ'աւելնայ, այնքան աւելի անկարելի կը նկատուի ինկած ու լքուած մարդոց սրտի նորոգութիւնը: Կը հաւատանք թէ տղմաթաթաւ արբեցողը վերցուելով ու գործի գլուխ դրուելով՝ մարդ կրնայ ըլլալ և կամ չքաւորութեան խորքէն խլուած ընտանիք մը Գանատա գաղթելով մարդկային ընկերութեան մէջ գիրքի տէր կը դառնայ: Սակայն չենք հաւատար թէ գինեմոլ մը յանկարծ կը կորսնցնէ ըմպելիքի համար ունեցած պապակը, և կամ, կեանքին լաւազոյն մասը բանտի մէջ վատնող ոճրագործ մը անմիջապէս կը բարեփոխէ իր ընթացքը:

Ախտաբանութեան և հոգերանութեան համար հրաշք մըն է ամենաչար մարդու մը զառնալն ու սրբանալը: Երբոր լսենք այսպիսի գէպք մը, կը թոթուենք ուսերնիս ըսելով իրաւ և կամ, պարզապէս Հիսորեցին մըն է՝ ըսելով կ'ուրանանք կրօնքի ամենազօր ոյժը:

Ի՞նչ է դարձը: —

Փրոք. ձէյլսի գաղափարով՝ գարձի զալ, վերածնիլ, չնորհք զանել, և Քիլիանէական կեանք ապրիլ, նոյն գէպքին տրուած տարբեր անուններ են: Այնպէս որ, գարձը՝ աստիճանաբար, և կամ յանկարծակի տեղի ունեցող զործողութեանց շարք մըն է: Անոր տիրանալէ առաջ, անհատ գիտակից էր իր բաժանեալ, սիսու, տնկեալ և ապերջա-

նիկ վիճակին, մինչդեռ կրօնական իրականութեանց թաւ փանցելով գիտակից կ'ըլլայ միացեալ, ուղիղ, բարձր և երջանիկ ըլլալուն։ Այս գիրքին նպատակն է, ընթերցողին սա միտքը հաղորդել թէ դարձ այն միակ միջոցն է, որով հիմնապէս չար մարդ մը հիմնապէս բարի մարդու մը կրնայ փխուլիլ։

Դարձ կոչուած իրականութեան ինչ անուն կ'ուզեն տուր, ան՝ այնպիսի բան մըն է, որ անհատին մէջ ոչ թէ միայն փոփոխութիւն մը յառաջ կը բերէ, այլ, անոր նկարագիրը կը յեղափոխէ։ Զի փոխեր, այլ կ'ստեղծէ նոր անհատականութիւն մը։ «Վերսին ծնունդ» խօսքը ճարտասանական չափազանցութիւն մը չէ, այլ ֆիզիքական աշխարհի մէկ իրողութիւնն է։ Մարդիկ որոնք անուղղայ ոճրագործներ էին գարձի գալէն ետքը կորուսեալ հոգիներու փրկութեան նախանձախնդիր ըլլալով գիտակից կ'ըլլան իրենց «Վերստին ծնանելուն»։ Տարսոնցի Սողոս՝ կը գառնայ առաքեալ Պօղոսի։

Ոչ գեղ, ոչ խորհրդարանի որոշում, ոչ մի բարոյական ճառ, և ոչ ալ մադասէրի մը կարգազրութիւնն ու հնարքը կրնայ ներքնապէս չար մարդ մը՝ ներքնապէս բարի մարդու մը վերածել։ Միմիայն կրօնքը կրնայ կատարել այն հրաշքը, որով մարդկութեան բեռ մը եղող անձը կը փոխուուի օգնութեան ձեռքի մը։ Աւրիշ ճամբայ չիկայ և չկրնար ըլլալ։ Գիտութիւնը կը յուսահատի այս կարգի մարդոցնէ, և կը մերժէ զանոնք իրրեւ «անբուժելի»։ Քաղաքագէտներ՝ այսպիսիներէն ձեռք կը քաշեն իրբեւ «անպէս»։ Մարդասիրութիւնը՝ «անօգուս» ըսելով կ'անտեսէ զանոնք եղեռնագործներու հետ։ Սակայն միայն ճշմարիտ կրօնքն է, որ չյուսահատիր մարդկութեան այս աւլուքներէն, և անոնց ձեռք կը կարկառէ։ Որովհետեւ տակաւին հրաշք տեղի կ'ունենայ աշխարհի մէջ։ Փրոփ. ձէյմ։ Ա. մերիկացի հեղինակէ մը փոխառութեամբ կ'ըսէ, «Հոգիի մը գարձի գալուն մէջ երբ հաշուի կ'առնեմ Աստուծոյ գործը, անոր սկիզբը, հիմն ու արժէքը և անոր օդուտն ու յաւիտենական արդիւնքը»։

Կամարձակօրէն կրնամ ըսել թէ դարձը աւելի Աստուծալին ու գերբնական գործ է քան բովանդակ տիեզերքի ստեղծագործութիւնը»։

«Վերսին ծնունդ»ի այս հոգեբանական գաղտնիքը՝ ընկերային բարեկարգիչներու ուշագրութեան արժանի է։ Պիտի տեսնուի այս գրքին մէջ թէ ստացուածքի պաշտպանութեան և ոճրագործներու բարեկարգութեան համար սահմանուած բոլոր օրինական պատիժները յաճախ բացարձակապէս կը ձախողին իրենց նպատակէն, և կը ծառայեն միշայն անօրէն մտքին աւելի խստանալուն։ Մինչդեռ այս յայտնապէս անասնային, բիրտ և անյօյս միտքը՝ արտակարգ զգայնութեամբ կը համակերպի սիրոյ և գթութեան, և կրօնքի ազգեցութեան տակ կը կատարելազործուի բարձրագոյն քաղաքակրթութեան պահանջին համեմատ։

Արգիւնքը անպատճառ աւելի գոհացուցիչ կ'ըլլայ, եթէ կառավարութիւնը՝ ոճրագործներն ու գինեմոլները զնէ Փ. Բ. ի հոկողութեան տակ, և գործէ հեռացնէ բանտի երէցները, որոնք աւելի պարտաւորութենէ և ձեւականութենէ մզուած կը գործէն քան թէ եռանգէ և յոյսէ։ Որովհետեւ Փ. Բ. ի անդամներէն շատել անձամբ բանտի չարչարանքները կրած ըլլալով ոճրագործներու մտածելակերպը և զանոնք համոզելու միջոցները աւելի լաւ գիտեն։

Կարծեմ թէ շատեր այս գիրքը կարդալէ վերջ պիտի ազգօթեն սա կերպով, «Ո՞վ Աստուծած, գթա ամբողջ բանտարկեալներու և գատապարտեալներու»։

Այս գիրքին մէջ պիտի յայտնուի թէ ստիկաններու ծառայութիւնը որքան ալ չառ ըլլայ, փոխանակ բանտարկեալներու բարեկարգման ծառայելու՝ արգելք կը հանդիսանայ։ Անոնք, ոստիկանները, հարուստին գործակատարներն են, բայց աղքատին թշնամին։

Նոյնպէս ընթերցողը այս զարմանալի պատմութիւնները կարգալէ վերջ այն զաղափարը պիտի հաստատէ թէ մանուկներու ուղղութիւնը պէտք է սկսի կանուխէն, այսինքն մանկութենէ։

Լոնտոնի մէջ ուր որ երթաս, այսքան շատ մանուկներու պիտի հանդիպիս որոնք կը մեծնան տասը պատուիրանքը, բարոյական զգացման ազդեցւթիւնը և սոռզապահութեան ամենապարտական պահանջները ուրացող ծնողաց կործանարար ազդեցութեան տակ: Այսքան անմեղ մանուկներ թողուլ այսպիսի վատասեռած ծնողաց հսկողութեան տակ, անոնց ֆիզիքական ու բարոյական առողջութիւնը վտանգի ենթարկել՝ կը նշանակէ մեր հպարտ ու բարձրողի ազգին անարժան սերունդ մը պատրաստել, և մեր զարգացման ճամբուն վրայ հսկայ խոչնդոս մը պահել:

Բատ լրագրի մը, լոնտոն ունի մէկ միլիոն ազգատ, որոնց ապրուստին համար այս կամ այն կերպով 26 միլիոն տոլար կը ծախսուի: Փ. Բ. կ'ըսէ թէ րիւրաւոր մարդիկ՝ ծոյլ ու թափառական՝ մուրացկանութեամբ կ'ապրին:

Լոնտոնի մէջ լքուած ու թափառաշըջիկնելու թիւը մօտաւորապէս 5,000 և Մեծն Բրիտանիոյ մէջ 30,000 է, ուրոնք մանկութենէ ի վեր յանցապարտ, լքեալ, և անասնական կեանքով կը մեծնան:

Ուստի արդար է այսքան մանուկներ թողուլ Ափրիկեան Խափչիկներու բորոյական մակարդակէն անհունապէս վար եղող ծնողաց վայրենաբարոյ ազդեցութեան տակ: Ահա նիւթ մը, որուն վրայ կ'արժէ լրջօրն մտածել: Երկու տեսակէտէն այս գիրքը համակրութիւն պիտի արթնցնէ: Բանտերու բարեկարգութիւն, և անզգամ ծնողաց մանկանց պաշտպանութիւնն ու ուղղութիւնը:

ԼՈՆՏՈՆԻ ՄԷԿ ՄԱՍԸ

Դառնալով լոնտոնի արեւմտեան կողմի մեծ պողոտաշներուն մէկուն՝ իր պարունակած գէշ վողոցներուն և վատահամբաւ անձնաւորութեանց պատճառաւ ոստիկաններու մասնաւորապէս ծանօթ շրջանակի մը կը հանդիպիս: Այս լայն պողոտաներէն անցնելու տաեն երբէք չես ակնկալեր թէ ճիշտ ետեի կողմը այսպիսի խղճալի վայր մը կայ: Պողոտային երկու կողմն ալ բարձրացած կը սեսնես կոնտոնի հոյակապ տուներէն ոմանք: Կառքերու ու ինքնաշարժերու անգագար երթեւեկը և խուռներամ մարդոց բազմութիւնը անպակաս է: Ամէն կողմ կը նշաբուի այն ճոխ հաբատութիւնը, որ ազգատին նախանձին ու տեհնչանքին առարկան է: Այս փողոցներէն վերջ կուգան խանութները: Այս խանութներուն մէջտեղն է ստորերկեայ երկաթուղիի կայարանը: Հոս ազմուկի, գարշահոտութեան, տիղմի ու աղտեղութեան պատճառաւ անցնիլ կարելի չէ:

Աղոստ և ցնցոտիապատ թերթավաճառ տղո՞ց նալիս, թէ ծաղկեվաճառ տղեղ աղջկանց: Աղմկալից առուտուրը հաշիւ չունի: Սալայատակը ծածկուած է փոշիով, աղբով ու աւլուքով: Գետնի վրայ նետուած թղթի կտորներու, սիկարի ծալքերու, լուցկիի, նարինջի կեղեր և մազի գնդասեղներու վրայէն քալերու կ'ստիպուին: Հովը՝ յարդի ու խոտի մանրուքներուն հետ խառն փոշին աչքերու գ մէջ կը մազէ: Այսքան, բազմամարդ ու աղտոտ փողոցներու մէջ իսկ գեղանի և վայելչազգեստ կիներու և այլերու անցութարձը տեսնել աւելի զարմանքդ կը գրգռէ:

Քայլ մը յառաջանալով աւելի խիտ ու խառն փողոց մը կը մտնես: Այս շուկան առ հասարակ կիներէ բազկացած՝ թշուառ, աղտոտ և գաղտնային նայուածքով ամբոխով կը վիստայ, որոնց քսակի գրամը մեղքի ու ոճիրի շահն է:

Այս բազմամբոխ փողոցէն անդին կը հանդիպիս մասնաւոր ըրջանակի մը: Հոս, փողոցներուն մթնոլորտը բոլո-

բովին տարեր է, այսպէս որ մանողը զզուանք կ'զգայ: Այս կողմի ոչ միայն մարդիկը, այլ, նոյնիսկ տուները կը զզուեցնեն քեզ: Ա՛զ Աստուած, նոյնիսկ սուները անիծուած կ'երեխն: Կղմինարներ, գոներ, պատուհաններ ու փեղկերը աղտեկութեամբ պատած են: Սանդուխներ մաշած կոտրած, գոներ և պատուհաններ խարխած և երկաթ ձորդիկներէն ոմանք փրցուած են, ինչու որ կռուի պահուն այս ձողերէն ոմանք իբրև գէնք կը գործածուին:

Այս վայրի այրերը՝ զող, քսակահատ, ոսկոր ու ցնցոտի ժողլող և գատարկապորտ են և կիներ ալ կ'ընկերանան այս ստորին զբաղումներուն: Գինով մը արթնաւով՝ երբ զինք գանէ այս տուներէն մէկուն մէջ, մի քանի կտոր հին ցընցոտիներ կ'ստանայ փաթթուելով տուն վերազանալու համար: Դեռ տունը չի հասած կը տեսնէ թէ քսակը, թզթապանակը և ժամայոցը գողցուած են:

Կերակի առտուները այս փողոցներուն մէջ տարօրինակ տեսարաններ կը պարզուին: Վարձակալներ վաճառահանգէս մը կը սարքեն: Երկաթեայ ձողերուն մէկ ձայրէն միւսը շարուած են բորբոսած և փտած, գողցուելու իսկ անարժան ցնցոտիներ: Կիսամերկ և վիրաւոր, գլուխնին փաթթուած գրացիներ՝ անկողնէն ցատքելով կը վազեն գուրս՝ հնոտիներու այս սոսկալի հաւաքածոն դիտելու, խոշոր սև աչքերնին լարած, և կամ սակարկութիւն ընելու: Իսկ մերկ արդարքներ այս արհեստին ճարտարութիւնները կը սորվին զիւելով:

Եթէ տեսնէիր այս գլխաբաց, կատաղաչու, հերարձակ, հրէշային բերնով կիսազգեստ կիները, և լսէիր անոնց կոշտ ու անժաքուր լիզուն՝ պիտի ըսէիր թէ մարդկային բնութիւնը իր հնադոյն և ամենաբարբարոս ժամանակն իսկ այսքան սոսրին չէր, և չէր կընար ըլլալ: Մարդկութեան սահմանէն հեռու, մարդ կոչուելու անարժան արարածներ . . . :

Այլերու մասին սաշափը կրնայ ըստի թէ ամէն մարդու երեսին փրայ ամօթխածութիւն կար: Անոնց զէմքին վրայ կը պարզուէր նենդութիւն և զողութիւն: Սակայն համար-

ձակութիւնը կը պակսէր և գետին կը յառէին իրենց նայուած քը: Այս ակներեւ ամէկոտութիւնը ցոյց կուտար թէ անոնք զիտակյաբար սխալ, անկեալ եւ պայերջանիկ էին:

Այլերու ու կիներու զարշելի վիճակէն աւելի մարդս ահաբեկող բանն է, սալայատակներու վրայ խաղացող աղտոտ մանուկներու խումբը: Վատասսեռած մայրեր՝ դրան սանզըշամափին վրայ նստած՝ հպարտօրէն իրենց մանկիկները կը ցուցացրէին բարեկամներուն, իրենց ուեւ մատներով կը գրգռէին անոնց գալկահար զէմքերը, և մերթ ալ մանկանց բերանը կը համբուրէին մեծաշառաչ: Մանուկներ 5—6 տարեկան ըլլալէն վերջ բոլորովին կը լքուէին:

Անոնց չափ աղտոտ, զէշ հագուած և ժանտատեսիլ մանուկներ երբէք տեսած չէի: Այդ քաղաքամասին մէջ այս մանուկներու համար սովորութիւն էր ըսել թէ ակուի պէս ոչլուսած են: Վիրաւոր և ուռած մանուկներ շատ տեսալ: Տեսայ նաև մանուկներ որոնք սպի ունէին երեսի փոխարէն:

Այս տուներուն սենեակները բազմութեամբ այնքան լեցուն են որ, եթէ մէկը յանկարծ մեռնի պէտք է անմիջապէս գուրս հանել:

Այս զարշելի փողոցներուն մէջ մեծցող տղաք ոճրագործ զատ ի՞նչ կրնան ըլլալ: Եւ կամ աղջիկներ իրենց մայրերուն ընթացքին հետևելով դրամ շահելէ զատ ի՞նչ կրնան ընել:

Պարզ հարց մը ընեմ, բայց ճշմարիտ չեշտով, եթէ մէնք ըլլալինք, պիտի ձգէինք որ չուն մը ապրէր այս փողոցներուն մէջ:

Ահա այս փողոցներուն մէջ, Լոնտոնի այս կողմը տեղաւորուած Փ. Բանակի պղտիկ կորովի խումբը, ամէն օր և ամէն կիրակի ժողովներ կ'ընէ: Այս խումբին սպան, մի քանի տարի առաջ գեղանի և քնքուշ աղջիկ մըն էր: Այս խոնարհ տուներու մէջ մահամերձներու անկողնին քով այս աղջիկը շատ անգամ աղօթեց: Մանուկներուն աղօթել սորվեցուց: Անձամբ կը մտնէր գինետուններ, և կատաղի վար-

նոցները կը համոզէր այս վայրերը ձգել հեռանալու : Փողոցի անկիւնները կայնած աղաչա՞ն քով կը խրատէր ամէնէն անյոյս կիները : Կիրակի օրերը բաց փողոցներու մէջ կը քարոզէր : Ոգելից ըմպելեաց պապակող յիմարացած մարդոց վրայ գուռը փակած պահպան կը կանգնէր զուրս չի ձգելու հումար :

Ահա այս զրքին բովանդակած պատմութեանց հրաշքները պէտք է վերագրել այս զթասիրտ, առաքինի, քաղցրու ու սքանչելի կնոջ աշխատանքին : Անդամներէն ոմանք իր իսկ միջոցաւ դարձի եկած էին : Սյս Փ. Բ. ի խումբին կորովը, քաջութիւնն ու հանալի զուարթութիւնը անոր այս աղքեցութեան արդիւնքն էր : Ան այս ստորին վայրերու մէջ անարատ հոգիի մը շուշաններուն բոյրն էր սփոած :

«Ո՞հ», բացագանչեց հինաւուրց զինեմոլ մը, այս կնոջ լուսանկարը ինձի ցոյց տալով, «Եթէ երբէք երկինք զացող մէկը կայ, ան պէտք է ըլլայ Աստուծոյ այս պատիկ հրեշտակը» : Զինք կ'անուանեն «Հրեժակ — սպայ» :

Փ Ը Ն Զ Ը Ը Ր

Լոնտոնի ամենավատ մէկ թաղին մէջ կը բնակէր Փընչըր անունով նշանաւոր ըմբիշ մը : Նա ծնած էր ատենօք պատուաւոր . բայց աստիճանաբար ինկած ընտանիքէ մը : Կարճահասակ, թիկնեղ, շիկահեր, դալկագէմ և յարտաքուստ անուշագրաւ կերպարանք մը ունէր : Սակայն ըմբշամարտութեանը պատճառաւ հանրածանօթ ախոյիան մըն էր :

Մանուկ հասակին կառապաններու մէջ մեծցած ըլլալով իր բարձրագոյն նշանակէտն էր մարդոց մէջ «մատոլ ցուցուած րիբիշ մը» տիտղոսին արժանանալ :

Մանկութենէ օժտուած էր քաջի մը աննման յատկութիւններով որոնք գժբախդաբար չար միջավայրի մէջ չար ձեւ ու ընթացք առին : Պատիկուց ձեռնալկեց գողութեանն Առաջին անգամ հասարակաց պարտէզէն բադ մը, և յետոյ խանութէ մը ծրար մը կերպաս գողցաւ, որուն համար ձերբակալուելով օրէնքին համեմատ պատժուեցաւ :

Փընչըր՝ գպրոցի մէջ ալ անզուսպ աշակերտ մըն էր : Ոչ մէկ ուսուցիչ կըցաւ իր վրայ աղզել : Քարետախտակ կը նետէր իր ընկերներուն երեսին, իբր թէ մէկ հարուածով սպաննել կ'ուզէր զանոնք : Մէրիլիպօնի բոլոր գոլոցներէն ալ մի առ մի գտարուեցաւ :

Ծնողքը՝ իր գազանալին հակումները զսպելու մտքով՝ զայն գոնապանութեան դրին 17 տարեկանին : Սակայն այս գործը աւելի նպաստաւոր եղաւ իր մարտական բնագդները զարգացնելու, որով հոչակ ստացաւ իբրև քաջ կոռուող :

Վորմվուտ թաղին մէջ 18 նշանաւոր ըմբշամարտութիւն տեղի ունեցաւ, որոնց ամէնուն մէջ ալ յաղթող հանդիսացաւ : Այն օրերուն զուարձասէր ազնուականներ գինետուներու թեկին տակ մասնաւոր խաղավայրեր կը պահէին, ուր ըմբիչներ կուռեցնելով կ'ըզբօսնէին : Օր մը, նշանաւոր ախոյիան էյքոթի կողմէ կռուի հրաւէր եկաւ Փընչըրին : Հրա-

ւէրը սիրով ընդունելով, 14 դարձէ ետք Փընչըր յաղթեց: Եյքոթի առարկութան վրայ նորէն կոռւցան, սակայն Փընչըր երեք դարձով գետին փռեց իր հակառակորդը:

Փընչըր այս յաղթանակով ոչ միայն դրամ շահեցաւ, այլ ազնուականներու համակրութիւնն ալ գրաւելով երեւլի եղաւ: Ալ զոնապանութիւնը թողելով լորտելու հետ կը պտտէր, և մարդոց առջև բոռուցք շարժելով սարսափ կը սփոէր: Այս աստիճանին համելէ վերջ պարտաւոր էր Լոնտոնի ուրիշ անոււանի ըմբիշներուն հետ ալ կոռւելու: Աւտի Լոնտոնի ու չըջակայից մատով ցուցուող բոլոր ըմբիշներու հետ ազգային խաղարաններու ու զանազան տեղերու մէջ կոռւելով բոլորին ալ յաղթեց: Յաւալի կողմը սա է թէ այս փայլուն յաղթանակներու ատեն՝ ինք սատանայի գերին էր Յաղթող էր ուրիշներու, բայց կը յաղթուէր ըմպելիքէն, Յաճախ կոռւի հրապարակը կ'երթար գինով:

Այս փայլուն օրերուն՝ երբ գրապանը լեցուն էր գրամով՝ ամուսնացաւ: Հոյակապ տուն մը գնեց: Մի քանի սպասուորներ վարձեց: Կառք մը և զոյգ մը ձի պահեց: Խաղարաններու մէջ հարուստներու հետ կը պտտէր ու յիմարաբար կ'անցնէր կեանքը:

Ժամանակ մը վերջը, համոզուելով թէ կորէ շահած դրամը մշտապէս պիտի չբաւէր իր ապրուստին, հարստութիւն դիզելու համար ուրիշ զբաղում մը ընտրեց: Այս անգամ չնորհիւ իր առեւտրական ընկերներու և իր իսկ համբաւին՝ բաւականաչափ դրամ շահեցաւ: Սակայն իգործ դըրած խարդախութիւնը, սուտերը, և ստորին ծրագիրները կամաց կամաց ի յայտ գալով, իր անունն ու համբաւը կորսուցուց և չքաւորութեան ենթարկուեցաւ: Կինն ու պարագաները անարգանքով նայեցան իրեն: Այսքան թշուառութիւն զինք աւելի վատթարացուց, որու համար կրկին ու կրկին բանտ նետուեցաւ: Բանտէն ամէն արձակուելուն աւելի պաղ վերաբերում և աւելի խիստ քամահանք կը գտնէր իր ընտանիքէն: Մինչև 1904 չոկտ. ին՝ մէկ տարուան մէջ 17 անգամ բանտարկուեցաւ գինովութեան համար, Ահա այս

ատեն էր որ իր կինը զինք թողուց, երբորդ և վերջին անգամ ըլլալով:

Լքեալ, աղքատ և ըմպելիքէ զատ ոչ մէկ բանի ախորժակը մնացած մարդու մը թշուառութիւնը կրնաք երեւկակայէլ: Լոկ զաւաթ պարպել էր իր զբաղումը: կերակուրէն ու ջուրէն աւելի ըմպելիքի համար անօթութիւն կ'զգար: Իր մարմինը կը սնանէր ալխոլով: Առանց վճարելու կը խըմէր գինետունէ գինետուն պտտելով: Գինեպաններ ստիպուած կուտային ինչ որ կ'ուզէր, նախկին «առաջին ըմբիթ» տիտղոսով տարածած ահ ու գողին պատճառաւ: Երբոր իր ուզածը մերժէին տալ, այն ատեն իր խորտակիչ բռունցքը կը բարձրացնէր անոնց գլխին: Ոչ ոք կը համարձակէր հակառակիլ անոր կամքին: Աչքերէն պարզապէս ոճիր կը սփուուէր: Իր բերնին յանկերզն էր «իմա կ'րօպաննեմ»: Մէկ հարուածով շատերը գետին կը փռէր: Այս վիճակով աւելի ահ ու սարսափ կը պատճառէր հասարակութեան, քան երբ հարստութեան ու համբաւի գագաթնակէտին վերայ հիացում կ'ազգէր: Այն ատեն մարդ էր, իսկ հիմայ հրէշ մը:

Իր ուղեղը կը գործէր միայն մէկ ուղղութեամբ — ըմպելիքի համար զրամ ճարել, ինչու որ փափաքն ու կարօտն էր գինետունէ գինետուն երթալ և անդադար զաւաթ պարպել: Խմել մինչեւ որ քունը տանի, և աւելի մթերք գտնել քովը, երբ արթնայ: Օր մը իր կնոջ մէկ ազգականն 7 չիւլին առաւ նենգութեամբ, զոր անմիջապէս օղիի վատնեց: Կինը իմանալով այս կեղծիքը՝ իր մասին կարգ մը խիստ արհամարհանքներ ըրաւ, Այս խօսքերը հասան Փընչըրի ականչը և զայն լեցուցին բարկութեամբ ու վրէժի օգիով: Աշխարհի վրայ օղիէն վերջ իրեն ամենասիրելի բանն էր իր անգրանիկ տղան: Օր մը այս տղան հայրը փնտուելով ստորին գինետան մը մէկ անկիւնը զտաւ զայն: Երբ հայրը աչքերը վերցուց իր քովը կայնած տեսաւ իր սիրելի որդին՝ Փ. Բ. ի համազգեստը հագած: Որդին պաղատագին խրատեց իր հայրը որ այս անանդական ցած կեանքը ձգէ, ընտանեկան երջանկութեան զիրկը վերադառնայ, Փ. Բ. ի ան-

Դամբ ըլլայ: Որքան որդին կը թախանձէր, այնքան հայրը կը պատասխանէր ծաղրով։ Նա մ'էյ մը կը դիտէր իր պատուած զգեստը և սարսափելի կերպարանքը և մ'էյ մըն ալ կը նայէր իր որդւոյն փայլուն ու գեղեցիկ երեւոյթին, և կը ծաղրէր զայն, կրկնելով, «Ե՞ս, Սելվիյընիսը ըլլա՞մ»։ Վերջապէս տղան տխրօրէն ձգեց գնաց, և Փընչըր այս խօսքերը կրկնելով երկար ատեն զուարճացաւ։

Օր մը չափազանց խմած ըլլալով ոստիկաններու հետ վէճի բռնուեցաւ և բանտարկուեցաւ։ Բանտին մէջ ծառաւէ կը տառապէր և վանդակի մէջ դրուած գաղանի մը պէս կատաղի՝ զԱստուած կ'անիծէր երբ յանկարծ նուռագախումբի մը ձայնը լսեց։ Քիչ մը ունկնդրելով հասկցաւ թէ Փ. Բ. ը այդ տեղէն կ'անցնի։ Իր սիրելի որդին յիշեց այդ պահուն։ Իր սա թշուառ ու անկեալ վիճակի հետ, իր քար սիրտը հալեցաւ։ և ոճրացայտ աչքերէն վազող յորդահոս արցունքները զսպել չկարողանալով, որոշեց գոնէ ջանք մը փորձէ այս նուռաստ կեանքը ձգելու։ Ահա այդ վայրկեանին իր թաքուն ճշմարիտ մարդկութիւնը և աստուածային տարրը յարութիւն առին, և իր մէջ սկսաւ ներքին պայքարը մը։ Մի առ մի աչքէ անցուց իր արդի թշուառ վիճակը, չար ընկերները և այն ըստորնագոյն աստիճանները ու բըմպելիքը զինք զլորեց, այն ատեն խորապէս ամչցաւ ու հառաչելով զզուեցաւ ինքնիր մէն ըմբռնելով թէ իր այս կեանքէն գերազաս և աւելի ազնիւ կեանք մը կայ։ Գիտակցեցաւ իր երակներուն մէջ զոյութիւն ունեցող ճշմարիտ մարդկութիւն շարքերուն։ Իրեն համար բանտը եղաւ ուզմաղաշտ և դպրոց և վերջապէս համոզուեցաւ թէ այս ողբալի վիճակէն ազատելու միակ ճամբան անձնասպանութիւն է։ Ուստի որոշեց բանտէն արձակուելուն պէս՝ առաջին առիթով՝ զինք նախատող իր կինը սպաննել, և յետոյ կախաղանի վրայ ինք իր կեանքին վերջ տալ։ Ահա այս մտադրութիւնն ու որոշումը իրեն տեսակ մը ուրախութիւն պատճառեց։

Ոմիս մը վերջ երբ բանտէն աղատուեցաւ ուղղակի

վագեց իր վաղեմի բարեկամներուն, իմեց և ոսկի մը փոխառնելով գաշոյն մը և քիչ մը ուտելիք գնեց անով։ Դաշոյնը պահեց իր վրայ, և ուտելիք ծրարը ձեռքին՝ ուղղուեցաւ իր կնոջ մօտ չարամտութեամբ և երբ հասաւ, իր վատ կեանքը լքած կեղծելով՝ ծրարը յանձնեց կնոջը իրբուխաղաղութեան նուէզը։ Յետոյ անոր առաջարկեց մօտակայ երաժշտութեան սրահը երթալ իր հետ կինը՝ վախէն հնագանդեցաւ և միասին տունէն գուրս ելան։ Խեղճ կինը չէր գիտէր թէ սպաննուելու կ'երթար։

Փողոցէն անցնելու ատեն Սելվիյընիսը մը (Փ. Բ. ի անգամ) գոնէ մը ելլելով հարցուց թէ արդեօք ժողովի՞ կուգալին, որուն Փենչըր կարուկ կերպով պատասխանեց «Ոչ»։ Ժամանակին Փընչըրին կին բարեկամներէն մին, գինեմոլ, վայրենի ու կինը ծեծող, իսկ հիմա դարձի եկած այս Սէլվէջնիսթը՝ դառնալով անոր խօսեցաւ ազդու կերպով, «Բարեկամս, մինչեւ որ սիրտի թիստի չիտաս, չես կրնար երջանիկ ըլլալ։ Դու զիտես որ Աստուած նեզի համար աւելի լաւ կետնի մը պատրասեր է»։ Սակայն ան՝ մտքին մէջ հաստատապէս որոշած ըլլալով իր կինը սպաննել, անուշադիր շարունակեց ճամբան և մտաւ գինետուն մը, ուրուն զրան առջև կինը սպասեց իր գահիճին։

Մինչ նա ներսը օղի կը խմէր, Սէլվէջընիսթի խօսքերը իր միտքը տակն ու վրայ ըլլին։ Յանկարծ տեսիլք մը տեսուաւ։ Սյա մտադրած սարսափելի ծրագիրը աչքի առջև բերաւ, և երկվայրկեանի մը մէջ մտովին տեսաւ թէ ճիշտ ուղածին պէս իր կինը սպաննած, և յետոյ ինք ալ կառավարութեան ձեռքով կախաղան բարձրացած էր և ինք աշխարհէն՝ աշխարհն ալ իրմէ ազատած էր, այսուհետեւ դարձեալ, երջանկութիւն և խաղաղութիւն գտած չէր։ Տէ՛ր, այս ինչ ըրտաճմիք ոճիր մըն է։ Նոյն պահուն աշխարհ մատնացոյց պիտի ընէր իր սիրելի որդին լսելով «Ահա՛ այն պատանին, որուն հայրը՝ սպաննելով մայրը՝ կախաղան բարձրացաւ . . .»։ Այն ատեն ընկճուեցաւ իր վրայ ճնշող ամօթի կոհակին տակ։ Այս աբողջ տեսօպանը երկվայրկեանի մը

մէջ կայծակի արագութեամբ նկաբուեցաւ և կենդանի հետք մը ձգեց իր երեակալութեան մէջ։ Սյս տեսիլքով էր ահա երբ իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով ամէցաւ իր խայտառակ և անասնական կեանքին համար և ինքնիրեն եկաւ։ ի՞նչ զարմանահրաշ իրողութիւն մըն է սա քարօփրտ և գազանաբարոյ արբեցեալին ամօթահարութիւնը։ ի՞նչպէս պատահեցաւ որ հոգիին ցածքած զզացումի աղբիւրները նորէն բղխեցան։ «ի՞նչպէս»ը չենք զիտեր, սակայն զիտենք թէ ով ըրաւ։ «Վասնզի Աստուած է որ ձեր մէջ կը ներգործէ կամենալը ու ընելը իր հաճութեանը համար»։ Փիլ. 2. 13։ Սա գինով վիճակին մէջ ներփին փոփոխութեան տիրանալով գինետունէն ելաւ ու կնոջը հետ Փ. Բ. ի ժողովատեղին դնաց։ Պաշտամունքէն վերջ ըստ սովորութեան երբ քարողիչը առաջ հրաւիրեց (*), ապա խարել ու զողները՝ ամէնէն առաջ գինեմոլ Փընչըր վազեց ու ծնրագիր աղօթեց, «Ո՛վ Աստուած, գթա՛ մեղաւորիս»։ Ընկերունին ալ իր կողքին ծնրագրած էր։

Փընչըր անկարող էր բացատրելու ինչ որ այդ աստուածային ներկայութեան առջև զզաց։ Մնցեալը՝ իր վրայէն բոլորովին ինկաւ։ Մտքին վրայէն հսկայ ծանրութիւն մը վերջացաւ։ ինքզինք զզաց թեթև ինչպէս օդ, անարատ ինչպէս ծաղիկ և երջանիկ, ինչպէս մանուկ։ Իր ներսիդին զուարթ զբացումներ և աստուածային յոյս մը՝ թռչնիկներու պէս ներդաշնակ զեղզեղանքով կը թռչկոտէին։ Փընչըր այլևս փոփուած ու նորոգուած էր։ Մէկ խօսքով նոր արարած էր եղած։

Սյս փոփոխութիւնը խոր ազգեցութիւն թողուց իր ընկերներուն և զրացիներուն վրայ։ Սմէն զինեատան, խաղաղանի, թատրոնի և փողոցի մէջ տարածանուած էր «Փընչըր ապաշխարած է» լուրը։ Ամէնիրիկուն և ամէն կիրակի Փ. Բ. ի

(*) Փ. Բ. ի ժողովներուն մէջ զբեթէ անփոփոխելի կանոն է որ բեմին առջեւի կողմին մօտղատ նստարան մը գրուի։ Ապաշխարել ու զողներ կուգան այս նստարանին, և ծնրագրելով կը իսուագանին մեղքերնին, և հրապարակաւ կը յանձնուի քրիստոսի։

ժողովնել ուն ներկայ կ'ըլլար և կը մասնակցէր։ Էնտանիքը խաղաղ և երջանիկ եղաւ։ Սակայն դեռ աւելին կայ։ Փընչըր այն քրիստոնեաներէն չէր որոնք անձնական փրկութեան ուրախութիւնովը կր զինովնան ու կը ցնծան։ Աւրիշներուն ալ փրկութեան կարուտն ունէր ան։ Զէր հեռանար իր հին կեանքի չար ընկերներէն, անոնց մէջ կ'ապրէր իրրեւ միսկունար։ Իր չար ընկերներուն փրկութեան համար կը զոհէր այն ամէն ժամը զոր իբ գործէն կ'աշւցնէր և այն ամէն չիլինը զոր ինայտաբար կը պահէր։ Բաւական ժամանակ վերջը, կին մը իր անկեղծութեան հաւատալով, Փընչըրին տուաւ երկու ընկերներ և պզտիկ կառք մը, որպէսզի բանջարեղէն ծախելով ապրուստ ճարէ։ Թէկ գործը դժուար էր, բայց այս կերպով բաւականաչափ կարող եղաւ իր ընտանիքը ապրեցնել։

Սակայն կեանքը փորձութենէ զերծ չէ։ Իր կինը տակաւ պալեցաւ Փ. Բ. էն և ամուսնոյն նոր կեանքին մէջ անոր համակիր ըլլալէ դադրեցաւ։ Թէկ չէր ուզէր որ ամուսինը իր հին ընթացքին վերագանաց, սակայն կը փափաքէր որ իր բարոյական մաքրութիւնը պահելով հանդերձ Փ. Բ. էն ձեռք քաշէ։ Որովհետեւ իր ազգականներն ու բարեկամները հոգեւոր կեանքը չէին սիրէր։

Իր սիրելի որդույն ալ Փ. Բ. էն հրաժարիլը մեծագոյն վիշտը և հարուածը տուաւ Փընչըրին։ Ընտանիքին մէջ միայն ինք էր մնացած Սիլվիյընիսր։

Ջենուան խիստ ցուրտ օր մը իր զործի ընկերներէն մէկին հետ փողոցներու մէջ պտտելու ատեն ընկերն ըսաւ, «Փընչըր», եկուը սա զինետունը մանենք և մէյմէկ գաւաթիսմէնք, ահա ցուրտէն կը սառինք»։ Փընչըր մերժեց «Ոչ» ըսելով լնկերը կրկնեց «մէկ գաւաթէն վնաս չկայ, տաքնալու համար է, մէկ գաւաթը քեզի պէս մարդու չտպեր»։ Փընչըր ինկաւ։ Միայնակ մնացած՝ ընտանիկան երջանկութենէ նորէն զրկուած, ահա օդն ալ սաստիկ ցուրտ էր, և Փընչըր գաւաթ մը խմեց։ Խմելուն պէս զետին փոռեցաւ, իրը թէ կապարով զարնուած ըլլար։ Ամպելիքին մէջ

գիտմամբ գեղ խառնուած էր : Ընկերը իսկոյն անհետացաւ Տեսնողներ զինք վերցուցին և ան տատանելով դժուար տուն հասաւ : Այս տխուր վիճակը գիտովներէն ոմանք ցաւեցան և ոմանք ծաղրեցին : Այն օրը ուրիշ նիւթ չկար խօսելու, բայ ի սա խօսքէն թէ՝ «Փընչըրի ապաշխարութիւնը չի շարունակեց» :

Տուն հասաւ և իսկոյն փոխուելով Փ. Բ. ի համագգեստը հագուեցաւ, և Փ. Բ. ի ժողովատեղին վաղելով ծնրադրեց բեմին առջեւ և Աստուծմէ թողութիւն խնդրեց : Ի՞նչ օրհնեալ գործ : Ինչու որ «արդարը եթէ եօթն անգամ իշնայ, նորէն պիտի կանգնի» : Այս անկումը առաջինն ու վերջինն եղաւ իր կեանքին մէջ : Այս փորձութիւնը իրեն սորվեցուց խոնարհութիւն և զգուշաւորութիւն : Իր լնտանիքը զինք հանգիստ չէր ձգէր : Երջանկութիւն ու խաղաղութիւն միայն իր սրտին մէջ էր :

Տակաւին Փ. Բ. էն առանց ամսական առնելու իր ընկերներուն փրկութեանը համար ժամեր և ուկիներ կը ծախսէ ու շատ մը հոգիներ փրկութեան բերելու անկարող ըլլալուն համար ժպիտ ու զուարթութիւն չունի : Աւրիշ ժուածութիւն չունի բացի հոգիներու մասին և իր Փրկիչը «պարապ ձեռքերով» գիտաւորել չուզէր : Ամբողջ Սնգդիոյ ծանօթ այս կոփամարտիկը որ ժողով որ գտնուի, հոն մեծ բազմութիւն կը հաւաքուի : Այս մեծ բազմութեան առջեւ իր հին կեանքին վատութիւնը խօստովանելէ չէր ամշնար, և կը վկայէ անոր ճանկերէն ինչպէս հրաշալիօրէն ազատիւր՝ քաջաբար պատմելով կենսապարգե Յիսուսի քաւարար զօրութիւնը : Հոգիներու հանգէտ իր սրտին մէջ կարեկցութեան սաստիկ հուր մը կը բոցավառի : Միշտ մեղմաձայն կը խօսի : Թէ գէմքով և թէ նկարագրով լոիկ ու լուրջ է՝ Խորունկ գետեր անձայն կը հոսին, Ահա մարդ մը, որուն հոգեոր կեանքը խորունկ է և հոգիներու փրկութեան համար կարուու անկեղծ :

Փընչըր՝ առաջնակարգ հերոս մը կը նկատուի քրիստոնէութեան մէջ : Ի՞նչպէս էր կը փամարտութեան մէջ : Երջա-

կայքի ամենավար մարգոց մէջ ոմանց դարձի գալուն պատճառ է եղած : Առանց բանակէն զրամ տանելու, իր զործէն խնայած ամէն ժամը կը տրամադրէ անոր գործին, և կարոտով կ'արի իր սիրտը՝ սրպէսզի հարիւրաւոր հոգիներ փրկութեան բերէ : Մալրական սրտի խանդակաթ տենչանքն ունի Աստուծմէ հոռու և ապերջանիկ հոգիներու համար : Զինք տեսնողներ կ'զգան թէ ան բեռ մը կը կրէ : Այդ բեռը հոգիներու բեռն է :

Յառաջաբանի մէջ յիշուած հրեշտակ-սպային հարցուցի օր մը թէ աւելի լաւ չէ՞ր ըլլար եթէ Փ. Բ. ը այս սքանչելի մարգը ազատէր ապրուստի հոգէն ու ձգէր որ ամենուրէք «վկայութիւն» տար : Եւ ան հետեւալ կերպով պատասխանեց, «Հիմայ մեծ ժողովներու մէջ երբեմն կը վկայէ : Ուր որ իր անունը յիշուի, հոծ բազմութիւն մը կը հաւաքուի, ինչու որ բոլոր Անգղիոյ մէջ ծանօթ է : Սակայն բանակը չի քաջալերեր որ մարդ մը իր հին վար կեանքը շարունակ պատմէ, մի գուցէ այդ կերպով փառասիրութեան և ինքնահաւանութեան առաջնորդուի : Ան արդէն օր ըստ օրէ քաջաբար կը յառաջգիմէ իր հոգեուր կեանքին մէջ : Դարձւ՝ բարձրագոյն կեանքի մը միայն նոր սկիզբն է» :

Սպայի այս խօսքը նոր գաղափար մը չի տար Փ. Բ. ի մասին, իբրև հողեոր զօրութիւն :

—————

କେନ୍ଦ୍ରାଳୁଟିଲ୍ (*)

Տէփօրտի մէջ կը բնակէը յարգելի ընտանիք մը, ո-
րուն հայրը Անգղիոյ մէջ ամէնաքաջ, ուղղամիտ, կարող
զինուոր և բանակի մէջ հերոս մըն էր, բանակը ձգելով սո-
տիկան եղաւ, իր ընտանիքը երջանիկ և հաւատացեալ էր,
և զաւակները կիրակնօրեայ դպրոցէն հեռու չէին մնար,
Սոսնք իրիկունները քաղցրածայն երգերով, և երբեմն ակ
կրօնաշունչ խօսակցութեամբ կ'անդնէին:

Սակայն հօր անակնկալ մահը լնտանիքի ապրուստին
հոգը ծանրացուց մօր ուսեբուն վրայ։ Ամէն առաւօտ շատ
կանուխէն ան զործի կ'երթար և երեկոները ուշ ատեն կը
վերադառնար, և ձեռքէն եկածին չափ կ'աշխատէր իր զա-
ւակները երջանկացնելու և զանոնք ուղղամտութեան և
ճշմարտութեան մէջ մեծցնելու։

Այս պատմութեան հերոսը՝ Սլքրէտ Նիքըլսըն՝ այս ընտանիքին մէկ անդամն էր, որ 14 տարիքին բանակը մըտաւ : Այն ատեններ այսպիսի պատանիի մը համար բանակի կեանքը խիստ զժուար էր : Բանակի զժուարութիւններէն ազատելու համար՝ հանձար մը, և անոր անզթութեանց գիմաղբելու համար հսկայ մը ըլլալու էր մարդ : Աւստի այս զօրաւոր և ինքնավստահ պատանին առաջին օրին կուանեց թէ այս զժուարութեանց անձամբ պէտք է գիմագրաւել : Հազիւ մի քանի շաբաթ էր անցած, իր ընկերներուն պէս կը հայնոյէր, կը ծխէր, կը խմէր, և կը կուռէր, միւս մարդոց պէս : Տասնը հինգ տարիքին իրլանտա և 16 ին չնդկաստան զրկուեցաւ, Մարզանքի խիստ ընդունակ և ճարպիկ էր : Եւ որքան ալ շատ զարեջուր խմած ըլլար, առանց հասկցնելու կը ներկայանար զինուորական մարզան-

(*) Հեղինակը բնաւ չի շեր այս մարդուն անունը այս պատմութեան մէջ, զայն կ'անուանէ A Tight Handful. Սակայն աղբիւրէն կ'իմանանք թէ այս մարդուն անունը Ալֆրէտ Նիքլըլուն է.

Քիւ Այն ատենաերը զինուորներու վիճաբանութեան կարեւ
լորաց այն նիւթն էր, ո՞ք կընայ ամենաշատ խմել ու քալել,
ցոյց տալով թէ ըմպելիքը քնաւ ազդած չէ իրեն և կամ,
ո՞ր հատուածը աւելի շատ կընայ խմել։ Այն մարդը՝ ո՞ր
շատ գարեջուր կընար խմել առանց գինովի ոլու, ճշմարիա
հերոս մը կը նկատուէր, որ կարող է թշնամւոյն հուրին ու
սուրին դէմ կուրծք տալ։ Ահա այսպիսի կարողութեան հա-
մար մեր հերոսը Հէնտֆուլ նշանաւոր և հպարտ էր։

Սակայն այս պատճենին ունէր մաքի ուրիշ սեւռոազգական մը, որ չէր յագենար միայն զաքեղութով: Ինք ալ չէր զիւտեր, թէ այդ թէնչ էր: Հանգիստ մնալ չէր գիտեր, կոռւասէր, և ոճիրի մը անդիմազօնի մղումնվը համակառ ծէր: Բա- նակի, մէջ կույւ կը փնտռէր, սպային կամ հրամանատարին գէմ կը խօսէր: Այսու հանդերձ ինք ամենազեղեցիկ քաջ, նախանձախն զիր և որամիտ զինուոր մէն էր: Աւելին կա՞յտ Ալո, նա բանալին քաջ նշանառուն էր:

Քօնուրի մէջ (Հնդկաստան) Փ. Բ. ի ըլքանակին մէջ
իշխալով միշտ աղօթաժողովներու կ'երթար Երբեմն խփառ
գինով վիճակի մէջ կ'երթար. և հոն գտնուող աղմկալար-
ներուն ու ծաղրածուն ներուն բոռնցքով կը պառնար և կը
յանդիմանէր. Այսպիսով Փ. Բ. ին տեսակ մը պաշտան-
ղաւ. Այսու ամենայնիւ այդ ժողովն' ըստն յաճախելը իրեն
աղօտ գաղափար մը կաղմել առուաւ Սատուծոյ, արքայու-
թեան և գաօսիքի մասին:

Վերջապէս Հնդկաստանը ձգեց աւելի վատթար զառա
քով մը քան որով եկած էր: Թէև պաշտօնը բարձրացած
էր տասնապետութեան, և կրնար գիւրաւ աւելի բարձր
պաշտօններու հասնիլ, սակայն անդոդար խմելս: զազան ա-
յին և կոռւրար բնաւորութիւնը իւր յառաջացման մեծ
արգելքներ էին:

Անգղիա հասած զիշերը դորանոցէն զուրս գնաց և միւն
չե առտու վերադարձած չըլլալուն համար բանտարկուե-
ցաւ։ Բայց գնդապեաը լաւ մը յանդիմանելէ ետք ազատ
արձակեց Երեք ամիս վերջը ոստիկան մը ծեծելուն համար

նորէն բանտարկուեցաւ, և այս անգամ տառնապետութենէ
ինկաւ պարզ զինորի առափնանին:

Գնդապետը չուզեց բոլորովին լքել այս երիտասարդը, վասնզի նա գեղեցիկ, խելացի, և անվեհեր էր կապարի առջև։ Ուստի անոր տուաւ օգտակար և պատուաւոր զործեր։ Սակայն երիտասարդը ամէն բան մէկդի նետեց ի օղիէն՝ որու միջոցաւ ուրախութեամբ սուրաց դիակ կործանում։

Երկու անգամ մօտեցաւ մարդասպանութեան, Մանչես-
թըրի մէջ օր մը հանրային կնոջ մը և նաւաստիներու մի-
ջն ծագած կոփ.ի մը խառնուեցաւ, և կնոջ պժգալի խօս-
քերէն զայրանալով իսկոյն անոր կոկորդէն սեղմեց հոգին
առնելու համար, բայց երբ զինւորներէն մին բանակի սի-
րոյն համար իրմէ խնդրեց կինը թող տալ, մատները թուշ-
ցան, և կինը մահուընէ ազատեցաւ:

Ուրիշ ատեն մը, ելք տեսաւ թէ միշտ իրեն հետ
պտտող ազջիկը ուրիշի մը հետ կ'երթայ, որոշեց յարմար
առիթով ազջիկն սպաննել: Յարմար տեղ մը հանդիպելով
ազջկան, անոր վրայ յարձակեցաւ, անկենդան գետին փռեց
զայն ու հեռացաւ, վերջէն երբ լսեց անոր կենդանի ըլ-
լալը, չիկրցաւ հաւատալ:

Վերջապէս օր մըն ալ զնդապէտին հետ կոռելով ձգեց
զինուորութիւնը և իր մօր տան մօտ գինետուն մը դոնա-
պանութիւն ստանձնեց, Հոս ալ մէկ ամսուան միջոցին 5 ան-
դամ դինովնալով, պարտականութեանց մէջ թել ացած ըլ-
լալուն համար կոհւով ձգեց, հեռացաւ:

Այս միջոցին շատ գործեր փոխեց, իր զինեմոլութեան և կրակոտ բարկութեան պատճառաւ, Այսու հանդերձ իր կերպարանքը այնչափ գրաւիչ և տպաւորիչ էր, որ կարեոր երկաթուղիի մը կայարանին մէջ ոստիկանի պաշտօնը կրցաւ ստանալ:

Այս պաշտօնավարութեան միջոցին էր որ հանդիպեցաւ իր ապագայ կնոջ, խիստ հեղահամբոյք, քնքուշ, սիրուն և գեղանի պղուկ աղջկան մը։ Պահպատճեան օրը արա-

բողոքեան ժամը որոշուած էր 11 ին, սակայն փեսան
ընկերներուն հետ գինետան մէջ հարբելուն համար հազիւ
ժամը կէսին հասաւ: Արարողութենէն վերջը կղերականը
խրատեց հարսը ամուսինը բարեկարգելու մասին:

Մի քանի ամիս վերջը իր հայրութեան օրելը մօտեցան։
Իր պաշտօնին վըայ գաբաւալ գինով զտնուեցաւ վերահս-
կիչ ոստիկանի կողմէ, որ զի՞ւք յանդիմանելով հրամայեց
որ պաշտօնէն հեռանայ։ Հէնտֆուլ՝ ոստիկանապես ին երե-
սը զարբագին ապտակ մը իջեցուց ու զետին փռեց։

կէս զիշերին տուն հասաւ կատղս վիճակով . և կի՞նը
անկողնչն բաշելով ստիպեց որ փուլոցներուն մէջ վեր վար
պտափի իրեն հետ մինչև առաջաւ կատաղութենէն այլես
տեսակ մը խելազար էր գարձեր :

Երկու շաբաթ վերջ մանէ զաւակի մը հայր եղաւ : Ասկէ
առաջ երբեմն զուարթ կ'երևէր ան մէջ, բայց ասկէ վերջ
արիւնը միշտ կ'եռար և զայրոյթի կրակը կը մխար իր մէջ :

Կինը ծայր աստիճան հեղարարոյ լուսկեաց և համբերատար քնաւորութեան տէր էր : Բուն իմաստով տան սիկին էր, լաւ կերակուր կ'եփէր, և ամուսնոյն դէմ երթէք զանգատ չունէր : Ամուսնոյն զինովութեան, ծուլութեան, և շարչարանքներուն զեմ չէր զանգատեր, Անոր բարկու թեանը չէր փոխարինէր, նոյնիսկ ծուռ նայուածք մը չէր արձակէր : Հենաֆուռ յաճախ կը փրփռէր, և խիստ կը փափաքէր որ կինը քիչ մը զանգատէր, կամ ծուռ նոյնէր, և փաքէր որ կինը քիչ մը զանգատէր, կամ ծուռ նոյնէր, Սակայն այդ փափինք ալ մէկ բուռնցքով սպաննէր զայն : Սակայն այդ փափինքին չի հասաւ : Իր կնոջմէն ձայն չէր ելլեր . եթէ նոյն փափինքին չի հասաւ : Ան ելլէք ու ոկիթ չի տուաւ որ իր ամուսինը հարուածէ զինք :

Ո՞վ կրնայ երեւակայել խեղճ կնոջ տառապանքները
Ապաննուելու վտանգը միշտ կը սպառնար իրեւ ։ Այս այ-
գութ մարդը աթոռին վրայ նստած ատեն ատելավառ աշ-
քերով կը դիտէր իր կինը և կը կրկներ օօր մը պիտի սպան-
նեմ զբեզ, յիշէ խօսքերո»։

ԵՐԵՄԻ գինով եկած ատենը տան մէջ տեսածը կը կոտ-

բէր կը նեռէր, և աչքերը իթրե արեան բաժակներ՝ Աստուծոյ վրայ կ'երդնուր թէ ալ իր կինը ողջ պիտի չի ձգէ ։ Երբեմն ալ մանկան լացեն կես զիւերին արթննալով մանկիկն ու մայրը ձմեռուան ցուրտին դուրս կը վանտէր, և նոյն իսկ զայն կը հալածէր սպաննելու դիտաւորութեամբ։ Թանի՛քանի՛ անգամներ խեղճ կինը երկար ձմեռնալին գիշերները իր հոգեհատորին հետ ածխանոցներու և փողոցներու մէջ կամ գրացիներու մօտ կ'անցնէր։

Միւնոյն ատելութեամբ կը վարսէր իր մանկան հետ ալ։ Երբոր լար, շատ անգամ ջղաղարի պէս կատղած կ'ուշէր որ զայն պատուհանէն գուրս նետէ կամ գետին զարնէ։ Երբեմն ալ անէծքներով անոր գլխուն կը բարձացնէր իր բունցքը, ակռաները կը կրծտեր և զայն խեղդել կը փափէր։

Ի՞նչ ափսոսալի վիճակ մը։

Սյա սարսափելի վիճակը շարունակեց երեք տարի, կինը՝ ճշմարիտ քրիստոնեայ մը ըլլալով այս գյուխային պարագաներուն մէջ իր ամուսնոյն բարեկարգութեան համար անգագար կ'աղօթէր, Երբեմն այս բեռը իրեն այնքան անտառնելի կը թուէր որ երկու անգամ համբերութիւնը հատնելով անձնասպանութիւն փորձեց։

Ամուսինը այլես վճռած էր իր կինը սպաննել, և զործադրութեան ժամը հասնելու վրայ էր։ Երբեմն ալ Հէնտֆուլ այս գործադրուելիք ոճիրը երեւս կայելով ահ ու սարսափի կ'ենթարկուէր։

Գիշեր մը տան մէջ փոթորիկ մը պայթեցնելով փողոց ելաւ, և հոն բաց գուռ մը գտաւ, որ Փ. Բ. ի սրահն էր։ Ժտաւ, ու տեսաւ թէ հետագրգրական ժողով մընէ ։ Երգին ծութեամբ կ'երգէին։ Երգերէն վերջ թշուառ, անկեալ և սիրոյն ափաւինելու մասին հոգելից քարոզ մը խօսուեցաւ։

Սյա միջոցին Հէնտֆուլ ի զործ դնելիք սպանութեան

հետեւան քը երեւակայելով սարսափահար եղաւ։ Ու երբ քաղազիչը ապաշխարութեան սովորական հրաւէրը տուաւ, Հէնտֆուլ ամպիոնին մօտենալով ծնբաղրեց ու ձեռքերովը երեսը ծածկեց։

Երբ քարոզիչը իրեն հարցուց թէ «Փրկուած ես», կ'ըզգա՞ս թէ փրկուած ես», ան պատասխանեց, «ոչ, այնպէս եմ ինչ որ էի»։ Այդ զիշեր մասնաւոր փոփոխութիւն չկար իր մէջ, սակայն տեսնելով իր անասնական վիճակը, անոր դէմ զզուանք մը արթնցաւ իր մէջ։

Յաջորդ իրիկուն նորէն Փ. Բ. գնաց և ապաշխարողներուն կարգին նստաւ։ Սակայն իր սիրաը համակող խաւարն ու տառապանքը չի հեռացան։ Իր անցեալի մէղքերը և եպիրելի արարքները զինք կը չարչարէին խստօրէն խարազանելով։ Այս միջոցին Սստուածաշոնչին քանի մը խօսքերը կը յիշէր։ Մեղաւորը որոշապէս կ'զգար իր չար ու պաելջանիկ կեանքը։

Զար ոգին չէր ձգած զինք դեռ, Օր մը հարբած տուն եկաւ։ Որոշած էր կինն ու մանկիկը գոնսել տունէն։ Այսպէս մտածել սկսաւ, «Ի՞նչ, ինձի պէս կտրիմ ու քաջ մարդ մը օրին ի բուն գրասափի պէս ստորերկրեալ երկաթուղին վրայ աշխատի, ու ստիպուած ըլլայ վտիտ կին մը և մանկիկ մը կերակրելու և հագուեցնելու։ Հէ՛րիք է, երբ զինուոր էի, աղատու ու ինքնազլուխ էի, սակայն հիմա այս ի՞նչ ձանձագատ գործեր, զիս յոգնեցնող լնտանեկան պատարիարացուցիչ գործեր, զիս լլկող ներքին խղճահորութիւններ։ Նտառութիւններ, զիս լլկող ներքին խղճահորութիւններ։ Պէտք է որ ամէն ինչս ծախեմ, արձակ ու համարձակ պատիմ, ու կամքիս համեմատ ապրիմ»։

Այսպիսով տունէն գոնսեց կինն ու երեխան և Անոնք երթալէ վերջ գառարանի դարակին մէջ տան վարձակի հաւարեալէ գումար մը զրամ գտաւ զոր կինը զրամ էր։ Ո՞հ, ի՞նչ վեհանձնութիւն, տան վորձքը մտածել այն ամուսնոյն որ գաղանէ մը աւելի կատաղի էր որ նոյն լսկ զինք տու էն գաղանէ մը աւելի կատաղի էր որ նոյն լսկ զինք տու էն կը վոնտէր։

Հէնտֆուլ մտածութեան մէջ լնկլմեցաւ, իր կնոջ այս

վեհաձնութեան վրայ: Այդ օրը նորէն նա գործի գնաց:

Յիսուս՝ ճշմարիտ Հովիւը՝ կորսուածը կը փնտու մինչեւ որ գտնէ: Հէնտֆուլ խղճի խայթէ և տառապանքէ աշատիլ ուզեց, նոյնիսկ Յովիանի պէս ինք ու փախչիլ մտածեց, սակայն Յիսուս իրեն հետեւ հցաւ:

Առուսւն ճամբուն վրայ, խիստ յստակ ու որոշ ձայն մը լուեց: «Երե դուն չես փրկուիր, յանցանիր Ասուծոյն չէ, այլ քուկդ է, վասնզի դուն Օսուծոյ չես վսահիր»: Հէնտֆուլ սարուեցաւ այս ձայնէն: Սրտին մէջ մէկ ըռպէին յայտնութիւն մը տեղի ունեցաւ կայծակի արագութեամբ:

Հոգին ծնանիլ և զարձի գալ ի՞նչպէս տեղի կ'ունենայ, ի՞նչ է անոր հոգեբանութիւնը: Մասսամբ գիտենք և շատ մեկնութիւններ ալ կրնանք տալ, սակայն, Յիսուսի պատասխանը լաւագոյնն է. «Հովը ուր որ ուզէ կը վչէ և աշկ'երթայ: Ոյսպէս ալ է այն ամէնը որ Հոգին կը ծնանի»: Յովին 3, 8: Ալֆրէժ՝ անհնազանդ չի գտնուեցաւ երկնալին տեսիլքին, յանձնուեցաւ զի՞նք հրաւերող ձայնին: Անիկա Ասուծոյ ապաւինեցաւ:

Մ. աը կամլնէ կ'ըսէ, «Ամբողջ արարածներու մէջ ի՞նչ է որ մարդո կը չարչարէ ամէնէն շատ: Այն է, որ անոր մէկ ոտքը հունաւորին մէջն է, իսկ միւսը՝ անհունին, այսինքն նիւթական և հոգեոր աշխարհներու միջն երկու կտոր ըլլալու վիճակն է»:

Ուսեալ թէ անուս, հաւատացեալ կամ անհաւատ, աւմէն մարդ իր աստիճանին համեմատ իր ներսիզին երկու աշխարհներու միջն կը քաշկոտուի: Այս ներքին պայքածարդկային ստորին ու բարձր բնութիւններուն միջն նկատէ, կ'ուզես տէ, տարրերութիւն չընէր: Սակայն այսքանը յայտնի է Ահա այս աշխարհն է որ Հէնտֆուլ կ'ատէր, ինչու որ իր ենթագիտակցութեամբ տեղեակ էր միւս աշխարհին: Սարիպուած էր կեանքը ատելու, ինչու որ իր ներքին պայքածարդ ատելու, ինչու որ իր ներքին աշխար-

հին մէջ ունէր աւելից ցանկալի կեանքի մը նշոյլները: «Գիտակցօրէն սխալ, և ապերջանիկ էր, և գիտակցօրէն ուղիղ, կանգուն և երջանիկ ըլլաւ կը ցանկար»: Ինքզինքը ուղղակի և կատարելապէս յանձնելով՝ գերբնական խաղաղութեան տիրացաւ մէկ վայրկեանի մէջ:

Հրաշալի փոփոխութիւն մը յայտնուեցաւ իր սրտին մէջ ինչպէս Գալիլիոյ ծովուն մրրկածուփ ալիքները խսկոյն լուսաթեան վերածուեցան Յիսուսի մէկ հրամանով, և կամ ինչպէս սաստիկ ձիւնն ու փութը յանկարծ կը փոխուի ամառնային օրուան: Այս ներքին խաղաղութեան ու բերկրանքի մթնոլորտին մէջէն Հոգին Սուրբ իրբեւ զեփիւռ կ'երգեր, «Ան որ ինձի կուզայ, բնաւ գուրս պիտի չհանեմ»:

Ստորերկրեայ գործին վրայ պատելու ատեն կարծես չէր լսեր կառախումքին և անիւններուն զոռումը: Ներքին չէր կ'ապրէր: Սրտին մէջ կը կրկնէր Յիսուսի խաշչաբհի մէկ զաղաւէտ և յուսատու խօսքերը: «Պարզապիտ զիսցայ քէ փրկուած հմայ կ'ըսէ ան:

Հրաշքը կատարուած էր: Արդիւնքը խսկոյն յայտնուեցաւ: Տասը վայրկենէն իր ընկերները կոահեցին Հէնտֆուլի ցանկալի մքին փոփոխութիւնը, և անոր ներքին պատահմունքը, գէմքին անունցմէ մին հարցուց, «Դուն Փ. Բ. ի միացա՞ր»: «Աչ, ընկեր», պատասխանեց ան, «Բայց առաջին առթիւ պիտի ընկեր», պատասխանեց ան, «Բայց առաջին առթիւ պիտի երթամ հօն, որովհետեւ փրկուած եմ»:

Մարգը կատարելապէս փոխուած էր: Ըմպելիքի բուռն պայպակը, զի՞նք հրէշի վերածող կատաղութիւնն ու զայրոյ պայպակը, զի՞նք հրէշի վերածող կատաղութիւնն մասցած մը, զազանալին կեանքէն իրեն ժառանգութիւն մնացած մը, զազանալին կատարեալ նկարագրի փոխութիւնն մը, այսպիսի կատարեալ նկարագրի փոխութիւնն մը, մի քանի շաբթուան մէջ (Hypnotism) ինչպէս որ գիտեմ, մի քանի շաբթուան մէջ կարգ մը չարդիկ անտարակոյս կրնայ քաշկելու գեղեցիկ բարե-

Ախորժելի բերկրանքով մը ան լեցուած էր: Այսպիսի զարմանալի, (անակնկալ) հակադարձութիւն մը, այսպիսի կատարեալ նկարագրի փոխութիւնն մը միայն կրօնքի ազդեցութեամբ կարելի է: Քնէածութիւնը ինչպէս որ գիտեմ, մի քանի շաբթուան մէջ (Hypnotism) ինչպէս որ գիտեմ, մի քանի շաբթուան մէջ կարգ մը չարդիկ անտարակոյս կրնայ քաշկելու գեղեցիկ բարե-

կան որոնք որոշ պարագաներու տակ երկարաւան և դժուարին գործածութեամբ ալքոլի ախորժակը կը վերցնեն։ Սակայն լոկ կրօնական զօրութիւնն է որ մէկ ակնթարթի մէջ մարդկային նկարագիրը հրաշալիօրէն կրնայ փոխել, և այս փոփոխութիւնը զինք բռնակալ կիրքերէն փրկելէ զատ կը համարէ անհուն խանգամառութեամբ, որ յօժար կ'ընէ իր ամբողջ կեանքը արդարութեան ի սպաս դնելու, և մարդկինքինքը դրախտի շաղով ու կաթով սնած կը զգայ։

Այս է դարձի հրաշալի կողմը զոր ոչ մէկ հոգեքանական տեսութիւն կրնայ մեկնաբանել, կրօնքի մեծագոյն ոյժն է ան։ Կրօնական փորձառութիւնը տեսութեան կամ ապացուցման պէտք չունի։

Մի քանի օր վերջը գնաց գտնել իր վշտահար կինը, ու միանալ ։ Միասին որոշեցին Փ. Բանակին գացին և ամպիսնին առջև ապաշխարողներու տեղը ծնրագրեցին։ Իրենց նպատակը փրկութիւնը չէր, այլ Փ. Բ. ին անդամակցիլ, և Տէրոջ ծառայելու համար իրենց որոշութը յայտնել։

Վեց տարի անցաւ, այս ժամանակամիջոցին Հէնտֆուլ իր գիւմային գեղեցկութեամբը, խանդ ու եռանդովը առանց թուշակի Փ. Բ. ի մէջ գործեց։ Հիմա Փընչըրի ընկեր և անկէ ինչ հրաշքով ազատուած ըլլալը կը վկայէ։ Իր գործոյնիսկ տգէտ աղքատ դրացիներուն մէջ չկայ մէկը որ չի յարգէ, չի սիրէ զինք, ու բարիք մը չընէ իրեն, Այդ քաղաքամասին մէջ ամենաերջանիկ ու յարդուած մարդն է Հէնտֆուլ։

Իր ընտանիքը ճշմարիտ իմաստով Հօմ մըն է, երջամէջ դարակ մը կայ որ միայն խաղալիկներու յատկացուած է։ Թէև այն տղան զոր ժամանակաւ տունէն վանտած էր՝ 8 տարեկանին մեռաւ, բայց հիմա նորէն մանկան մը

հայրն է։ Այն կնոջ վրայ զոր սպաննել վճռած էր՝ հիմա կը գուրզուրայ իրը կիւրաբեկ ճենապակիի վրայ, անոր մըշտապատրաստ օգնականն է։ Մանկան լացէն կատղած զայն տունէն վռնտող Ալֆրէտը՝ այժմ յաճախ ինք կը գրկէ մանկիկը և կ'աշխատի լուցնել զայն խաղալիկներով ու կատակներով։

Օր մը հետեւեալ կերպով վկայեց։ «Զարմանալի ճըշմարտութիւն մըն է թէ՝ մարդ շատ բաներէ կրնայ պրծիւ, սակայն դարձէն և Աստուծոյ ձեռքէն չի կրնար խուսափիւ։ Ո՞չ, նայէ՛ ինծի ու տես թէ Աստուծ ի՞նչ ըրաւու նորէն Ո՞չ, ծնանիւ պարգեց ինծի թէև շատ թերութիւններ ունիմ, բայց նորէն բոլորովին տարբեր եմ նախկին կեանքէս։ Կեանքի և ամէն բանի մասին գաղափարներս ամբողջովին փոխուած են։ Խիստ երջանիկ եմ, և ուրիշներու օգնելու փոխուած են։ Խիստ երջանիկ եմ, գործը կը սիրեմ, ընտանիքս կը սիրեմ և մանկան մը առանց գանգատի կրնամ հանգուրժել։ սիրեմ և մանկան մը առանց գանգատի կրնամ հանգուրժել։

Ի՞նչ մէծ և սքանչելի տարբերութիւն։ Կարելի՞ է ուրանալ այսքան պարզ ու արեւու պէս պայծառ ճշմարտութիւն մը։ Ո՞վ կրնայ կրօնքը նկատել երեկայածին։ Ի՞նչ թիւն մը։ Ո՞վ կրնայ Քրիստոնէութիւնը լոկ ցամաք բարոյապէս մարդ կրնայ Քրիստոնէութիւնը լոկ ցամաք բարոյականութիւն մը ենթագրել։ (*)

(*) Լոնտոնի Փ. Բ. ի կեղբոնէն կ'իմանանք թէ Հէնտֆուլ հիմա քարտուղարութեամբ կը պարապի։

ԾԵՐ ԳԻՒԵՄՈԼԸ

Մարդ մը գարձի գալէ վերջ Փ. Բ. ը խնամքով կը հոկէ
ահոր վրայ մինչեւ որ ան իր նոր կեանքին մէջ զօրանայ,
ուստի փորձառու պաշտօնեաներ յաճախակի կ'այցելեն զին-
քը գործի վրայ և տան մէջ :

ՓԸՆՀԸՐ գեռ նոր դարձի էր եկած , իրս օր մը «Հրետակ սպալ» անունով ծանօթ կինը իրեն այցելութեան եկաւ իր աշխատած կառքի գործարանին մէջ : Խօսակցութեան պահուն ՓԸՆՀԸՐ ըստ անոր , «Երանի թէ անգամ մը խօսակցէիր աս թերթավաճառ մարդուն հետ : Սյդ մարդը յետին ծայրին կած է , և իր բուն անունն իսկ կորսնցուցած լԱլով կը ճանչցուի Ծեր Գինեմոլ , անունով Խօսապէս ալ արժանի է այդ կոչումին : Շատ չանցած ես ալ այդպէս մէկն էի , չկար ինծի պէս բարեփոխութիւնը անյոյն նկատուած մէկը : Երանի թէ անոր հետ ալ խօսէիր» :

Թէև «Հրեշտակ Սպան» լոնտոնի մէջ մինչև հիմայ վարնոց և մարդկութենէ հեռու շատեր տեսեր էր, սակայն մինչև որ տեսաւ Ծեր Գինեմոլը, բնաւ չէր կրցեր ըմբռնել պժալիութիւնն ու վանողական գուռանքը որու աստիճաններուն մարդկային մարդինո կօնաւ էթ Տէ

Այս մարդը ծնած էր զինեմոլ ծնողներէ և մանկութենէ վարժուած էր ըմպելիքի գործածութեան, և անօր հանդէպ անյատ ախորժակ ունէր։ Այս ատենները 45—46 տարեկան էր և անդադար արբեցող զինով մըն էր։ Կարճահասակ, կոպիտ ու գէր, հնամաշ հազուստով ապու մըն էր։ Իր կերպարանքին վրայ կարծես մարդու հետք չէր մնացեր։ Չեմ կարծեր որ բարբարոս ցեղերու մէջ ատկէ աւելի ցած մարդ գտնուի։ Աչքերը հազիւ հազ կ'երեալին, վերի կափարիչները վար կախուած եւ վարիններն ալ ուստած էին։ Նայուած քը յետին աստիճան անկենդան ու մարդած էր։ Եթ

իսօսքը խիստ գժուար էր հասկնալ։ «Հըեցտակ Սպան» երբ նայեցաւ այս մարդուն վրայ, սարսափեցաւ անկէ, ու այս վիճակը բացատրելու համար բառ չիկրցաւ գտնել։ Կրկին կրկին կը յիշէր «ապրու» բառը, որ ան ալ անզօր էր անոր վիճակին մասին իրական գաղափար տալու։ Աչքերը ոչ կենդանի աչքեր էին, և ոչ մեռեալի։ Իր մարմինն ծաւալսղ գարշահոտութիւնը կը վանէր ամէն ոք։ Այնքան զգուելի էր որ փողոցէն անցած պահուն աղքատ տղաքն իսկ կը ծաղրէ-ին զինք։

Ահա մարդ մը որ աշխալին արտադրութիւնն է : Ան-
աստուած քաղաքակրթութեան մը արդիւնքը զարգացեալ
մարդիկ չեն, այլ վատասեռեալ, յիտադիմական :

Նէ մօտեցաւ անոր հետեւեալ խօսքերով, «Շատ երջանիկ չես երեխիր, այնպէս չէ»։ Մարդը ապուշ ապուշ նայեցաւ : Նէ շարունակեց, «Գուցէ կընամօգնել ձեզի, թոյլ կուտա՞ք ; կուզե՞ք որ ձեզ այցելեմ ձեր տան մէջ»։ Ծեր գինեմոլլ չկրցաւ խօսիլ : Նէ աւելի մօտենալով շարունակեց, «Կը ցաւիր ձեր վիճակին և կ'ուզեմ օգնել ձեզի, կ'ուզեմ ձեր տուն այցելել, բարեկամ ըլլանք, թերևս ուէ կերպով ձեզի օգտակար կընամ ըլլաւ, թոյլ կուտեք որ փորձեմ»։

վերջապէս դժուարաւ կրցաւ իր միտքը հասկցնել, և
անոր հասցէն առնել:

Մի քանի օր վերջ այցելութեան գնաց : Տռնը՝ փողոցին
մէջ մէկ հատիկ սենեակ էր, որ նոյն իսկ ոչ ախոռ կընար
ըսուիլ և ոչ ալ որդ : Նէ սենեակին գուաը բանալուն պէս
յանկարծ ետ փախչիլ ուզեց : Արովկետե որջէն այնպիսի
սոսկալի նեխում մը կը պոռթկար որ շնչառութիւնը նեղ-
ցաւ ու ստամոքսը տակն ու վրայ եղաւ : Այսու հանդերձ
ներս յառաջացաւ : Սակայն հոն իրեն արդուզարդ և կահ կա-
րասի ի՞նչ գտաւ : Յանկարծ մահճակալի խառն ի խուռն
անկողնին վրայէն չուն մը գլուխը բարձրացուց ու մընաց,
յետոյ աղտոտ խոզի ձագ մը տախտակամածին վրայէն վա-
զելով պահա եցաւ մահճակալին տակ, վան դակի մը մէջէն
աղոտ կերպով կը տեսնուէին քանի մը նապաստածներ, մի

Քանի կատուներ որոնք վառարանին մօտ քուրձի կտորի մը
վրայ նստած էին . և գոց պատուհանէ մը կախուած էր ուրիշ
վանդակ մը աղաւնիներով :

Սենեակը խիստ մութ և գարշահոտ էր , կարծես նե-
մէջ գոյացած մշուշ մը պատած էր տունը : Այս մշուշին
կի՞ն մը ըլլալը աստիճանաբար ի յայտ եկաւ : Վտիտ , հալ
որ իր գժգալի և խղճալի կերպարանքով կանգնեցաւ Սիլ-
ու հեռոր ամուսնանալ հաւանած :

Սպան՝ խօսակցելով կնոջ հետ , հասկցաւ թէ այս կեն-
դանիներն ու թուչունները կը պատկանէին իրենց միակ որդ-
ույնն : Մայրը մեծ հպարտութեամբ հւելին ներկայացուց լու-
սանկար մը : Հիւրը հիացմամբ դիսեց ու տեսաւ փայլուն ,
գեղադէմ ու վայելչազգեստ տղիկ մը , որուն գէմքէն կը
յայտնուէր ու շիմութիւն : Հաղիւ կրցաւ հաւատալ թէ այս
տղան այս ապականեալ ընտանիքին զաւակն էր : «Այս ձեր
զաւո՞ին է» , հարցումին՝ մայրը պատասխանեց , «Այս , մենք
անոր միծ խնամով կը նայինք» : Հասկցուեցաւ որ հայրը իր
գնելով այս խաղալիքներն ու կենդանիները , և հագուեց-

Ծեր Գինեմոլին պէս օղիով սն ոծ ու ահոելի կործանման
վերածուած որտի մը մէջ այսպիսի անարատ ու ճերմակ
սիրոյ կոկոնին ուուճանալը խորապէս սքանչացուց հիւրը :

Յետոյ նէ յաճախակի այցելեց այս որջը : Առն ու կնոջ
իրենք շատ երջանիկ պիտի ըլլան եթէ Ծեր Գինեմոլը ձգէ
րելիութենէն կը ճառէր , ը ելով , «կը տեսնէք որ մանկու-
թենէ վ սրժւած է անոր և ը ապելիքը այլես իրեն հաց ու
միս է դարձած : Տես թէ անունն ալ Ծեր Գինեմոլ է : Բնաւ
չե լ կարծեր որ բանի մը պիտանի ըլլայ եթէ նոյնիսկ օղին

Ճգէ» Ծեր Գինեմոլն ալ այնքան համոզուած էր այս բա-
նին անկարելիութեանը , որ այս մասին վիճաբանութեան
ալ չէր մասնակցեր , մտիկ կ'ընէր ու կը լոէր , այն փիլիւ
սովիային պէս որ կոռուպզան ճնճղուկները կը դիտէ :

Վերջապէս անոր քաղցրութիւնն ու ցոյց տուած համակ-
րութիւնը այր ու կին Փ. Բ. ի ժողովներուն դալու համոզեց :
Այսպիսով անոնք իրենց կեղտոտ ցնցոտիներով սկսան ժու-
զովներուն գալ : Սրահին ետեւի կողմը աղքատներու կարգին
տեղ դատան : Այն քաղցրահնչիւն երգերը , դաշնակաւոր նուռ-
ագածութիւնները , հոգեշունչ և պարզաբան քարոզներն
ու աղօթքները կարծես բնաւ չազդեցին մեր բարեկամնե-
րուն : Ապուշ կերպով նստած էին , Անոնք մտիկ ըրին զան-
գակատան վրայ թառած զոյց մը բուերու պէս , որոնք մտիկ
կ'ընեն և կեղծեցւոյ երաժշտութիւնը : Սակայն բան մը չհաս-
կցած տուն վերադարձան ու մէյմըն ալ չերկցան :

Սպան և ընկերները տեսան թէ ասոնք իրենց մարդկու-
թիւնը կորսնցուցած և սոորնագոյն խաւ մը ինկած են , ի-
րենց դատողութիւնը խանգարած ու միտքը բթացած է :
Երբ այս մատածութեանց մէջ էին Փենչըր և Սպան յղացան
գաղափար մը : Բաղաքին սոորնագոյն փողոցները պըտ-
տելով դատածնին բերեն սրահը , և մի առ մի իրենք ալ իրենց
անցեալ ու ներկայ կեանքը ազգու և մանրամասնօրէն պատ-
մեն : Այս ծրագիրն ու որոշումը ի գործ գնել սկսան : Ամէ-
նակատ փողոցները կը ըլջէին նուագելով և ժողովուրդը սրահ
կը հրաւիրէին : Աննախընթաց րազմութիւն մը խանուե-
ցաւ սրահին մէջ : Ծեր Գինեմոլն ու կինն ալ ներկայ էին :
Յաւ

Պաշտամունքը սկսաւ երգով մը : Յետոյ կարճ աղօթքի
մը , և անառակ որդիի առակին ընթերցման յաջորդեց հա-
ւատացեալներու վկայութիւնը : Մի առ մի պատմեցին թէ
ինչպէս ատենօք մեղքի ձեռքէն կը տառապէին , ինչպէս
տիղմի մէջ թաթաւուած էին , բայց այժմ այդ վիճակին
փրկուած ինչպէս երջանիկ էր տուներնին , կեանքերնին
անարատ և սրտելնին՝ զուարթ :

«Ծի-

մա այս սրահին մէջ ամէն անհատ , հոդ չէ թէ որքան մեզաւոր ու լքեալ ըլլայ , մէկ ըոպէի մէջ կրնայ մաքուր ու երջանիկ ըլլալ , եթէ սա ապաշխարութեան վայրը գայ ու Աստուծութիւն ինդրէ ; Ահա այսքան կենդանի վկան ներ լոեցիք ըսածներուս ճշմարտութեանը իրեւ ապացոյց :

Շատեր գիմեցին սուած , որոնց կը հետեւէին ծեր զից նեմուն ու կիւը : Այս զոյգը իրենց ընկերներուն մէջ անմըրցելի էին կեղտոտութեան տեսակէտէն :

Սպան ծեր գինեմոլին մօտենալով ձեռքը ուսերուն դրաւ , որը արտասուալից աչքերով ու հեղձամզաւկ ձայնով ըստաւ . «Ոհ , ես կ'ուզէի ծօին (*) պէս ըլլալ» : Յետոյ շարու . որ ան ինչ էր սուած , և ինչ եղած է կիմա , որուցի զԱսրարածը , որուն մարմինը ալքոլի սւերբակ մըն էր , շարու . Աստուծոյ Հոգուոյն վրաս զալն զզացի , և ըսի , Ավ' Ասրաս հանգիլը , զիտցայ թէ ծօի պէս կրնամ ըլլալ , զիտցմ թէ փրկուած եմ» :

Սակայն սպան մօտէն կը ճանչնար գայն , և վախցաւ թէ ալքոլով սնած ու լցցած այս մարդը կրնայ փորձութեան մէջ իյնալ , մանաւան դ որ իր զործն ալ ալդ կողմերու զիշելու ու մէջ թէրթ վաճառելով ապրուստ ճառել էր : Այս պատճառաւ անոր հարցուց թէ արդեօք ուրիշ արհեստ մը ունի՞ » : Դարձի եկած զինեմոլը պատասխանեց , «Ուրիշ «Պիտի երթամ անոնց ցոյց տալու թէ տպաշխարած եմ» :

Յետոյ Սպան նորէն այցելեց զայն ու պարզեց անոր կեսնքի բոլոր փորձան քնիրը : «Կրնայ լլալ որ շաբաթներ ու ամիսներ զիմաւորես փորձութեան , սակայն հաւասար օր մը երբ արթուն չես , կ'իյնաս ։ Բրիստոնէական կեանքի

(*) Թաջորդ գլուխին մէջ պիտի խօսուի այս մարգուն մասին .

այս առաջին խանդը կ'անհետի , ճամբան նեղ ու դժուար է : Քրիստոնէական կեանքի ճամբուն վրայ հաւատացեալը նախ արծիւի թէերով կը սաւառնի , յետոյ անխոնջ կը սուրայ , վերջ ի վերջոյ պիտի քալէ անձանձրոյթ» : Սպան այսպիսի խօսքերով լրազրավաճառութենէ զատ ուրիշ ապրուստի միջոց մը գտնելու համար ապտշալողը համոզելու շատ աշխատեցաւ , սակայն այն գարձեալ կրկնեց , «Ես պէտք է ցոյց տամ անոնց թէ ապաշխարած եմ» :

Այսուհետև Սպան շարունակեց հսկել Սատանայի ճիրանէն խլուած այս նոր մարգուն վրայ : «Կը փորձուիս» կը հարցնէր անոր երբեմն , և «Այդ ախորժակը ինձմէ հեռացած է» պատասխանը կը ստանար : Գինետուներու մէջ թէրթ ծախելու տաեն հաւատացեալներ զինք կը հսկէին ու յաճախ տունը կ'այցելէին : Ծեր զինեմոլը հաստատ մնաց ու բանէ մը չի վախցաւ : Ինչ հրաշալի վիճակ . ըմպելեաց մէջ ծնած ու սնած ըլլալ , և զգալ թէ յանկարծ այս ախորժակը անհետացած է : Ահա հրաշք մը , ահա նոր արարած մը :

Օր մը ծեր գինեմոլը գինետուն մը մտաւ , Շաբաթ կէսորէ ետք էր , յաճախորդներուն զրպանները գրամով լեցուն էր : Աղմուկ ու կատակներ խլացուցիչ էին : Խմողներէն մին զաւաթը իրեն երկարեց ըսելով , «Դուն ծեր գիներէն չեմ ուզել» , եկուր քեզի զաւաթ մը հրամցնեմ» : Ծեր զինեմոլը մերժեց գիխու չարժումալ :

— «Եկուր մարդու պէս խմէ , քեզի համար ինչ՞ է զաւաթ մը» :

— «Ոչ» :

— «Ինձի նայէ , ծերուկ , դուն աղքատ ես , չէ՞» :

— «Այ՞» :

— «Նայէ , եթէ խմես աս գաւաթը , քեզի շիլին մը կուտամ , մէյ մը հոտուբտա , հոտուբտա ինչ աղուոր բան կործէ , եկուր , խմէ , և շիլին մը շահէ , չիլին մը բաւական զործ կը տեսնէ» :

— «Ինձի օգուտ չունի» :

— «Պիտի չառնե՞սաւ .

— «Н'» 22

Այն ատեն զինովը ծերունիին երեսին նետեց զաւաթը,
և ներկաները քրքիչներ արձակեցին ։ Վրան զլո խը ըմպե-
լիքով թրջած ծերունին բան մը չըսաւ, այլ վրան թօթուե-
լով երեսը սրբեց :

— «Յիշմալ, փոխանակ դրսէն առնելու, չէթը կընար ներսէն առնել, եկուը քեզի ուրիշ գաւալթ մը տամ»;

— «Չեմ ուզեր», պատասխանեց ծերունին:

տութիւնը և լուստիւնը այս խայտառակութեան հանդէպ, բաժանորդ գրուեցաւ անոր թերթին և Այսպիսով ծերունին, քսակը լեցո՞ն, հերուաբար հեռացաւ այն տեղէն:

Շաբաթին եր, ամիսներ, նոյնիսկ տարիներ անցան,
բայց այս ծերը հաստատ մնաց: Մեծ խնայողութեամբ ա-
ւելցուց պղտիկ գրամագլուխ մը որով խանութ մը բացաւ,
և ախոռանման տունէն ելլելով գեղեցիկ և երջանիկ տուն
մը ոճեցաւ, ու այլևս յարզուածներու կարգին ժուաւ:
Ծառունեւս 5

Ծերունիին անյողգողք և յարատե արխութեան շնորհիւ
կին, ու զաւակը Փ. Բ. մտան : Ան, տեսնելով իր օրերուն
արագ անց, իւր, իր սրտին մէջ մէծ յոյս մը կը անուցանէր
թէ իր որդին մեծնալով ապագային իր ամբողջ կեանքը
պիտի յատկաց՝ է Ա. տուծոյ գործին : Այս մարդը ատենօք
նախատելի և օղիէն գերուած, այժմ երջանիկ, պատկառելի
և ժուժկալ էր եղած : Իր զարձը անսովոր տպաւորութիւն
մը յառաջ բերաւ այդ կողմերուն մէջ, իր ներկայութիւնը
ընկերներուն համար արդար ութեան ոյժ էր : Փ. Բ. փողոց,
ներէն անցած պահուն երբ իր հին ընկերները սեսնէր, ժու-
ղովներուն և փրկութեան կը հրաւիրեր :

կրօնքը՝ այս կարգի մարդոց համար աստուածաբանութիւն չէ, այլ իրողութիւն մը։ Անոնք խորհրդապաշտ չեն։ Անոնք կորող չեն ներքին վիճակնին մեկնաբանելու։ Ծեր Գլուխութիւնը կրօնքի փիլիսոփիայութենէն և Աստուածոյ բնութենէն չի կընար ճառել, բայց գիտէ թէ Աստուած զինք Փըրկեց գիտէ թէ բացարձակ թշուառութենէ մէկ երկվայրկեաւ

Նի մէջ ազատեցաւ : Նա զիտէ թէ հիմա խիստ երջանիկ է :

Ահա այս է նաև ինչ որ իր ընկերները կը վկայեն։ Անոնք ականատես վկաներ են թէ պահ մ'առաջ այդ կողմերը ամէնէն ցած և ըմպելիաց մէջ ընկզմած այս թշուառ մարդը, հիմա իրենց մէջ մաքուր, երջանիկ և յարդելի կեանք մը՝ կ'ապրի։ Ան՝ կրօնքին տիրացաւ։ Կրօնքը կատարեց այս հրաշքը։ Կրօնքը լաւ բան է, եթէ մարդ մէջ մը այդ քայլը առնել մտագրէ։ Նայէ Ծեր Գինեմալին, կը քրօնքը ի՞նչ մէծ տարբերութիւն բերաւ անոր։ Այս Ծեր Գինեմոլին հրաշքին առջե կը ցնդին անաստուածներու փառերը։ Ինքնայայտ ճշմարտութիւններուն համար ապացոյցի և վկայի հարկ չկայ, անոնք ապացոյց և վկայ են։

Գրեթէ ամէնէն անարգ այս մարզը այլևս մաքուր, եռանկիլի և յարգելի կեանք մը կ'ապրէր։ Հրաշքը կատարելոցործուած էր։ Զկար զինեառւն մը որուն մէջ կրօնական վիճաբանութիւնը չի վերջանար սա խօսքերով, «Զապահ ի՞նչ կ'ըսես Ծեր Գլուխովին, անոր փոփոխութեանը և կեանքին ի՞նչ տուարկութիւն ունիս»։ Քաղաքին ամէն կողմը կրօնական զօրութիւնը փաստելու համար այս նոր մարդը իբրև բարի օրինակ կը միշուէր։

Օր մը Սպան լսեց թէ Ծեգունին հիւանդացեր է: Խսկոյն
քոյլք գնաց: Մահամերձ էք: Սպան՝ գիտնալով մահուան մօտ
ըլլալը՝ համարձակօրէն խօսեցաւ, «Սիրելի Ծեր բաղեկամս,
բարի պայքարը կոռուեցար, երբեք ետ չի նայեցար, երբեք
չինկար, մեծ յաղթանակ մը ապրեցար որ ուրիշներուն ան
օրհնութեան պատճառ եզաւ որքան քեզի: Հիմա կընամ ը-
սել թէ շատեր խորհեցան որ լմպեկի քի սուր ախորժակը
քեզի կը յաղթէ ու դուն չես կընար դիմադրել: Շատեր աւ
ազօթեցին որ չի պարառուիս»:

Ծիրունին տխրօթէն ժպտելով ըստ, «Իուք առհասաւ-
րակ կարծեցիք թէ քմպելիքի...ափարժակը ինձի կը յաղթէ,
սակայն այդպէս չէր. Անտուած ինձմէ բոլորովին առաւ այս
փափաքը. Հրաշքը այդ չէր, բուռն խնդիրը ծխելիքի վրայ
էր. Մինչ գուք կը վախնալիք թէ ըմպելեաց պատճառաւ.

կ'իյնամ, ներքնաշխարհիս մէջ ձեզի անծանօթ՝ սակայն զիս
հալածող՝ ծխելու ախորժակին զէմ գերագոյն պայքար մը
կը մզէի: Ոչ թէ անոր զզուանքէն, կամ խմելու փափաքը
արթնցնելու վախէն գրգռուած, կը դիմադրէի անոր, այլ
լոկ Յիսուսի սիրոյն ամէն բան զոհելու ճիգ թափեցի»:

Պայքարը թաքուն ու ներքին էր, և գրեթէ անդիմագ-
րելի: Երբեմն կ'զգար թէ յիմարանալու վրայ է: Կարծիս ու-
ղեղին մէջ դե մը նստած անդուլ ու անդադար կը ստիպէր
զինք ծխելու: Սակայն ծերունին անոր հետ կոռւելով վեր-
ջապէս յաղթող հանդիսացաւ: Մարդոց ցոյց տուաւ թէ նո-
րոգուած ու նոր արարած էր եղած: Պատիհ ժամանակին
Աստուած տուած էր փորձութեան յաղթելու զօրութիւնը:

Հոգին աւանդելու ատեն սպան հարցուց, «Երջանիկ ես,
զիտե՞ս թէ Աստուած ներեց բոլոր մեղքերդ»: «Վախ չու-
նիմ» պատասխանեց, և աչքերը փակեց որպէս զի Փրկ-
չին զիրկը բանայ զանոնք:

Հոծ բազմութիւն մը ներկայ էր՝ այդ տեղին երրեմնի
ամենաանարդ, իսկ յետոյ հերոս, հաւատացեալ ծերունիին
յուղարկաւորութեան: Օտարական մը այս բաղմութիւնը
տեսնելով թերես պիտի մտածէր թէ քաղաքին իշխաննե-
րէն մին էր մեռած:

Իր ետեը անջնջելի հետք մը ձգելով իւր Փրկչին Յիսու-
սի միացաւ այս մարդը որ իր կեանքին առաջին մասը պար-
տուած, իսկ վերջին մասը յաղթական անցուց: Մարմուգ նի-
հար ու ծեր, իսկ հոգիով երիտասարդ էր: Անոր փրկութիւ-
նը մեծ ու խորունկ տպաւորութիւն թողած էր: Այս վարը՝
ուր նա ապրեցաւ ու մեռաւ՝ մինչեւ այսօր կ'զգայ անոր
Փրկութեան արդիւնքը, և մինչեւ չատ սերունդներ տակա-
ւին պիտի զգայ: Ի՞նչ օրհնեալ վիճակ:

ՈՃՐԱԳՈՐԾԸ

Կառավարութիւնը կարեսր քայլ մ'առած կ'ըլլայ ի
նպաստ ոճրագործութեան ջնջման, եթէ ոճրագործները նը-
կատէ ճիշտ մեզի պէս մարզիկ: Իրականութիւնն այն է, թէ
քաղաքակըրթուած ազգերու գոյութեան միակ նպատակա-
կէտը զրամ է: Եւ հակայ մեծամասնութիւն մը կը փափաքի
ըստ կարեւոյն քիչ աշխատիլ և շատ զրամ ձեռք անցնել:
Ահա նոյն նշանաբանն է որ ոճրագործներու միտքը կը զբա-
րեցնէ: Գողերն ալ իրենց ինքնայտառկ փիլիսոփայութիւնն
զեցնէ: Գողերն ալ իրենց ինքնայտառկ փիլիսոփայութիւնն
պառնին: Մը. Հէլվօք էլլիս կը յիշէ գողերուն բանտի պա-
տերուն վրայ զրամ արձանագրութիւնները: Զոր օրինակ,
«Տէրը կ'ըսէ թէ հոս գտնուիլ աղէկ է»: «Ուրախացէք», ո՞վ
«Տէրը կ'ըսէ թէ հոս գտնուիլ չունի»: Ոճրագործին փիլիսո-
փողեր, տիսրութիւնը օգուտ չունի: Ոճրագործին փիլիսո-
փայութիւնն է պատիժի հանդուրժել, և յաջորդ անգամին
ձերբակալուելէ զգուշանալ:

Դեռ աւելին կայ: Ոճրագործը յաճախ նկարագրով հե-
րոսական, ուածիկէն գերագաս, անզեհեր, վիպային և ար-
կածախնդիր մարդ է:

Մը. Հէլվօք էլլիս իր «Ուրագործը» անուն գրքին մէջ
մէջբերութեր կ'ընէ շատ մը հեղինակութիւններէ, ապա-
ցուցանելու համար թէ անոնք, զորս մարդկային ընկերու-
թեան թնա լիները կ'անուանենք, ուրիշ դարու մը մէջ գո-
վելի անձեր կը նկատուէին: Ներկայ դարուս ոճրագործնե-
րուն մեծամասնութիւնը, կրնայ ըսուիլ թէ, այժմ չեն գնա-
հատուիր: Եթէ անոնք շատ մը սերունդներ առաջ ապրած
ըլլային, անոնց հզօրագոյնը ցեղապետ մը կրնար ըլլալ: Ան-
իր անցեալէն ժառանգած անքաղաքակիրթ ընութեամբ և
հակումներով՝ ստիպուած է ապրելու այնպիսի երկիր մը,
ուր որքան աւելի ջանայ իր բնութեան տենչանքները յա-
գեցնել, այնքան աւելի վատրեալ կը նկատուի:

գործը մեր հին աւանդավէպերու հերոսն է : Այսօր կը բանտարկենք այն մարդը, որ ահ ու գող պիտի ազգեր իրեւցեղապետ : Ուրիշ մը կը բացադանչէ : «Հոմերոսի դիւցազուններէն քանիներ այսօր պիտի բանտարկուէին ու նախատուէին իրը բռնակալ և անարդար :

Պատիկ ջանքով մը կրնանք տեսնել թէ ներկայիս մեծահարուստ և յարգելի նկատուած շատ մը մարդիկ ճիշտոնցագործներու եղանակն ու ընթացքը կիռարկելով կրցած են զիգել իրենց հարստութիւնը : Ուշն անդամ երբ ընկերութեան մը անդամներէն մէկին գէմ դատ բացուի, ու անկարողանայ անդարտ արձակուիլ վկաներու բացակայութեան պատճառաւ, նորէն ամէն գործնական մարդ զիտէ թէ անչարագործ մըն է, ժողովարդին դրամը ապօրինի միջոցներով շորթող գող մըն է, բանտարկուած ոնցրագործին չափատժոյ արժանի :

Պատմութիւնը, զոր պիտի պատմեմ այս տեղ նկարագրութիւնն է արդիական ոճրագործի մը : Այս պատմութիւնը մարդաբաններ և ոճրաբաններ շատ են գրած : Սակայն արդիւնքը պիտի ցուցնէ թէ այսպիսի եղեռնալից ապրելակերպի տէր մարդ մը կրնայ ընթացքը փոխել, նորէն ծնանիլ, և հոգեսոր կեանքի տիրանալ :

Հոգեբանութիւնը չի կրնար ուրանալ այս վերածնունդի ազգեցութիւնը և կոչել ինքինքը մարդկալին մտքի կագիչներ առանց այս գորութիւնը գործածելու շատ զայն կրնան ազգել բնութեամբ ոճրագործին տեսկանաւկն ու բարեալ գիտութիւնը : Ոճրաբաններ և բանուի բարեկարկ կրնան ազգել բնութեամբ մէկին մնայուն իմաստութ : Այդ գորութիւնն է կրօնքը :

Լոնտոնի ստորին թաղամասիրէն մէկին մէջ, բաղդատի մամբ լաւ ընտանիքէ մը ծնաւ ձօ անունով աղայ մը : Աղայն կամարձակ և անզարդակ անդամներէն էին : Իմաստութ ամէն ու անզուսպ աղայ մընէր : Ոչ մէկ կիրակնօրեայ

դպրոց կրցաւ զայն զսպել, ոչ մէկ եկեղեցի անոր սրտին մէջ հոգեսոր ազգեցութիւն կրցաւ ձգել : Վիպային դէպքեր գործելու կ'աշխատէր :

Հազիւ ինը տարու էր երբ կտոր մը միս գողցաւ և ութը զաւազանի հարուսած ընդունելով բանտարկուեցաւ : Սակայն այս պատիմը զինք բարեփոխելու չի բաւեց : Զարմանալի է որ այս ինը տարու տղան զիշերային աւազակութեան ալ մտազիր էր : Մեծի հովեր կուտար ինքզինքին, և իրապէս ալ մէծ իրենալու և զիտցուելու մտքով մէծ և իրապէս ալ մտազիր էր : Դժուարին գողութեանց և ոճիրներու ծրագիրներ կը յղանար : Դժուարին գողութեանց և ոճիրներու ծրագիրներ կը յղանար : Ոչ մէկ բանէ կը վախնար, ոչ սստիկանէ, ոչ դատաւորէ, ոչ բանտէ, և ոչ ալ մահէ :

Անգամ մը թողմաս Հոլմս ինծի հարցուց . «Երբէք կրցած ևս ըմբռնել թէ ի՞նչ է չքաւորութեան բուն աստիւծանէն ալ վար ապրիլ : Ոչ թէ բարեկեցիկ ընտանիքի մը, ճանէն ալ վար ապրիլ : Ոչ թէ բարեկեցիկ ընտանիքի մը, ակումբի մը կամ միութեան մը մէջ . այլ աւելի վար, շան աղբանակութեան մը մէջ ապրիլ : Սըորչելու, մառաններու և աղբանոցներու մէջ ապրիլ : Մըտածէ՝ թէ ինչպիսի մարդ մը պիտի ըլլայիր եթէ մանկութիւնդ անցած ըլլար ձեզնալարկի մը մէջ, ապրուստդ կախում ունենար օրական տասն ը չորս ժամ անընդհատ լուց կիրի տուփի շինող մարդու ինը շիլին շաբաթականէն, դպրոց կիրթալէ առաջ և վերագարձիր միայն ալիւրէ ապուր մը իսըերթալէ առաջ և վերագարձիր միայն ալիւրէ ապուր մը իսըելով ընտանիքի միւս անդամներուն հետ նոյն սենեակին մէջ նոյն խշեակին վլայ քնանալիր, և այդ մթին աշխարհ աշխարհգ, քու մթնոլորտդ ըլլար : Մտածէ՝, հիմաքու աշխարհգ, քու մթնոլորտդ ըլլար :

Մարդիկը խիստ մօտէն ուսումնասիրով ձորճ Պարրօ, այսպէս կ'արտայայտուի ոճրագործներու հազուստի համար ունեցած ունայնասիրութեան մասին, «Զկայ աշխարհիս մէջ այնպիսի գաւակարգ մը որ աւազակներէն աւելի նանրամիտ ըլլայ փայլուն հազուստով մարդիկ ըլլացնելու տեսակէտէն : Զօր օր, վօ և Հէյվըրտ անունով հերոսներ՝ լոնտոնի ամէնէն իմաստութ ամառածներէն էին : Իմալացի յելուզակներէն շատեր գրեղօրէն կը զարդարուէին, և նոյնիսկ զնչու աւազակը

հազուստի գրաւչութիւնը կը զգայ: Հարամ փաշալի՝ պետք ժարդակեր գնչու խո մբի մը որ 19 երրորդ գարու վերջեւ ըստ Հռովարիան ասպատակեց՝ միայն գլխարկը չորս հազար կիլոէր (Հոյանական արծաթ զրամ մը) արժողութեամբ ո իր և գհարներով զարդարուած էր: Նայէ, զարդամոլութիւնն ու ոճրազործութիւնը ինչ չպէս կը համաձայնին: Ապանիւական աւազակներ, ճերմակ քթանով շոայլօրէն զարդարուն, թէ՛ բանտի մէջն թէ՛ դուրս արեուն տակ ընկող. մանած, և կամ վեր վար սերամեմ շրջադայելով, անսահման գոկունակութիւն մը կը զգան:

Ոճրազործներուն բարոյական ունայնահամութիւնը աւելի ուշագրաւ և ընդհանուրէ: Վիտօք կ'ըսէ, «Հասարակ ժողովուրդի մէջ վատահամբաւութիւնը խոսելի է, սակայն բանտարկեալներուն խուժի մը մէջ նախատելի մարդը այն է որ խայտառակութեան և անբարոյականութեան մէջ չի գոնուիր: Մարդասպան մըլլալ ամենաբարձր պատիւն է: Մեծ ոճրալործութեան մը հեղինակը իր ամբողջ ընկերներէն հերոս մը կը նկատուի, և անոնց վրայ գոռողութեամբ կը նայի»:

Տասն և ինը տարեկան Ռուսիացի երիտասարդ մը ամսով ընտանիք մը սպաննեց, ու երբ լսեց թէ ամբողջ Ա. Պետրոսպուրկ իր մասին կը խօսի, այն ատեն ըստ, «Հրամայ գորոցի ընկերներս պիտի տեսնեն թէ որքան սխալեր են երբ կ'ըսուին, դուն ընտէ չպիտի յիշուիս»:

Աբրամ Մօրօ մեծ ոճրազործի մը՝ լա Կըանտ Բօքէ՛ դրան ու բերու իւր նկարագրելով կ'ըսէ թէ Ա. Ա. Էնքը յարգանքով մեծաւ եցին զինք իրեն արքայ, և իրենք աւ իրեն հըպատակներ շրջապատեցին զինք: Դոյն իսկ անոր քովը նույլ մեծ առանձնաշնորհում կը նկատուէր: և ով որ քովը նոստէր նախանձոտ նայուած քներու կ'ենթարկուէր: Անոր աշմենաջնջին խօսքն իսկ անձկանոք մասիկ կ'ընէին: ու կը վախնացին անոր խօսքին միջաւտելէ: Ինք ալ զիտէր թէ անոնց վրայ կ'իշխէր և զանոնք հմայած էր:

Եյս պասմութեան հերոսը եղող անսնունք մորմնով,

անուս մտքով, ու երակներուն մէջ արեան տեղ եղեան շըջան ընող պատանի ոճրազործին ապրելու միակ նպատակն էր մարդոց հիւցման արժանանալ:

Ճօ առաջին մտրակումէն ետք աւելի վատթարացաւ: Իր ընկերներուն աչքին լաւ երենալու ունայնամտութիւնը զինք մզեց աւելի վտանգալից և անվեհէր ձեռնարկներու: Իր ծնողքը խիստ աւելի վարմագալից իր վատթարացաւ: Ենականաբար այսպիսի զօրաւոր և չարքած տըգեցնելու: Բնականաբար այսպիսի զօրաւոր և չարքած տըգայ ս'ը պիտի ապրէր փողոցները թափառելով ու զողութեամբ: Իր ընկերներուն առցն համբաւ շահելու փափաքովը կ'այրէր: Դրամ գողնալու համար սովորաբար գաղտնապէս կ'այրէր: Դրամ գողնալու համար սովորաբար գաղտնապէս կը մանէր խանութ մը և սնտուկէն դրամ ճանկած կը փախակը լսանութպանին հասնելէն առաջ: Եւ կամ խանութ մը չէր խանութպանին հասնելէն առաջ: Եւ կամ խանութ մը ապրանք կ'առնէր մօրը անունով և ուրիշներու կը ծախէր կ'ս զինով երբեմն ալ ճամբան կը կտրէր շուկայ ճամբուող տղայոց և անոնց զրայը կամ ծրարը բռնի կը յափշտակէր:

Ճօ՝ ալ մօրը քով չէր զար, այլ փողոցները կը պառկէր: Ամչնալ չէր զիտէր, ոստիկանը երբ բանտ կը տանէր, չէր ամչնաբ և հոգ իսկ չէր ըներ:

Տասն և չորս տարեկանին իր առաջին մեծ գողութիւնը կատարեց: Գոհարավաճառի մը յուցափեղկին մէջ արծաթեատ մնակ մը զինք գրաւեց: Գիշերանց ետեի պարտէզէն խանութը մտաւ և արծաթելէնը առնելով գուրս գաղտագովի խանութը մտաւ ատեն մութին ելաւ: Մէջ մ'ալ պատէն փողոց ցատկելու ատեն մութին մեծ երեսլթներ տեսու զորս իր ընկերները կարծելով վար մէջ երեսլթներ տեսու զորս իր ընկերները կարծելով վար իջաւ, ու ինքինքը գտաւ չորս ոստիկաններով շրջապատուած: Այս պատճառաւ տասն և հինգ ամսուան բանտարկութեան գատապարտուեցաւ:

Տղու մը համար տասնեհինք ամիս միայնակ բանտարկութիւնը սոսկալի էր: Այս անգործ ու միօրինակ կեանքը չարչըրկեց զինքը: Աւատի գէշ ընկերները լքելու ընթացքը

ուղղել որոշեց : Ախստ խղճահարութիւն զգալով յաճախ կ'ողը բար :

Սակայն բանտէն արձակուելէն վերջ սրտին մէջ դառնութենէ և ատելութենէ զատ ոչինչ կար : Բանտը զինք վերջապէս օրէնքի դէմ ըմբոստ և ընկերութեան դէմ ուխտեալ թշնամի մ'ըրած էր :

Երեք ամիս չանցած կառավարութիւնը ձօն ձերբակալելով ուղղութեան դպրոց մը զրաւ որը բնաւ օգուտ չունեցաւ : Այն տեղէն ելլելէն վերջ ինն ամսուան մէջ ինն անգամ դողութեան համար բանտ նետուեցաւ :

Այլևս հանրածանօթ էր իբրև անուղղայ : Փողոցէն անցած պահուն մարդիկ զինք մատնացոյց կ'ընէին, և ոստիկաններ կը հետապնդէին զինք, իր չարագործութիւններէն տեղեակ ըլլալու համար :

Ճօ այլևս ուրիշ նշանաւոր գողերու ընկերն էր : Օր մը իմացաւ թէ հարուստ մարդ մը այն զինետունը կը յաճախէ ուր ինք սովորութիւն ունէր երթալու : Նաև իմացաւ թէ ան իր ամբողջ զբաժը վերարկուին կուրծքի գրանը կը պահէ, և այդ վերարկուն գիշեր ննջարանին դրան վրայ կը կախէ : Ուստի այդ տունը քննելով զբամը ձեռք բերելու միջցները կարգադրեց : Գիշեր մը մտազրութիւնը գործադրելու համար գուրս ելաւ : Տօին այդ գիշերուան երեսոյիլը և ոճիրին եղանակը երեսակայելն իսկ բաւական է մարդ սարրակ ու նիհարակազմ, բայց լայն թիկունքով, խոշոր գորշոյն գէմքով, նեղ ճակատով, կոր գլուխ, աչքերը խոշոր, խըռպոտ ձայնով մէկն էր : Միշտ շորջը կը քննէր և շատ կը խնդար :

Այս գողութեան պատմութիւնը ինք անձամբ պատմեց ինձի օր հետեւեալ կերպով, «Գիշերանց գինետունէն ելելով անհետացայ զիս հսկող ոստիկաններու աչքէն ու լիշեալ լուացարանաւտիրոջ տունը գտայ : Այս տունը շրջապատող պարիսպին վրայէն գժուարաւ ցատկելով ինքինք գտայ: պարտէզի մը մէջ, Մտիկ ըրի թէ ձայն կայ : Աչ մը

շշուկ : Տան՝ եաեեի կողմը անցնելով յարմար պատուհան մը գտայ, մէկ երկու ճոնչիւնով բացի և սպասեցի սեմին վրայ 5—10 վայրկեան մի գուցէ մէկը արթնցուցած ըլլամ, յետոյ կամացուկ մը ներս ցատկեցի : Լոլիկ քալած պահուս յանկարծ ջուրի աւագանի մը բաղիւնցաց ու սահելով մեծագորդ ինկայ, այնպէս որ տան մարզիկը աղմուկէս արթընցան : Կը լոէի կնոջ խօսքերը, Վարը մեկը կայ: Ամուսինը կ'ըսէր, Զայնի կտրէ, բան չկայ, կատուն է: Կինը երբ պնդեց, ամուսինը հրամայեց որ ձայն չընէ ու քնանայ : Ես մութին՝ ամբողջ ժամ մը լոգարանին մէջ մնացի : Յետոյ կամացուկ մը ջուրէն ելայ և չօշափելով սրակը մտայ և սանդուխը գտնելով վեր սողացի : Պահ մը ոչ մէկ բան լսելի էր բացի ժամացոյցի թիք թաքքը : Վերջապէս ննջարանէն ներս ականջ զրի և կնոջ ու էրկան զոյգ մը խոզի պէս խըռկալը լսեցի : Դրան առջև բաւական ատեն սպասեցի, իմ և զերարկուի միջև միայն մէկ մատնաչափ էր մնացեր : Կամ մաց ու լուռ մէկ ձեռքով զրան ճարմանդը գարցուծի, իսկ միւս ձեռքով ներսը կախուած վերարկուն վար առի : Դրամագանակը գտնելով զրպանեցի և քնացողները աւելի անհանդիսական չընելով գուռը փակեցի նոյն զգուշութեամբ և անձայն վար իշայ : Այս անգամ լոգարանէն հեռու կողմէ մ'անցնելով պատուհանէն զուրս ցատկեցի : Քսակին մէջ քը սան և մէկ սուկի կար : Յաջորդ օրը ձեռք մը նոր հագուստ գնեցի, և քանի մ'օրուան սիկառի և ըմպելիքի համար բաւականաչափ զրամ պահելով վրաս, մնացեալն ի պահ յանձնեցի ընկերոջ մը, մինչեւ որ եղելութիւնը մոռցուէր : Չորս օր վերջ սոտիկան մը օձիքէս բանած հարցուց : «Ճօ, ուսկից առիր այս հագուստը» : «Մօրեղբօրորդիս տոււաւ» պատասխանեցի, բայց նա չհաւատաց և զիս բանտ առաջնորդեց» :

Բանտէն արձակուելէն մի քանի օր վերջ գոհարավաճառի մը խանութէն ներս կը զիտէր, երբ սոտիկան մը յանկարծ զինք ձերբակալելով սոտիկանատուն տարաւ : Վրան գլուխը խուզարլելով տուն կողոպտելու գործիքներ գտան, ու նորէն բանտ նետեցին :

Ճօ այս անգամ աւելի տիրուցաւ: Ամէն կիրակի՝ անօթի, լքուած և տրտում՝ հայրենի տան համեղ կերակուրները և իր եղբայրներուն սեղանի վրայ ուրախ զուարթ կեր ու խումբ երեակայելով թուքը կը կլլէր ու կ'ողբար: Անոնք ոչ միայն ազատ էին, այլ կիրակնորեայ համագամ կերակուրներ կը վայելէին: Անոր երեակայութիւնը իր մութ առանձնարանը կը բերէր՝ եղան մսի աղցանին ճոխ բուրմունքը, եփած գետնախնձորի համը, ճերմակ հացի ճաշակը, և կրակի վրայ կաթկթուլ խորովածին ախորժելի հոտը: Ճօին այս խղճալի վիճակը ստամոքսի տանջանքէն աւելի խրդէի տանջանքի, արդիւնքն էր: Գրեթէ միշտ կուլար: Իզուր վատնուած երիտասարդութեանը վրայ կ'ողբար: Այլիս աշխարհ իր աշքին ունայն կը թուէր: Ոստիկաններուն իրեն հանդէպ սնուցած ատելութիւնը քանի իմէր, յոյսի նշոյլ մէսկ չէր մնար ու ամբողջ ոյժով կ'ազօթէր մահուան համար:

Այս բանտարկութեանը ատեն ոչ մէկ քարոզիչ այցելեց զինքը խրատելու համար:

Թէե չենք կրնար ուրանալ ոստիկաններու մատուցած օգտակար ծառայութիւնը, սակայն չենք կրնար անտեսել անոնց բռնութիւնն ու սիսակալութիւնը: Երբեմն ոստիկաններ երբ աչք տնկեն ոճրագործի մը վրայ, իրենց հեղինակութիւնը կը գործածեն անոր կեան քը դժոխի վերածելու, և այսպիսով վրէժ կը լուծեն, վախնամ թէ այս զաղունի սիսակալութեան գործադրութիւնը կը շարունակուի, և վըստահ եմ որ ոճրագործութեան արհեստաւորները այս կերպով աստիճան մը ևս կը վատթարանան:

Ճօ բանտէն ելլելէն վերջ հոն շահած քչիկ մը դրամովը՝ իրեւ նուէր՝ մօրը համար օղի և հօրը համար սիկու դնեց և տունը գնաց: Կէս ժամ վերջը օդ առնելու համար դուրս ելաւ:

Յանկարծ ոստիկան մը մօտենալով մեղմօրէն ըստ, «Ճօ, մարդ մը ժամացոյցն է գողցուցեր, բացարութեան նայելով գողցողը դուն ես, բայց վերահսկիչը կը կարծէ թէ դունչես, մէջ մը եկուր երեցիր և արդարացուր ինքզինքչ:

Ճօ ապշեցաւ և «ի՞նչ, բանտէն գեռ նոր ելայ» ըստ:

«Գիտեմ, բայց բացարութիւնը քեզի կը յարմարի»:

Ճօ իր անմեղութեանը վստահելով ժպտագէմ քալեց ոստիկանին հետ: Սակայն երբ ստիկանատուն հասան, ոստիկանը յանկարծ ձօին թէէն բոնած ըստ վերահսկիչին, «Այս մարդը կ'ամբաստանեմ զինովութեան և մուրացկանութեան համար»: Մի քանի ոստիկան ևս ներս մտան: Ճօ թէկ իր անմեղութիւնը պնդեց: բայց անոնք աւելի խնդացին, և անոր վրայ յարձակելով բռունցքով ու կիաերով ծեծել ուկան: Վերջապէս վրան գլուխը աւիւնլուայ ընելով անլգայ լնելու չափ ծեծեցին: ու բանտը նետեցին:

Լոնտանի մէջ հազուապէպ չէ որ ոստիկաններ անիրաւորէն չեծեն ձօի դասակարգէն մարդիկ զորս իրենք չեն սիրելու:

Ճօ բանտէն ազատուելէն վերջ, հոգիին մէջ մէկ նիւթ կար միայն, սպանութիւն: Փոլոց նանցած պահովն յանկալ ծտեսաւ այն ստիկանը որ զինք անիւ աւօրէն և վը ԿՇ տութեամբ ծեծել և բանտարկել առուաւ: Ոստիկ, նը խնդաւով ըստ, «Ճօ, աղէկ ըրի, այնպէս չէ՞, ուրախացիի շատ շանցած կը յուսամ քեզ նորէն բռնել առանց պատճառի»:

Մութը կոխելէն վերջ փողոց մը մտաւ: Երկէ երկար ձողիկ մը ծունկովը փլցնելով տափատին էջ պահեց իր թւշնամիէն վրէժ լուծելու մտազրութեամբ: Եւ ուղղուցաւ գէպի անոր Ոստիկանը քիչ մը հեռուէն կուգար: Ճօ զրան մը մէջ պահուեցաւ, և երբ ան կ'անցնէր դրան առջին, Ճօ՝ երկաթ ձողիկով ոստիկան ին գլխուն այնպիս, հարուած մը իջեցուց որ սաղաւար և խորտակեցաւ և մարգուն գլուխը հաւկիչի կեղենի պէս ճեղքեց ու, և ձօի: թշնամին անզագայ փառեցաւ սալայատակին վեայ:

Այս անձիրը իր քսակը չի մնաց, այլ անոր համար Ժարթ: Մութի մէջ երկար ատեն բանտարկուեցաւ: Եքեալ և անլոյս խցիկի մը մէջ աւգելաւ, ակուած էր: Աչ մէկ բանէ այդ անզագայ ապէր, որ քան մենութենէ: Վերակուրը՝ հաց և ջուրը կը բաղկանար միայն: Երեք չորս օր շարունակ ասպի-

սի տեղ մը մնա՝ բաւական է ամենավայրի գաղանն իսկ շահ պէս կաղկանջել տալու :

Օր մը ձօին հարցուցի թէ մարդ ինչով կը զբաղի բանտարգելութեան մէջ, և տոււած պատսսխանը պիտի չժոռնամ մինչեւ մահ։ Պատսասխանը խօսքերով չէր, այլ գիրքով։ Աթուի մը ծայրին մօտ նստած՝ արմուկը աջ ծունկին և մատները երեսին վրայ տեղաւորեց և պարապութեան սեւուեց աչքերը։ «Օրն ի բուն այս գիրքով նստիլ», աւելցուց ըսկելով, «չոր հացով ու ջուրով միայն սնանիլ։ Ոչ լոյս, ոչ օդ, ոչ մարդկային ձայն, ոչ ոտնաձայն, ոչ և մէկ բան։ Կը խորհրմ թէ մարդ աւելի կը նախընտրէ կախաղան հանուիլ քան արգելափակուիլ այսպէս միայնակ։

Ճօի և ուրիշ բանտարկեալներու վկայութեան համաձայն բանտարկութիւնը ոճրագործը աւելի կը վատթարացնէ և զայն անասնութեան աստիճանները կը ձգէ։

Թովմաս Հոլմսի խօսքերը մեր բանտային գրութեան նկատմամբ նպատակայարմար են։ «Ոճիրի դիմագրել սեծագոյն յիմարութիւնն է և անոր հետ պայքարիլ ամենասարսափելի անհեռատեսութիւնն է։ Գիշեր ցորեկ բանտի մութ անկինը իր ծանօթներուս միս մինակ նստին ու պառկիւը երբ մտածեմ, այն ատեն զգացած վշտէս գլեթէ կուլամ։ Եթէ նպատակը պարզապէս պատճել է, կառավարութեան ընթացքը պատիժ չէ, այլ աւելի առիթ ընծայել է չարիքի։ Սակայն ես համամիտ եմ որ կառավարութիւնը օրինազանց մը ձերբակալելուն պէս ըստ կարելոյն շուտով ազատ արձակէ զայն, որպէսզի ազգին ծառայէ հաւատարմօրէն։ Սակայն բանտը ի՞նչ կ'ընէ յանցապարտին։ Կը խաչէ, կը խստացնէ սիրտը, կը սաստկացնէ անոր սնուցած ատելութիւնը մարդկային ընկերութեան հանդէպ, և կ'աւելցնէ ահուելի մթութիւն մը անոր բարոյական բնութեան քառոսին վրայ։ Գիտէ՞ք բանտարկեալի մը սա խօսքերը, «Գիտեմ թէ տախտակամածին վլայ քանի հատ գամ, տախտակ, ճեղք, անհարթութիւն, և պատերուն վրայ քանի հատ բիծ և փոս կայ, Գետինը՝ ինձի քաջածանօթ

քարտէս մըն է։ Միտքս ջաղացք մըն է որ ոչինչ կ'աղայ։ Մըտիս ու մտքիս համար գործ ալբէք, թէ ոչ սիրտս իր յոյսին վերջին կայծը և ուղելու իր բանականութեան վերջին մնացորդը պիտի կորսնցնէ, Տանդ մէջ, մէկ երկու գիշեր, ազատօրէն պտըտած պահուգ, և կամ առտուաց օգասութեան համար բաց պատուհանին գիմաց կայնած վայրկաններուդ խորհրդածէ այս խօսքերը։ Լաւ մտածէ անոնց մտախն։ Ահա այսպէս հազարաւոր մարդիկ կան արգելափակ, որոնց միտքերը տարուան ամբողջ օրերուն ջացքի մը պէս ինքզինքնին կ'աղան։

Ճօ վերջապէս օր մը Տարթմուրի բանտին մէջ իր պարագոյ ժամերը զբաղեցնելու մէջոց մը գտաւ։ Զոյգ մը մուկ ձեռք անցուց կերպով մը, և զանոնք խնամեց տոպլրակի մը մէջ, կրթեց, խաղեր սորվեցուց, ընտելացուց, և տասն և վեց ամսուայ բանտարկութեանը մէջ այս խեղճուկ ընկերներով զբաղ և ուրախ՝ ըլլարարութեան մը գուղղիւլուր։

Պարապութենէ բազկացած բանտարկութեան մը օգուտն ի՞նչ է, մուկերը կրնան ոճրագործ մը ուղղել։

Ճօ որ հիմայ մազերը ճերմկած, և ծերի երևոյթն ունի գեռ երեսունը չորս տարեկան է։ Իր կեանքին լման կէսը բանտի մէջ է անցուցած։ Իր երեսյթով ու լեզուով կը յայտարաբէ թէ բանտարկութիւնը ամէն անզամին իր սիրտը աւելի կարծրացուցած է և ոչ թէ ուղղութեանը սատարած։

Դատապարտութեան ըլջանն աւարտելէ ետք բանտէն արձակուեցաւ աւելի խստացած և կեանքէն ձանձրացած։ Դրան մօտ մէկը կը սպասէր իրեն, գարծի եկած Փընչըրը։

Փընչըր՝ նշանաւոր գօտեմարտիկ մըն էր, իսկ ճօ առջնակարգ աւազակ մը։ Այս պատճառաւ ատենօքսերտ բարեկամիեր էին։ Շատ անզամ միասին խմած, և համախորհուրդ գիւային ծրագիլներ գծած էին։ Ուստի Փընչըր սորչեց ձօն շահիլ, Գիտէր որ եթէ չարերու զլիսաւորը Յիսուսի առաջնորդելու կարող ըլլայ, մեծ գործ մ'ըրած պիտի բլլայ Տէրոջը և մարդկութեան ի նպաստ։

Փընչըր՝ ճօին հետ խօսեցաւ։ Զար ընթացքին վրդու

վումերը և բարի կենցաղավարութեան երջանկութիւնն ու ցնծութիւնը պարզելով մեղքի և արդարութեան բաղդատութիւնն ըրաւ, «Ճօ», ըսաւ, «ինծինայէ», և յիշէթէ առաջինէ էիս: Ճօ այս մասին մտածել խոստանալով հեռացաւ:

Անկասկած Փընչըրի կեանքին մէջ մէծ փոփոխութիւն մը կը նշմարէր: Սակայն իր չար ընկերաց ցանցէն ազատիլը և այս ստորին ու անասնական կեանքէն պրծիլը անկարելի կը նկատէր:

Փընչըր Ճօին օձիքը չի թողուց և իրիկունը իր տունը տարաւ: Ճօ խոր տպաւորութեամբ կ'ըսէ, «Այդ գիշերը երբէք չեմ կրնար մոռնալ, և այդ տան փայլն ու երջանկութիւնը երբէք չեմ կրնար չիշել: Զիս, բանտէն նոր արձակուած ամենավատ արարածս, իր տունը տարաւ, այդ իրիկունը չեմ կրնար մոռնալ»:

Դժբախդաբար Փընչըր իր փափաքին հասնելէ առաջ Ճօ նորէն բանտ նետուեցաւ:

Այս անգամ Ճօ գրեթէ ամէն իրիկուն կ'աղօթէր, սակայն «չ թէ մահուան համար: Մտքին մէջ նոր զաղափար մը ծնունդ առած էր: Եթէ բարի քրիստոնեայ կնոջ մը հետ ամուսնանամ, այն ատեն կրնամ ուղիղ կեանք մը ապրի՝ կ'ըսէր: Այս մարդը՝ որ մարդկութեան աղէտն ու սստիկաններու սարսափն էր՝ ամէն գիշեր կը ծնրազրէր և բարի ընկերուհի մը շնորհելը Աստուծմէ կը խնդրէր:

Հաւատարիմ Փընչըր իրեն կը սպասէր բանտէն ելած պահուն: Փընչըր՝ երբ առաջարկեց անոր որ Փ. Բ. ի սրահը գայ, ան առջ ըսելով ելաւ քալեց: Ան կը խորհէր թէ եթէ Աստուծած մը կայ, իր բանտին մէջ մտառուցած աղօթքի ի պատասխան իրեն բարի կին մը պիտի դրկէր:

Մէկ երկու օր վերջը գինետան մը մէջ երկու մարդիկ կը վիճէին: Մէկը Ճօ էր որ իր հակառակորդը քիչ մնաց կը սպաննէր, սակայն ինք ալ վիրաւորուած էր սաստկապէս:

Գլուխը կէս ճեղքուած, այտերը պատուուած, և երեսը անհանչելիօրէն այլանդակուած էր: Կոխէն վերջ գեղագործի մը երթալով զլուխն ու վէրքերը փաթթել տուաւ:

Այս անգամ, Ճօ՝ ոճիրին ցանցերուն պինդ սեղմումը կատարելապէս զգաց, և իր ծայր աստիճան անկարող ըլլալը հասկցաւ, ու զեղարանէն ուղղակի Փ. Բ. ի սրահը գնաց:

Երբոր հոն հասաւ, ոչ ոք կրցաւ զինք ճանչնալ: Քանզի աչքը՝ արիւնալից, գլուխը՝ փաթթուած և շրթունքը՝ ուռածէին: Նստած մտիկ կ'ընէր երբ Սէլվէյը նիս մը զինք ճանչնալով մօտեցաւ ու ըսաւ. «Դեռ ձանձրացած չե՞ս այս կեանքէդ»:

«Չանձրացած եմ»:

«Նոր կեանք մը սկսիլ չե՞ս ուզեր»:

«Կ'ուզեմ»:

Երբոր զարձի գալու սովորական հրաւէրը ուղղուեցաւ մեղաւորներուն, այն ատեն Ճօ իր խղճալի վիճակով յառաջացաւ ու ծնրազրեց բեմին առջեր: Մի քանի հոգի մօտենալով իրատեցին ու աղօթեցին իրեն համար: Ճօ ալ ոտքի վրայ կանգնելով վկայեց թէ ալ փրկուած եր:

Թէ ի՞նչ պատահեցաւ, ոչ ոք զիտէ, նոյնիսկ Ճօ անկարող է բացարելու: Աղօթելէն ետք կը զգար թէ մաքուր կեանք մը ապրելու համար բաւականաչափ զօրութիւն կար իր մէջը: Ոճիրի ցաւերէն ինքունքը բաւականաչափ ազատ կը զգար: Գողնալու հակումները իրմէ բոլորովին ջնջուած անհետացած էին, իր հին զզուելի ընթացքէն օձիքը աշատած էր:

Այս կացութեան մէջ գտնուող Ճօին ենթագիտակցական խորհուրդները ի՞նչ էին: Ի՞նչպէս կ'ըլլայ որ մարդ կուիէն ուղղակի աղօթեմողով կ'երթայ, հարուածներէ բզզացող գլուխ մը ի՞նչպէս կընայ աղօթքի գաղափարին տիրանալ և անմիջապէս Աստուծած ային խաղաղութեան արժանանալ: Դժուար է բացատրել այս ամէնը: Սակայն աւելի դժուար է բացատրել ոճրազործի մը խսկոյն գառնալով գողութեան փափաքէն կատարելապէս և մէկէն ի մէկ աղատիլը: Իր ընկերներուն փորձութեանց գիմաղրելու համար ունեցած զօղերներուն ծաղրուող Փ. Բ. ի զրօշին տակ փողոցներուն մէջ քաջարար քալելը:

ՓԸՆՀԸՐ ՃՈՒ Կատարելապէս փրկուելուն չի հաւատաց ,
և «ՃՈՒ մասին վսոսն չեմ» , ըստ սպային մտատանջ կերպով , «ՉԵՄ կրնար չմտածել թէ պիտի իշնայ : ինչու որ
ամբողջ կեանքին մէջ օր մ'իսկ գործած չէ : Ի՞նչպէս ջնջին
վարձքի փոխարէն օրն ի բռն պիտի աշխատի :

Սակայն ՃՈՒ կ'ըսպասէր իր աղօթքին պատասխանին :
Լուացարանի մը մէջ իրեն գործ արուեցաւ : Առանց վարձքի միտյն կերակուրի համար աշխատեցաւ : Եռանդով աշխատեցաւ և մտահոգութեան պատճառ չի տուաւ : Ամբողջ դրացիներ կը հիանային այս անուանի աւազակին համեստ գործի մը վրայ աշխատիլը տեսնելով :

Օր մը կառք մը կը ներկէր երբ աչքը վերցնելով տեսաւ որ աղջիկ մը զինք կը դիտէր : Խօկոյն զգաց թէ իր աղօթքին պատասխանն է այս : Սրտին մէջ համոզում գոյացաւ թէ իր աղօթքներուն և խնդրանքներուն ի պատասխան իրեն կին ըլլալիք անձը այս էր :

Անոր հետ բարեկամանալէ վերջ օր մը երջանիկ ընտանիքի մասին կը խօսակցէին , երբոր ՃՈՒ հարցուց , «Կը կարծէս թէ ինձի պէս մարդու մը հետ կրնաս ամուսնանալ» : Օրիորդը՝ «ՉԵՄ գիտեր» պատասխանեց : «Բանտին մէջ Աստուծմէ յարմար կին մ'ուզեցի , ահա կատարելապէս վստահ եմ որ դուն եռ այն յարմար կինը» : Սակայն ան գեռ պատասխան չի տուած ՃՈՒն մտքին մէջ կարդ մը խորհութեան կ'ընէին : Բազգատելով այս անարատ , բարի և քնքուշ կոյսին հետ ինքզինքը անարժան գտաւ , և խօսքը Օրիորդին ուղղելով ըստաւ , «Թէ և քեզ կնութեան առնելչատ կը փափաքիմ , սակայն չեմ յուսար թէ առաջաբկս պիտի ընդունիս , ինչու որ ես քեզի արժանի մէկը չեմ : Բայց եթէ քեզի պէս մէկը ինձի կին չըլլայ , կարելի է որ օր մը ետ գտանամ դէպ ի իմ հին կեանքս» :

«Վտանգին մեծութիւնը կ'ըմբռնեմ» , պատասխանեց Օրիորդը , «Բայց մտիկ ըրէ , քեզի հետ կ'ամուսնանամ սա պայմանաւ որ Փ . Բ . ին միանաս և կանոնաւոր զինուոր ըւլլան» :

Այսպէս ահա , Աստուած իր աղօթքին պատունիտանած էր :

ՃՈՒ անոր համար վերջին աստիճան ուբախ էր : Սիրտը՝ լոյս ու ցնծութիւն կ'ողողէր , և կ'ըզգար թէ այս բանը Աստուածային չնորհքին հովանիին տակն է :

Իր սիրելի կնոջ հետ շատ երջանիկ տուն մը կազմեց :

Ամբողկութեան երբեմի ոխերիմ թշնամին և սարսափւազդու այս հոչակաւոր աւազակը , այժմ բարի , ուղղամիտ և անձնուէր կեանք մը վարել սկսաւ : Իր կինը պաշտելու չափ կը սիրէր : Դրացիք կը հիանան ՃՈՒն մանկանց հանդէպ դուրգուրանքը տեսնելով :

Հիմայ երեք տարի է որ երջանիկ կեանք մը կը վարէան և ՓԸՆՀԸՐի պէս հոգիներ փրկութեան բերելու տենչովը կը բանկի : Սելլելինիօր մըն է առանց վարձքի և իր չարդրացիներէն իր նման վատ մարդիկ Քրիստոսի առաջնորդելու կ'աշխատի բոլոր զօրութեամբ : Աքանչելի քաղցրութեամբ և եռանգով իր նախկին ընկերներուն կը պատմէ Աստուածային սիրոյ մասին և կը քարոզէ բոլորին :

Տ Ե Ն Ն Ի

Լոնտոնի մէջ բնիկ իրլանտացի Կաթոլիկ ընտանիքէ մը Տէննի անունով պատանի մը յառաջ եկաւ : Կարճահասակ, թիկնեղ, գորշագէմ երիտասարդ մըն էր ան, որ զինք տեսնողը կ'ահարեկէր :

Դպրոցին մէջ քարի պէս անզգայ՝ ոչ դասէ բան մը կը կը սորվէր, ոչ պատիմէ : Ազօթք ընել կը մերժէր, ուսում ու կրթութիւնը կ'ատէր և աշխատանքէ կը խուսափէր : Բատ իր վկայութեան՝ կեանքին մէջ երբէք սորվելու, բարի ըլւալու, գործելու կամ յառաջդիմելու փափաք կամ միտում չէր զգացած :

Տասնըսրս տարեկանին հայրենի տունը անտանելի գունելով փողոցի կեանքը նախընտրեց : Օր մը, տան մաքուր անկողինն ու համեղ կերակուրները ձգելով՝ ձեռքերը պարապ զրպանին մէջ՝ շուկայ գնաց ու ալ չվերագործաւ :

Այս երիտասարդը մի քանի գիծերով կը տարբերի նախորդ գունեխներուն մէջ լիշուած անձերէն : Բնաւ չէր ծխած և ծխելու համար գոնէ մազի չափ փափաք չէր զգացած : Բնաւ չէր գինովցած, զինետուն կ'երթար այլ նպատակով : Ալքոլի հանգէպ երբէք ախորժակ չէր արթնցած իր մէջ, և մարմնուսոր ու անասնալին կիրքեր ամենեւին հետապնդած չէր : Սակայն, մանուկ հասակէն, միակ փափաք մը զրաւած էր իր ներսիցին որուն պատճառաւ ուրիշ փափաքի տեղ մնացած չէր : Այդ էր ոնիրի փափաք : Ստորնագոյն և գաղանային ոճիրի փափաք մը :

Այս պատմութիւնը, որիկայի մը, մարդկային գաղանի մը մասին է : Տէննին փիզիգական վիթխարի ոյժը զինք փողոցներու մէջ անուանի ընել սկսաւ : Երբոր խումբ մը սրիկանելու յալտնեց իր աղատ ապրելու մտադրութիւնը, անոնք ուրախութեամբ ընդունեցին զինք, և շատ չանցած Տէննի անոնց պետը եղաւ :

Լոնտոնի խեղճուկ ու վատ փողոցներուն մէջ այս կարգի սրիկայ և թափառական խումբեր գոռզողութեամբ, ստամբոքսնին կշտացնելէ անմիջապէս վերջ, իրարու հետ կուի կը բռնուշին, որուն նոյնիսկ սստիկաններ չեն կրնար միջամտել :

Տէննի այսպիսի կուներու մէջ շատ անգամ գտնուած, շատ անգամ իր հակառակորդներ կիսամեռ փռած և հեռացած էր : Այս կարգի կուներ իրեն համար տեսակ մը զուարճութիւն կամ մարմարագրզ էր : Ասոնցմէ ախորժ և հանգստութիւն կը զգար, իր պատկանած խումբը իրատ զօրաւոր և վայրենի ըլլալով մեծ հոչակ հանեց : Երբոր Տէննի և իր խումբը փողոցին ծալրէն երկնար, կիներ գոհէն ներս կը քաշուէին, մանուկներ փողոցէն տուն կը կանչուէին, և շատ մը վոտանգաւոր երիտասարդներ խոկ իշենց կեանքը վրկելու համար կը փախչէին : Կոխի պահուն մարդիկ պատուհաններէ և զոներէ կը գիտէին, ու ոչ մէկ պարագայի տակ կը համարձակէին միջամտելու եթէ նոյն խոկ իրենց զաւակները մասնակից էին :

Որքան Տէննի կը յառաջզիմէր զօրութեամբ և գազանութեամբ, այս վայրենութիւնը տարբեր ձև մը կ'ըստանար : Իր խումբին սիրական մէկ զուարճութիւնն էր զիենաց ոստիկանի մը ճամբուն վրայ դորանիւ, երկաթեայ ձողերով հարսւածել կռնակէն, անզգայ և լուռ փուռած ճողերով հարսւածել կոստիկէն, անզգայ և զուարճակ զործի շատ մարդը կոխկոտել և ճզմել Ահա այս տեսակ զործի շատ մարդը կոչուէր «պղինձ փշրով» :

Շատ չանցած զողութեան մը պատճառով երեք ամիս բանտարկուեցաւ : Տէննիին սիրտը միայն երեք տարուան բանտարկութիւն մը կրնար փշրել : Ընդհակառակը այս երանտարկութիւնը զինք աւելի խստացուց և ծալր պատճան անդութ և անզուսպ վիճակի մը հասցուց :

Ապրուստը ճարելու ճարպիկ միջոցներ ունէր : Իր ընկերոջ հետ նախապէս կարգադրելով թոյլ կուտար որ ան իր խարկը պատճառական անոնց պետը եղաւ : Տէննի գըլզիս պատճառականի մը խանութը նետէր : Տէննի գըլզիս պատճառականի մը կը վալէր, և նոյն ատեն խարկը առնելու համար ներս կը վալէր, և նոյն ատեն

Հաւեկիթ, խնձոր, եւալն խլելով ընկերոջ հտեւէն կը վազէր։
Այս կարգի գողովաթեանց շնորհիւ ամիսներ և նոյնիսկ տաւ-
րիներ կ'ապրէք։

Ապրուստի ուրիշ միջոց մըն ալ՝ գինովներ կ'ողոպել
էր: Իր ընկերոջ հետ կը հետեւէր արքեցեալներու և անոնց
գրպանները կը պարպէր: Օր մը կանոնին հարուստ թաղե-
րէն մէկուն մէջ, զրոյն մը առջե լաւ հագուած մարդ մը
նստած գտան, և քննելով տեսան թէ քնացած գինով մըն
էր: Մօտերը մարդ չկար, ուստի անոր մօտենալով զրամ,
թղթապանակ, ժամացոյց, շղթայ, թաշկինակ, և այլն,
ունեցածները կողոպտեցին: Նոյն պահուն գինովը արթըն-
ցաւ, սովորայն զողերը զինք գուրգուրանքով զգուեցին, և
պահովաբէս տունը տանիլ խոստացան: Երբոր զողութիւ-
նը աւարտած էր, մօտերը ոչ ոք տեսնելով գինով իրլան-
տացին լաւ մը ծեծեցին, ոսկուները ջարդ ու փշուր ընելու
աստիճան: Իրլանտացիին պաղատանքներուն առանց ա-
կանջ գնելու աւաղակները կամաց մը հեռացան, և անկիւ-
նը դառնալու ատեն ոստիկանի մը հանդիպեցան, որուն
«Կառապարիչ», ըստ Տէննի խնդալով, «հոն կատղած իր-
ւանտացի մը կայ խիստ գինով: Հազիւ երկու հոգիով կըր-
նաք ձերբակալել զինքո»:

Այս վայրենի աւագակը նոյնիսկ ուրիշ անուանի գողեա
ըը կը կողոպտէր։ Այնպիսի գործեր լրաւ զբա երետկայել
անկարելի է։ Գաղաններէն աւելի գաղան էր, բարբարոս-
ներէն աւելի բարբարոս, ստախօններու և գաւաճաններու
ամենավատը։ Այս բոլոր վայրենութեանց և ստորնութեանց
մէջ անգամ մ'իսկ չէր զգար թէ վատ բան է բրած։ Ան-
գամ մ'իսկ խզի խայթը իր սիրտը չէր նեղած, այլ, ընդ-
հակառակը, գործադրած վայրենութեանց վրայ կը խնդար
և կը հրճուէր։ Յիշարօրէն կ'ապրէր, և ժամ մը չէ եղած
որ գործ գործէ,

Տէննի քանիցս ձերբակալուելով բանտ նկառեցաւ ուր շատ ծեծ կ'ուտէր, ոստիկաններ կ'օշիկներսվ քիթն ու բերանը կը ճզմէին։ Այս պատիժը, անշուշտ, Տէննին իրենց

տուած ծեծին վրէն ու փոխարէն էք: Բայց Տէնի այս
ամէնը հպարտորէն կը պատմէք արձակուելն վերջ:

Սակայն ամէն աբձակուելուն առաջըստք առուի շ
թարացած գուրս կուգար : Այս ժամանին իր զկայութիւնը հե-
տեւեալն է, «Բանտը մարդու չուղղեր, այլ աւելի կը պնդաց-
անէ անոր սիրալը : Խումբ մը մարդիկ կիր սենեակ մը, ա-
նոնց հետ վարուէ գաղանօրէն, կէս անօթի ձգէ, և լաւ բան
մը մի սորվեցներ : Հետու անքը ի՞նչ կըլլայ : Անշուշտ, աւե-
լի վատ : Բանտին մէջ մարդ գուրսէն աւելի նենդութիւն-
ներ կը սորվի ու կը հնարէ : Ես անձամբ աւելի հնարքներ
սորվեցայ բանտին մէջ քան թէ դուրսը» :

իր բանտարկութեանը՝ միջոցին բնաւ բանալ ք-ը և
մը չեկաւ իրեն հետ առանձնակի խօսելու, այլ ամէն կիրա-
կի քարոզիչ մը կուգար ընդհանուրին համար պաշտամունք
մ'ընելու։ Անգամ մը պաշտամունքն վերջ գտղանապէս
քարոզիչին մօտենալով խնդրեց որ բանտարկելոց օժանդակ
ընկերութենէն իրեն համար ձեռք մը հագուստ ուզէ։ Սա-
կայն քարոզիչը գլուխը երկրցնելով, «Անոնք քեզի համար
չեն», պատասխանեց, «մէկ երկու շաբաթէն նորէն հոս պի-
չեն», պատասխանեց, «Այս պատասխանը զայն աւելի զայլաց-
տի վերագառնաս»։ Այս պատասխանը զայն աւելի զայլաց-
տի կրօնքի հանդէպ իր մէջ ատելութիւն արթնցուց։

8էննի ոճրագործներու ամէնէն ստորիբ Ալ
ուիլ: Եթէ մարդ անգամ մը անոր խորհուրդներուն ու վար-
քին ստորնութիւնը տեսնէր, չէր կընար հաւատալ թէ անոր
դարձը կարելի էր: Զկար երկ ակայելի ունէ վատութիւն զոր
բբած չըլլաբ:

Այսպէս պատահեցաւ որ Տէնի երկար բանաւոր մը
մը գատաղարտուեցաւ Փէնչըրի գարձէն քիչ վերջը՝ Ան-
շուշու անոր գարձը լսելով զինստուներու մէջ իր ընկերնե-
րուն հետ խնդրացած ու ծազլած էր Սակայն բանտի միօ-
րինակ ու ձանձրալի ժամերուն այդ կեանքը իր խորհուր-
դին նիւթ գարձաւ Փէնչըրի կեանքը մտքէն բնաւ չէր եւ-
դին նիւթ գարձաւ Փէնչըրի կեանքը մտքէն բնաւ չէր եւ-
դին նիւթ գարձաւ Փէնչըրի կեանքը մտքէն բնաւ չէր եւ-

անոր անուշահամ կերակութիւները, լաւ մաքուր հագուստը
և սպոթկաններէ վայլած ազատութիւնն ու յարգանքը,
կ'ապչէր ու կը զարմանար այսպիսի անձի մը մեկեն ի մեկ
փոխութեան: Ահա այսպէս այս բանտարկուած աւագակը իր
առանձնութեանը մէջ անգիտակցաբար յաւիտենականու-
թեան հետ կը զբաղէր: Փենչըլը իր հիացման առարկան էր,
«ի՞նչ սարսափելի գլխով մըն էր Փենչըլը»: Կը խորհէր, «իսկ
հիմայ մաքուր և յարգելի է զարձած»:

Օր մը այս ցած ու վայրենի մաքին յանկարծակի յայտ-
նութիւն մը եկաւ, բնական կերպով: Հետեւեալ խորհուրդը
յայտնուելով տակաւ տեղ զրաւեց մարին մէջ: «Եթէ Առ-
տուած կրնայ փրկել Փենչըլը, զիս ալ կրնայ փրկել»: Ի՞նչ
հրաշալի և խորհրդալից գաղափար:

Վիքթոռ Հիւկոյի մէկ քերթուածին մէջ Պուապէրթէլօ-
կը հարցնէ Լավիէօվիլի, «Աստուծոյ կը հաւատամո», ասպետ»
Լավիէօվի պատասխանեց, «Այո՛, ո՛չ, երբեմն»:

Ահա Տէննիին «Երբեմն» ը հասած էր: Մինչև հիմա Առ-
տուած բնաւ գրաւած չէր իր միաքը, և կրօնքի մասին
բնաւ խորհած չէր: Բայց երգումներուն մէջ «Աստուած» և
«Երկինք» բառերը կը գործածէր, «Դմոխի» թէւ գէշ վայր
մըն էր իրեն համար, բայց զրախտ երթաւու ալ հոգ չէր լ-
պատճառաւ որ կիրակնօրիայ գալուց չէր սիրած:

Երկակայեցէք թէ այս մարզը կօնտանի պէս քաղաքը մը
կը բնակէր, ուր կրօնի և բարոյականի ուսուցման համար
տարեկան միլիոնաւոր ոսկի կը ծախսուի և ամէն կողմ ե-
ենի, դպրոցներ և բարեկարծ ընկերութիւններ անհամար
մասին որոշ գաղափար մը չունէր: «Բնաւ կրօնքի մասին
խորհած չեմ» կ'ըսէ ան:

Սրտին մէջ ծնունդ առնող այս յուսասու գաղափարը
զինք զօրացուց և նոյնհետայն բանտին մէջ ծնրագրած ա-
զօթեց: Այս իր կեանքին առաջին ազօթքն էր: Տակաւին
երիտասարդ էր, սակայն տասնըերկու տարի բանտի ծա-

ռայած ըլլալով կրօնքը հասկալու առիթ չէր ունեցած:
Այս բանտարկութեան միջոցին ազօթեց և յուսաց թէ
բանտէն ելլելուն պէս ուղիղ կեանք մը պիտի ապրի:
Բանտէն արձակուելով Փենչըլին հանդիպեցաւ: Փընչըլը
անոր մօտեցաւ մեղմ ու ազգու հարցումներով: «Ի՞նչ ա-
պականեալ կեանք մը կ'ապրիս կեանքդ կ'անցնի, շահածդ
կորսնցուցածիդ կը բաւէ: Երջանիկ ես:

Տէննի պատասխան չէր տար: Փընչըլը շարոյական ու ներքին խաղա-
դութեան, արգար կեանքի, ուրախութեան, Աստուծոյ թո-
ղութեան, և Անոր Հոգիին պարգևելիք վերսախն ծնունդի
մասին՝ յատակօրէն խօսեցաւ:

Տէննի այս ճշմարտութիւնները լսելով խիստ ազգուե-
ցաւ և «կիրկուիլ կ'ուզեմ» լսաւ: «Փրկութեան առիթը վայր-
կեան մ'իսկ յետաձղել չեմ ուզեր, խնդիրը դործելուն մէջն
է: Մինչեւ հիմա զործ գտած չեմ, ու՞ր և ի՞նչպէս դործ
պիտի գտնեմ»:

«Այդ խնդիրը Աստուծոյ ձգէ» պատասխանեց Փընչըլը:
Տէննի նոյն օրը Փ. Բ. ի ժողովին գնաց: Հոն՝ Աստու-
ծոյ յետին մեղաւորին հանդէպ ունեցած անփոփոխ սիրոյն
մասին Սպային տուած քարոզ՝ իր հոգիին վրայ լոյսի ողո-
զում մը յառաջ բերաւ: Կոտրած ու զղացած սրաով պաշ-
խարողներուն առջը գնաց ու ծնրադիր ազօթելով Աստուծ-
ին ոյժ և գթութիւն կը հայցէր:

Ոտքի ելաւ փոխուած և նորոգուած: Այս փոփոխու-
թիւնը կատարեալ և տեւական եղաւ: Երբեմնի անգութ և
ոճագործ Տէննի, այժմ փափուք ու խաղաղասէր եղաւ:
Ամբողջ կեանքին մէջ օր մ'իսկ չի գործող մարզը, հիմա
ուրիշներուն կը գուրզուրայ և ժամանակն ու զրամը բարի
կրօնակներու և կրօնական հաստատութեանց կը նուիրէ:

Զինք լաւ ճանչցող բարեկամ մը սապէս կը վկայէ:
«Տէննիի մէջ մեծագոյն փոփոխութիւնը իր հեղութիւնն է»:
«Տէննիի մէջ մեծագոյն փոփոխութիւնը իրեն զբաղում ու զուարծութիւնը ընող
Ոճագործութիւնը իրեն զբաղում ու զուարծութիւնը Անիրաւութեան և
Տէննի, այժմ ճանճ մ'իսկ չի ցացներ: Անիրաւութեան և

անգթութեան պատմութիւն մը իր սիլ տը կը հալեցնէ, իս-
կապէս ի՞նչ հրաշալի փոփոխութիւն, ի՞նչ ակն յայտնի նո-
րոգութիւն, ի՞նչ աղջու կրօնք.

Իր գործին մէջ յառաջանալով զօրծատիրոջը քով շնորհք գտաւ : Յետոյ կրօնասէր կնոջ մը հետ ամուսնանաւով երկուքը մէկ միշտ Փ. Բ. ին մէջ մալ ուխտեցին : Նոյն պէս երկուքը համախորհուրդ հոդիներու փրկութեան համար մասնաւոր ժամանակ գտնելով կ'աշխատին : Այդ շրջանին մէջ ամէնէն երջանիկ ընտանիքներէն մին Տէննիին ընտանիքն է :

Տէննիի քոյրերէն մին՝ թունդ կաթողիկ լսելով իր եղբար Փ. Բ. մտնելը խիստ բարկացաւ, ու կիրակի օր մը բացողեայ ժողովին գալով բազմութեան առջև եղբայրը ծաղրեց ու անարգեց, երեսին ապտակ մըն ալ փակցնելով։ Տէննիի գէմքն ու հայեացքը փոխուելով, դայրովիթ նշաններ ցոյց տուին, սակայն ան ինքչինք զսպելով երեսը դարձուց միւս կողմը և քալեց հակառակ ուղղութեամբ։ Այս գէպքը միթէ ճշմարիտ ապացոյցը չէ՞ անոր դարձին և նոր կեանքի մը մտնելուն,

Հակառակ իր սարսափելի երեսքին ու վաճողական շարժուձեխն, երբեմի այս ստորնաքարչ դազանը, այժմ կրօնքի կողքին կայնած ուժ յընէ : Իր զաւակները խանդաղատանքով կը սիրէ : Իր զբաղումն ու զուարճութիւնը այլևս գինովները ծեծել ու կողոպտել չէ, այլ անսոնց վըրկութեանը ծառայել : Ծառայելէ չի յոցնիր, ու չի թուլնար, Չէք կրնար չի տեսնել և չի Վկայել իր վարժունքին առաքինութեան խորութիւնը, և նկարագրին ու հոգւոյն հրաշալի փոխակերպման մեծութիւնը, եթէ իր նախկին լնթացքը վերցիչէք :

ՑԱՇԷՆ ԱՐԵԼԻ - ՑԱՇ

Միսիս Պըրըքփ, իր միակ որդւոյն հետ մնացած, այլի
կին մըն էր: Զինք արգէն հալածող թշուառութիւնը, ա-
մուսնոյն մահուբնէ վերջ, աւելի սաստիկ թափով նեղել
ոկսած էր, այնպէս որ օրական հացը հազիւ կը ճարէր:
Շատ չանցած, գաւաթ պարպելու մոլի երկրորդ ամուսին
մը գտաւ: Այլ ու կին քանի խմէին, մանկիկը՝ բարձին վր-
բայէն փոխանակ երկինքը գլուխելու, իր ծնողքին օղի ըմ-
պելը կը գիտէր և անգիտակցարար այդ տեսարանը կը պը-
պաւորուէր անոր մաքին վրայ:

Մանկիկը մեծցաւ : Առառությնէ մինչեւ լրիկուս օնուք
կոխն ու աղմուկը բարձրագույ կը տուէր : Երբեմն մէկուն
թեւ կը ծուէր, միւսն ալ գետին կը տապալէր, ու յետոյ ոտ-
քի կանգնելով զալըաչից նայուած քներ կը նետէին իրարու
վայրենաբար հայկոյելով ու անիծելով : Երբեմն ալ երախան
կր ստանար ապտակի բաժինը :

Առան մը վերջը իրը երախան տիսու թէ իր ստածովք չէ
չի լցուիր, զողութեան ստիպուեցաւ : Այսպիսով, Լոնտո-
նի անհամար աղքատ տղոց պէս, իր անօթութիւնը փարա-
տելու համար զողութեան ձեռնարկեց : Զէր գիտեր թէ ըրա-
ծը մեղք է, միայն թէ բնական օրէնքով կը տանալու համար
անդադար կը գողնար : Խանութիւները սլքտալով, ամէն ա-
սիթ ներկայանալուն, քիչ մը ուտելիք կը գողնար թէ և
շատ անգամ այս պատճառաւ ականջը կը քաշուէր ու ապ-
տակ կ'ուտէր, բայց անօղուտ : Ծնողքը՝ կոխւէ, տղան ալ
զողութենէ, չէին կը տանար :

Եթէ մէկը զինք բռնէր իր մանկութեամ այս լու
օրերուն, ու վերցնէր վատ շըջանակէն, սորվեցնէր անոր
մարդութեան ու պատուաւորութեան սովորոյթները, զնէր
զինք կեանքն ու զԱստուած հասկընալու զիրքին, այն ա-
տեն քաղաքակրթութեան ու կրօնի արժանի մարդու մը պէս

կ'ապրէր, այս անարգ վիճակէն ազատ։ Բայց ոչ ոք ըրաւ զայս լոնտոնի փողոցներուն անդթութեանց ու փորձութեանց ենթակայ այս մոլորեալ մանուկը բարեսիրական ընկերութեանց անթիւ անդամներէն ոչ մէկը փրկեց։ Սարասափելի չէ մտածել թէ այսպիսի չարչարուածները փրկելու միջոցներ շենք կրնար հնարել։

Խեղճ տղան մօրէն զատ բարեկամ կամ օգնական չունէր։ Գինեմոլ խորթ հօր հարուածները և խանութպաններու աքացիները թշուառ տղէկը աւելի շուարուն ու վայրենի էին ըրած։

Անգամ մը գողութեան մը համար ձերբակալուելով և բեք ամիս ուղղութեան դպրոց զրուեցաւ։ Հոն գործած միջոցները անրաւական եղան տղուն սիրտը փոխելու, միայն թէ կրթութեան և օրէնքի մասին աղօտ գաղափար մը առնելով ելաւ գուրս։

Տասն ը վեց տարեկանին այս կեանքէն ու ընթացքէն ձանձացած, ծնողքը ձգեց ու հեռացաւ։ Ամբողջ աշխարհը պատելէ վերջ երրոր ընկելու աւելի լաւ բան չի կրցաւ գտնել, զի ուրագրուեցաւ։ Զինուորական մարզանքը սորվեցաւ։ Աւելին չէր փառեր, պատերազմ, հայրենասիրս կան փառք և նժանօրինակ բան չէր բաղձար, Բաւ է որ հագուստ, անկողին, ստամոքուը լեցնելու կերակուր, և ըմպելիքի համար գրպանը դրամ գտնուէր։

Թամանակի ընթացքով, զինուորութեան միօրինակութենէն ձանձացած, աւելի խմելու տուաւ ինքպինք։ Մանակութեանը ատեն, ծնողքին իր մատաղ մտքին վրայ արկոնտոնի փողոցներուն մէջ երեմնի թափառաշըջէկ տղեկը, այժմ Յ ոտք հասակով, կատաղի ու աւքուվ բոցաւառ դիերերեք չէր ամչնար ու չէր զղջար։ Պաշտօնի բարձրացման նախանձախնդիր չէր։ Բանի խմեր, ինքզինքը կը կորսնցնէր ստացած պատիժները զինք աւելի զայրացկուտ, ապրու և կատաղի կ'ընէին, Պաշտօնեաներու և ընկերներու

հետ շարունակ վէճ ունէր, աշխարհ իրեն դէմ էր։

Հինգ տարուան խռովալից զինուորութենէ վերջ տասնապետին հետ վէճ մը ունեցաւ։ Հայնայելով ու փրփուելով զինք քաշեց և սպաննել սպառնաց, սակայն ձերբակալու վելով վեց ամսուան տաժանակիր աշխատանքի գատապարտուեցաւ, ու վերջը վինուորական շարքէն բուրովին արտաքուեցաւ։

Ասոր վրայ լաւ գործ մը գտնելով գործեց, սակայն բնաւ չէր սիրեր, Մէկ բան միայն կը սիրէր — ըմպելիք։ Վիշտը և կեանքի տաղտուկները խեղգելու համար կը խմէր։

Կեանքէն ձանձրազած էր ու կը զգուէր։ Բմպելիքի պատճառաւ այս լաւ գործ կորսնցուց և մագելիքի պատճառաւ այս լաւ ալ ձեռքէ փախաւելի ցած գործի մը սկսուաւ։ Յետոյ այս ալ ձեռքէ ամսուան ցնելով ոստիկանի մը հետ բաղխեցաւ ու երեք ամսուան համար բանտ գրուեցաւ։

Բանտէն ելլելէն վերջ անբարոյական լորձանքի մէջ ինչ կաւ։ Ունայնութեան ու խայտառակութեան ճամբուն մէջ կաւ։ Ունայնութեան ու խայտառակութեան մանրամասն այնքան յաւաջացաւ որ իր կեանքին այս մասը մանրամասն նկարել անկարելի է, սակայն համառօտակի կրնանք լիւէլ։ Նկարել անկարելի է, սակայն համառօտակի է, սակայն համառօտակի կրնանք լիւէլ։

Պըրըրփ ալես կեանքին մէջ օր մ'իսկ գործ չի զործել ուխտած էր։ Հանրատուն մը երթալով հօն ապօրինի միջոցներով ապրուստ ճարող կնոջ մը հետ կեանքեցաւ։ Կինը Պըրըրփին զրամ տալով զայն կը զործածէր իր չար նպականի իրեմ միջոց։ Կնոջ զրամը ելք հանէր, Պըրըրփ ապօրին իրեմ միջոց։ Ալես շարերն իսկ զինք կ'ատէրփ գողնաւով կը բերէր։ Ալես շարերն իսկ զինք կ'ատէրփ ին։ Ոչ մէկուն քով յարգ ու պատիւ ունէր, աՅածեն աւելի ցած կոչուեցաւ, նորէն խզնի խայլ չէր ունենար։

Շատ կը խէր ։ Մաքին մէջ միշտ ոճրագործութեան գաղափարը ըրջան կ'ընէր, և իր տիրուհին ապրեցնելու համար ամէն աեսակ ոճիր կը գործէր։ Սլքուը՝ իր մէջ գըտմար ամէն աեսակ ոճիր կը գործանէր և հետզհետէ անուած բարոյական տարբը կը կործանէր և հետզհետէ անուզկելի վիճակի մը կը վերածէր։

Ալես կատարեալ ոճրագործ էր։ Ոճիրը զրօնանքի համար կը գործէր։ Փողոցներէն ալես սովալուկ աղու մը

պէս չէր անցներ, այլ առանց գործելու դրամ ունենալ սրոշած էր, միմիայն հաճոյքի սիրոյն։ Մայր աստիճան կը խմէր։ Ուղեղը ոճրապարտ գաղափարներու հնոյն էր։

Շատ չանցած ամէնուն ծանօթ էր, մասնաւորապէս ոստիկաններուն ։ Բազմիցս կը ձերբակալուէր, սակայն սովորաբար այնպէս սաստիկ կը կուռէր ձերբակալուելու ատեն որ անպատճառ վեց ոստիկան պէտք կ'ըլլար զի՞նք փոկերով կառքին աժրացնելու և ոստիկանատուն տանելու համար։

Անդամ մը կօշիկ զողնալու ատեն ձերբակալուելով ոստիկանը ծեծեց, և անմիջապէս հեծեալ պահակը կանչուելով զի՞նք ձիուն կապեցին ու քաշկոտելով կայանը տարին։ Սովորաբար ամէն ձերբակալուելուն այնքան ծեծ կ'ուտէր որ կիսամեռ կ'ըլլար։ Սստուծմէ զատ իրեն գթացող ոչ ոք կար։

Բանակէն վռնտուելէն ի վեր 12 տարի էր, այս շրջանին երեք տարին անբարոյականոթեամբ, և մնացեալ ինը տարին բանտարկութեամբ էր անցուցած։

Ա. Էնէն մերժուած, ամէն կողմէ վատարուած և ամէն բարեկամէ լքուած էր։ Ա. Էն ատեն անարգանքի և ատելութեան կ'ենթարկուէր, բայց միայն Փընչըր և հրեշտակ սպան էին որ զի՞նք կը փնտուէին կիրքի յորձանուտէն փըրկելու համար, իսկ Պըրըրք բարկութեամբ կը մերժէր։

Ատեն մը եկաւ որ թշուառութիւնը զի՞նք մտածել տուշաւ։ Տիրուհին բան չունէր, ինք ալ անօթի, ծարաւ ու թափառական կը չըջէր։ Տասնը երկու տարուան բանտի կեանքին անզրագառնալով, ապագան՝ անյոյս և վաղը՝ մութ կը դտնէր։ Միշտ ոստիկաններու խոտանգումին ու անզթութեանց կ'ենթարկուէր։ Վերջապէս սիրտը՝ անցեալ յիշատակներուն ձիմանալով փշրեցաւ։

Փրկութեան ճար մը կը միտուէր։

Փընչըրի մասին մտածեց, Անոր անցեալն ու ներկան բաղդատելով սքանչելի տարբերութիւն մը տեսաւ։ Առոր վրայ քանի մտածեց, այնքան աւելի Փընչըրի նմանելու

մզող ոյժ մը զգաց իր մէջ։

Սակայն զիտէր թէ ինք անարգ, այլասեռած, անպատիւ անոք էր։ Գիտէր թէ ոստիկաններ, պաշտօնեաներ, հանրութիւնը և աշխարհ իրեն թշնամի էին։ Եթէ՝ բարձր կեանք մ'ապրիլ կ'ուզեմ՝ ըսէր, աշխարհ իրեն չհաւատալով պիտի ծաղրէր զի՞նք։

Օր մը բանտին այցելու կաթոլիկ քահանային մօտենալով հարցուց թէ արդիօք ուզիվ ապրելու համար իրեն օգնող մը կրնայ գտնուէլ։ Սակայն ոչ թէ միայն օգնութիւն, նող մը կրնայ գտնուէլ։ Այլայն ոչ թէ միայն օգնութիւն չի այլ նոյնիսկ լաւ ապրելու փափաքին քաջարերութիւն չի պատւ։ Վերջապէս մտածելով, իբրև փրկութեան միջոց գտաւ։ Վերջապէս մտածելով, իբրև փրկութեան բանակը յիշեց։ «Եթէ Ասֆընչըրը ալլափոխող Փրկութեան բանակը յիշեց։ Աստուած Փընչըրի մէջ այսպիսի հրաշք կրնայ գործել, իմ մէջսա ալ կարող է», ըսէլով անառակ որդին «ինքնիրենը եւ մէջսա ալ կարող է»։ Ըսէլով անառակ որդին անցնիրենը եւ կաւ»։ «Ելլեմ, ու Հօրս երբամ ըսաւ։ Եւ ուզգակի Փ. Բ. ի կաւ»։ Տիրուհին բան անհուն գնաց, ու ետեսի կողմը նստաւ։ Երդ, աղօթք, ժողովատեղին գնաց, ու ետեսի կողմը նստաւ։ Երդ, աղօթք, ընթերցում և քարոզէ ետք հրաւերը երբ լսեց յառաջացաւ։ Աստ և բեմին առջև ծունը դրած ցած ձայնով աղօթք, «Ասուած ողբում իման մեղաւորիս»։

Աղօթքէն վերջ, կ'ործես, նոյն հետայն անցեալը իր վըրայէն ինկաւ ինչպէս պատառուն վերարկու մը։ Սրտին մաքրագործութիւն մը գտաւ։ Մաքի վստամէջ անհուն մաքրագործութեան մը գտաւ։ Ինքզինք կը հութեան և խղճի խաղաղութեան տիրացաւ։ Ինքզինք կը զգար ոչ թէ աշխարհի վրայ, այլ պայծառագեղ լոյսի և պատարեալ գոհունակութեան աշխարհի մը մէջ։ Տեսակ մը կափշտակութեան մէջ էր։ Խաղաղութեան և ցնծութեան աղաւնին իջած էր սիրտը։

Փընչըր, հրեշտակ սպան և ուրիշ հաւատացեալներ՝ Պընչըրփին կաթոկառութիւն, վստահութիւն և քաղցր համբանք ցուցակը ցուցակը տուին։ Ան՝ լը վատուժ ծունկերուն մէջ զօտական մը զգաց, և ըսաւ, «Գիտէ՛մ թէ ինծի ինչ պարութիւն մը զգաց, ինծի երկրորդ պատեհութիւն մըն է տրուած»։ Տահանցաւ, ինծի երկրորդ պատեհութիւն մըն է տրուած»։

Սպային հետ խօսակցութեան մը պահուն որոշուեցաւ Պընչըրփ պէտք է ամուսնանալ իր նախկին ապօրինի տիթէ Պընչըրք պէտք է ամուսնանալ իր նախկին ապօրինի տիթէ

բուհին հետ Փ. Բ. ի օրէնքը այս մասին խիստ է : Այլ
մը կամ կին մը ապաշխարելէ վերջ նախկին դաղնի ոճիր-
ները, եթէ ունի, պէտք է խոստովանի և հարկ եղած հա-
տուցումի կամ պատիժի պէտք է հաւանակի Նոյնիսկ պա-
տահած է երբեմն, որ մարդ մը ապաշխարելէ վերջ երբ խոս-
տովանի ընդհանուրին անձանօթ գողութեան մը կամ ոճի-
րի մասին, անմիջապէս յանձնուի կառավարութեան, իր
պատիժը ստանալու համար Խոստովանութիւն և հատու-
ցում ձեռք ձեռքի կ'ընթանան, որպէսզի ապաշխարու-
թիւնը ճշմարիտ ըլլալու :

Սպան ու Պըրբըփ՝ կնոջ քովը գացին : «Պըրբըփ նոր կեանքի մը սկսած է», բայտ սպան, «և քու հետդ ամուսնալը անհրաժեշտ է, սա պայմանաւ որ զոն ալ նախ Փ. Բ. ը մանես և ընթացքդ փսխես» :

Կինը այս առաջարկին զայրանալով ծաղրեց Պըրբըփի
իրեն հետ ամուսնանալու ֆափաքը : Բանի սպան աղերսէր ,
կենը կը կատղէր : Ու երբ անէծք ու հայհոյութիւն աեղաւ-
ցոց անոնց վրայ , սպան ու Պըրբըփ երեւին գարձնելով
հեռացան : Կինը՝ սառվ չը բաւականանալով՝ հալածեց զանոնք
ու փողոցներուն մէջ կը պոռար թէ Պըրբըփի ինչպիսր
մարդ է . Անոր անէծքներ նետելով վրան կը թքնէր , սա-
կայն Պըրբըփ ոչ մէկ կերպով կը փոխարինէր :

Կինը հանգիստ չի մնաց իր տեղը, բայց յաճախ Պըր-
րըփի սենեակը կուգար նախատելով փորձութեան մէջ ձը-
գելու և սիրտը կսորելու համար, և զայն վարկարեկելով
զայրացնելու ամէն միջոց կը գործածէր։ Սակայն Պըրըփի
իր գործին կը շարունակէր, կը հանդուրժէր նախատինքնե-
րուն, ու երբէք ետեւ չէր նայէր, ինչու որ զինք բռնող
բազուկը զօրսաւոր էր, «Մէկը չկընար իմ Հօրս ձեռքն յա-
փշտակել»։ Յովհ. 10, 29։

Պըրըփ նախ ծաղկեվաճառութեամբ, յետոյ ուրիշ
ծանր գործերով ապրուստը կը ճառէր: Հանդարտօրէն և
սկերուն նայուածքով զիտէ, այս մարդուն հոգւոյն մէջ
յառաջ եկող ապաշխարութեան պտուղնելուն և իր մէջ տե-

զի ունեցող սրախ նորոգութեան արդիւնքներուն ։ Կարծեմ թէ կ'արժէ զիտել ։ Մտաբերէ՛ անոր անցեալը ։ Ե՞ն ցածրուն ցածն էր ։ Իր մանկութեան օրերու զիկանքները, չքառութիւնն ու ոճիրները յիշէ՛ ։ Երեակացէ թէ իր ամբողջ կեանքը ի՞նչ էր, աւազակ, ամբարտաւան ու լքեալ զինեմոլ մը ։ Մէյ մըն ալ անոր կեանքը զիտէ ապաշխարելէն հատք, կը շարունակէ իր գժուարին գործին մէջ, լուս ու մանջ կը պահէ իր պարկեշտութիւնն ու զգաստութիւնը հակառակիր նախկին ոճրակցաւիին ծաղրալի հալածանքներուն, և ամէն բանէ աւելի իր մայքը զանելու կ'աշխատի ։

Մարդուքան խորհի Պլըրը փի մասին, կրօնքը ազգայի աշելի կ'ըմբռանէ։ Դարձե զի՞նք միայն զգաստ և աշխատանքը չըրաւ, թէև այսքանն ալ պէտք է հրաշք համարել, քանզի ըմպելեաց այն աստիճան սիրահար էր որքան որ կ'ատէր գործը։ Դարձե՝ անոր սիրու շրջապատող ունակութիւնները մէկ ակնթարիթի մէջ սրբեց ջնջեց, բարոյական յիմարութեան շարժառիթներէն մաքրեց, և մէկէն ի մէկ զայն ըրաւ քնչքոյշ, սիրող, փափկանկատ և մաքուր, Ան չբաւականացաւ միայն իր հոգւոյն փրկութեամբը։ Դարձե՝ թոյլ չէր տար որ անձնական ապահովութեան մէջ հանդէր կամ ինքնարդարութեամբ հպարտանար։ Ան կ'առաջնորդ ուէր Հոգիէն, ուրախ և զոհ, ուրիշները հոգեոր խաղաղութենէն տեղեակ պահելու համար։

ՊԵՐՎԻՑԻ իր մայրը գտնելու առնչողը կայլէր
ծութիւնը (Hypnotism) գուցէ փրկէր զինք ըմպելիքէն,
սակախ ո՞ւ զօրութիւն պիտի կրնար զինք մզել կորսուած
մարք փնտոելու:

Ահա այս՝ անսուակը որդիի առակին մէկ նոր թարգմանութիւնն է։ Պարզութեան և խոնարհութեան կողմէ ասկէ աւելի վսեմ պատմութիւն մը երևակայել զժուար է։ Այս անսուակ որդիին երբ ինքնիբենը եկաւ, հարուստ, արգար և ընծաներով իրեն սպասող ծնողքի մը սիրազեղ զիրկը չվերադարձաւ, այլ կորսուածը փնտուելու ելաւ, իր զիրկին ու իր սէրը մատուցանելու ելաւ այնպիսի մօր մը, զոր խնամելու պարտքն ու զգացումը տարինելու վայրենութեան և ոճրագործութեան պատճառաւ յիշողութենէն ջնջուած էր։ Հիմնալիք չէ որ որդիին երբ զեռ հեռուէն տեսաւ իր մայրը, վազեց, ու անոր վիզը փաթթուելով զայն համբուրեց։

Պըլրըլքի՝ հրճուեցաւ երբ տառապակոծ մայրը ընդու-
նեց իր սիրոյ առաջարկը։ Մեռեալներէն յարութիւն առած
մէկու մը կը նմանէր ան։ Իր հոգեհատորին փաթթուելով կը
թախանձէր սրտակեղեք թախանձանքով մը որ նորէն զինք
չի լքէ թշուառութեան ու անյուսութեան գիրկը իյնալու։
Աստուծոյ չնորհքով փրկուած որդին՝ Աստուծոյ զօրութեամբ
իր մայրը փրկեց։ Այս առաջին զիրկենդիսունումին կրօնքի
կարեւորութիւնը կատարելապէս ըմբռնեցին։ Կրօնքն էր մի-
այն որ կրնար որդին փրկել, և կրօնքն էր միայն որ կրնար
որդին զրկել մօրը փրկութեանը համար։ Երկուքն ալ առանց
կրօնքի ապրած, և երկուքն ալ տառապած էին։ Եւ ահա
հոգեւոր գիտակցութեանը արթնութեան մէջ, անոնք կուա-
կեցին թէ կրօնքը միայն կրնար կեանքը մաքուր, քաղցրա-
համ ու սուրբ բնել։

Մայր հազիւ կրգաւ հաւատալ թէ զինք բարձրացնելու համար եկողը իր որդին էր, և իր սեւ կեանքին սարսափելի մզձաւանջը վերջ գտած էր: «Հազար և Աէկ Գիշեռներ» զէպի գերակատարներէն մէկուն տեղ կ'ըզգուր ինքզինքը, երբոր որդին կարօտութենէ զուրս հանեց զինք ու ցուցուց իրեն այն տունը զոր անոր սէրը պատրաստել տուած էր իրեն համար: Կրօնքը այսպիսի աշխարհային հմայքներ տնիւ:

զոյն տուներէն մէկն է, զարդարուած ու կահաւորուած ճո-
խապէս, ու ամէն կերպով չէն Մալրն ալ հոգեւոր կեանքը
որդեգրելով իր որդւոյն համամիտ ու գործակից է, իր ամ-
բողջ փափաքն է, իր կեանքի այս վերջին օրերուն, տունը
մաքրել, կերակուր եփել, և այլեալ առանձին ծառայու-
թեամբ իր որդին գոհ ու երջանիկ թողուլ: Որդին ալ մայ-
րը խնամելով անոր ծառայելու կարող ըլլալուն համար հը-
պարտ կ'ըզգայ:

Օր մը իր բարեկամներէն մէկուն սապէս ըստաւ անկեղծ շէշտով մը, «Շատեր կ'ուզգեն իմ ետ իյնալս տեսնել, ա՛հ, շատեր։ Սակայն ետեւը ելթալու քան մը չկայ։ Ես գիտեմ, Աստուած ալ զիտէ թէ կատարելութենէ շատ հեռու եմ. սակայն հիմայ աւելի աղէկ եմ քան ինչ որ էի հին կեանքիս մէջ»։

լոնտոնի նման տեղ մը դժուար է ապաշխարեալ կեանք
մը ապրիւ: Պըրըփ այս խոստովանութեամբ ինքնագովու-
թիւն ընել չուզեր, այլ կը լորհի թէ Աստուած իրեն երկ-
րորդ պատեհութիւն մը պարգևած է: Այն զթութիւնն ու
շնորհքը չարաչար չ՚ գործածեր, այլ հաւատարմաբար
գործելու ճիգ ու ջանք կը թափէ մինչև այսօր:

ΦΕΛΕΥΤΕΡΑ

Այս մարդը իր կեանքն սկսու չար մօր մը ազգեցու թեան տակ։ Հաղիւ վեց տարեկան, մայրը առտու կանուի կ'արթնցնէր զինք որպէսզի մօտակայ զինետունէն զարեջուր բերէ։ Մանուկն ալ բերելու ատեն, ճամբան՝ իր ընկերներուն առջեւ ցուցամոլութեամբ ըմպելիքէն մասնակից կ'ըլլար։ Այս ատենները լուսունի մէջ մերկ ու բոպիկ ողքատ մանուկներ կայլին, որոնք առտու կանուխ ճեռքերնին մէկ աման, կուգային գինետան դրան մօտ ոպասելու։

Այս մանկան հայրը՝ խստագէմ ու գաղանաբարոյ մարդ
մըն էր, բայց գինե մոլ չէր։ Խոկ մայրը ըմպելես ցիրի
ըլլալով առառութնէ մինչև իրիկուն, մինչև գինենտուններու
փակութիւը, կը խմէր ու կը խմէր։ Այս կինը՝ երկայնահա-
սակ, մարմնեզ, գէր, հաստավիզ, թանձրաշուրթն և կար-
մրերես փայլուն կին մըն էր։ Տան մէջ շատ չէր մնար,
քիչ անգամ գլխարկ կը գնէր և միշտ հերարձակ կը պտտէր։
Զայնը խռապուտ և խօսքերը վայրենի էին։ Իր տան զործե-
րը կատարել բնաւ չէր սիրեր, ուստի երս խաներու մի քա-
նի բէննի տալով կերակուր ուժեկու համար ճաշարան կը
զըկէր։ Այսօր խոկ հազարաւոր մանուկներ կոնտոնի մէջ
ճաշարաններէ կերակրութիւն կ'ապրին։

Հայրը՝ իր կինը ըմպելեաց նախճիրէն փրկելու համար շատ ջանք թափեց։ Բռունցքով, կօշիկով ու նոյն իսկ մտրակով աշխատեցաւ, բայց իզուր կինը գաղտնի կը խմէր։ Շատ անգամ իրիկունները տուն գալով երբ կերակուր չի գտնէր, մանուկները կը ծեծէր։ Այս մարդը միշտ սխուր նայուածքով և կնճռոտ ճակատով անձ մըն էր, որ շարունակ Աստուծոյ և մարդոց վրայ անէծք կը տեղացնէր։ Իր տունը լոնտոնի հաղարաւոր տուներուն պէս երջանկութենէ և հանդիսաէ ի սպաս զուրկ էր։

Մանուկը և բնէ խելացի, սրամիտ, ճարպիկ և հատա-

կաբան էր։ Միշտ աղտոտ գէմքով կը թափառէր փողոցները, նայելով թէ ի՞նչ կընար գողնաւ։ Կաթ ծախելով պահ մը խարդախութեամբ 3—4 գէննի կը շահէր։ Այս գործին մէջ յառաջդիմելով գործ գտաւ խանութի մը մէջ, ու գողութիւնը յայտնուելով բանտ նետուեցաւ։ Այս բանտին մէջ տղան քիչմէր ուղղուեցաւ և այլես հօն չգալ որոշեց։ Աւտուի ծնողքը զի՞նք կապարագով ծութեան մէջ ոշակերտութեան տուին։

Բայտ իր վկայութեան, բարոյականով աշխարհին առն-
նավատ արհեստը կապարագոլծութիւնն է: Ամենանշանա-
ւոր գողերը կապարագործներ են: Անոնց ըրջանակին մէջ
խիստ ու ագեղ խօսքերէ, վայրենութենէ և լրբութենէ զատ-
ոչինչ կայ: Եթէ աշակերտ մը չնչին սխալ մը ընէ, կամ
խիստ պատասխան մը տայ, խսկոյն անոր գլխուն վրայ
եռացած մեռաղ կը թափեն:

Պւստի այժմէն կրնանք երկակայն և առաջնորդ պիտի շըջանակի մը զըրուած այս տղուն վիճակը:

Փըլը մպըր այս գործին սկսելուն պէտք իր քաշներուահ և սրամտութեան չնորհիւ ամէնէն սիրուեցաւ : Ըստելեաց զործածութեան մէջ ալ աբագուէն յառաջացաւ , ժանկութեանը ատեն օրմէն սորված ըլլալով միշտ կը խմէր : Ինչ որ տեսնէր կը զողնար , բայց լնաւ խղճի խայթ չէր զգար : Գողոսթեան մէջ ճարպիկ ըլլալու համար ամէն ճիգ կը թափէր : Ինք կը վկայէ թէ մինչև տասնը վեց տարի իքը կը զողնար կարելի ամէն ինչ , սակայն այդ տարի իքէն վելը կապարագուծի մը վայել ընտրողական ճաշակով կը զողնար :

կապարագործները առհսալակ կապարի խորհուրդ և
շինեն : Իւրաքանչիւր կապարագործ ամէն իրիկուն այդ
կապարի կողորներէն զողնալով տափատին մէջ կը պահէր,
և իրիկուան գարեջուրին դրամը ատկէ կը ճարէր : Մար-
մին վրային մէջքին զօտի մը կ'ամրացնէին անոնք, որմէ
իրենց զողցած կապարները կը կախէին : Ասոր մէջ բուն
ճարպիկութիւնը՝ իրենց զողութիւնը յայտնի չընել, և գոր-
ծարպիկութիւնը՝ ելած պահուն այնպէս անտարբեր քալել էր որ

իր թէ իրենց վրայ բան չկայ, Փըլըմպըր տասն լ վեց տարեկանին այս գողութիւնը վարպետօրէն ի զլուխ հանելու գիտութեան կատարելատէս տիրացած էր, կապարագործներու գողութեանը վրայ գաղափար մը տալու համար բաւական է հետեւել պատմութիւնը իշել:

Դրամատան մը նոր բաժին մը կը շինուէր: Այս չէնքի շինութեան ծառայող կապարագործներուն մէջ էր նաև Փըլըմպըր: Այս փողոցին մէջ մասնաւոր հսկիչներ կարգուած էին գործաւորներուն կապար գողնալը արդիւկու համար, այնպէս որ եթէ գողութեան կասկածը ունենան մէկու մը քարուածքէն կամ շարժուածքէն, հետեւին անոր մինչեւ տունը և խուզարկեն: Հակառակ հսկիչներու այս քան խիստ հակողութեան, երդիքի համար պայմանագրուած եօթը թօնօ կապարէն միայն երկուք ու կէս թօնօ զործածուած և մատցեալը գողցուած և ոչ մէկ գործաւոր գողութեան մէջ ձերբակառած էր:

Փըլըմպըր շատ անգամ տափատին գոտիին մէջ քսանը-ութ օխանոց կապարի թերթեր պահած, սիկարը բերնին, տոպրակը ուսին, երկար սանդուխներէն վար կ'իջնէր, ու պարկեշտ Անդիխցի գործաւորի մը պէս կը քալէր դէպի գիւնետուն, իր պատույն դպչող ուեէ հսկիչ գետին ատալաւելու կազմ ու պատրաստ:

Այս գողցուած կապարի թերթերը ծախելու համար մասնաւոր խանութներ կան, որոնք գնով կը գնեն: Այս խանութները կը կոչուին «Աւագի խանութներ»: Լոնտոնի մէջ գտնուող աւագի խանութներուն մէկ ցուցակը եթէ պատրաստուի, քաղաքակիրթ աշխարհը սիրա զարմանայ:

Գործի մտած առաջին օրը՝ Փըլըմպըրը քիչ մը նեղեցին: Անգամ մը իննիսուն ոտք բարձր չէնքի մը տանիքը կը ծածէին կապարի թերթերով: Հազիւ մազցելով երդիք հասած էր, իր ընկերները խնդրեցին որ իրենց գարեջուր խմցնէ: Բայց ինք երբ մերժեց, գործաւուները իսկոյն շրջապետեցին ու մէջքէն չուան մը կապելով երգիքէն 30—40 ոտք վար կախեցին, ու մերթ ընդ մերթ ցնցելով կը հար-

ցնէին, «Մեզի գարեջուր պիտի ի մցլնի՞ս»: Փըլըմպըրը վերջապէս՝ ստիպուած՝ անոնց պնդումին տեղի տուաւ:

Տասն լ ութ տարեկանին, հակառակ ըմպելեաց մոլլը ըլլալուն, զրաւիչ և զուարձաբան բնաւորութեանը շնորհիւ բաւականաչափ գրամի և բարեկամներու տէր դարձաւ: Անձրաւական գործի սկսելու կարող եղաւ, բայց չափազանց կը խնչէր: 80—90 ոտք բարձր տանիքներու վւայ զինով վիճակին, մէջ հօշիկներովը կը պտակէր ու կ'աշխատէր: Նոյն ատեն, ամէն աշխատած տեղէն բան մը կը գողնար, և ոչ մէկ բանի համար ամօթ կը գկար:

Իր ընկերները խաբերայութեամբ իր քսակէն շատ օգի կը խնչէին, սակայն երբ ինք նեղը մնար, անոնք կաթիւ մ'իսկ չէին տար: Փըլանք մ'իսկ չէին տար, եթէ նոյն իսկ անօթի ըլլար:

Քսան տարիքին ոտք կոխելէ առաջ ամուսնացաւ: Արինչեանչ զաւկի մը ծնիլը խմելէ հեռու մնալ, իսկ անոր ծնունչ գը տօնելու համար առատօրէն խմել որոշեց: Սակայն տը-զը ծնունդէն երեք ամիս առաջ խոստմեազանց ըլլալով զուն ծնունդէն երեք առաջ ելթալով կատարեաւ գինուակաւ խմել: Հետզհետէ առաջ ելթալով կատարեաւ գինուակաւ խմել: Հարծելու ատեն իսկ շատ կը իւրաքի մը կենանք ապրեցաւ: Գնործելու ատեն իսկ շատ գրմէր: Գործած երկու տուներուն մասնին մէջ կանակի վը-րայ ինկած և գինիի շիշը երեսն ի վեր ժայթքած վիճակի րայ ինկած գինիի շիշը երեսն ի վեր ժայթքած վիճակի մէջ գտնուեցաւ: Հետզհետէ իր բնութեան մէջ կատարուած թիւն սկսաւ երեան զալ, որու պատճառաւ ձեռքի գործ կորութիւնը կունեներու կը մըտալ կորութիւնը: Յաճախ մերկ բառունցքով կունեներու կը մըտալ Անդամ մը, իր յանցանքը ցուցնող վերակացուն պատուհանէն վար նետեց: Անձնական գործը կորութիւնը ուրիշ գործ մը փնտուել սկսաւ:

Այս գագանաբարոյ մարզը, իր տան սարսափն էր: Երբ տուն գանար, անօթութիւնէ գալարող և անզօրութիւնէ երաբացող զաւակները կը ծեծէր, կը մտրակէր և կ'աքարերեցող զաւակները կը ծեծէր, կը մտրակէր և կ'աքարեցող զաւակները իսկոյն կը վազէին անկողնին տակը կծառելու մանուկները իսկոյն կը վազէին անկողնին տակը կծառելու համար: Իր կինն ալ շատ կը ծեծէր: Յաճախ կերած ծեծին

տակ անզգայ կը փռուէր սենեւակին մէջ և Խեղճ կինը իզուր
կը յանդիմանէր ու կը նախատէր զայն վայրենութեանը և
զինեմոլութեանը համար Անզգամ մը անզուսպ վայրագու-
թեամբ սանդուխներէն վար նետեց զայն, և ետեւէն վազե-
լով գիխուն ալ հարուած մը տուաւ, որով խեղճ կինը գրե-
թէ անկենդան մնաց :

Ըմպելիքի համար տան մէջ ձեռքը անցածը կը ծախէր,
նոյնիսկ մանկանց հագուստները կը վաճառէր : Այն ըօ-
տորնագոյն աստիճանին իջաւ, ուր գինեմոլ մը երբեք կը ը-
նայ իջնել : Իինը զաւակներուն հետ՝ կը սպասէր զինետան
դրան առջեւ մինչեւ որ ամռուինը դուրս դար : Հայրը, ներսը
դարեջուրի կը մսխէր դրամը, մինչդեռ իր հոգեհատորները
զրան առջեւ սովահար ու դողահար կ'ողբային : Սակայն ոչ
մէկ անգամ զջաց, ոչ մէկ անգամ խիզը զինք մտրակեց,
մէկ բան միայն գիտէր, — գարեջուրը խմելէն ետք ամէն
պարտականութիւն կատարած կը զգար և աշխարհ իրեն
կատարեալ կը թուէր :

Թէև օր մը իր հին մտերիմներէն մէկուն Փ. Բ. Միտ-
նալը լսեց, բայց հոգ չըբաւ : Գործի վրայ խմեց, և իրե-
կունը դարձեալ զինետուն երթալով իր ընկերներուն զու-
արճութեանը համար քարոզները հեզնեց և երգեր կեղծեց,
ու ժամանակը ուշ ըլլալով տուն զնաց ցուրտ անձրեսու զի-
շերուան մէջ զինետան դրան առջեւ իրեն սպասող կնոջը
և անոր կուրծքին սեղմուած մանկիկին հետ :

Ուրիշ ատեն մըն ալ գինետան դուսը հրելով կինը ներս
մտաւ ու իրեն լսաւ, «կամ զուրս եկուր, և կամ ալոց կե-
րակուրի դրամ տուր» : Փրւլմպը աննկատ ձգեց զայն, և
կինն ալ պահ մը սպասելէ վերջ քաշուեցաւ ու դրան մօտ
սպասեց : Երբ իր ընկերներէն մին ակնարկեց, եթէ ես ըլ-
լայի, չէի ձգեր որ այդ կինը ետեէս դար, այն ատեն
Փրւլմպը աչքը՝ զարեջուրէն կնոջը դարձնելով պսուաց,
իբրև շան մը, որ դուրս ելլէ :

Կինը պատասխանեց թէ հոն պիտի սպասէ մինչեւ որ
ինք գուրս ելլէ : «Պիտի սպասես» պոռալով զաւաթը մէկ-

գի գրաւ, ու կնոջը վրայ վազելով կօշիկներով կոխկոտեց,
բայց կինը հազիւ կրցաւ մէկդի քաշուելով սառյգ մահուա է
ազատիւ : Փրւլմպը մինչեւ դուռը հալածեց զայն, ու հայ-
նոյանքի և պառնալիքի մթերքը սպասած ըլլալով, «Աս-
տուած բացագանչեց, «եթէ զիս մինակ թողուս, ես պի-
տի...» : Ու վայրկեան մը լսելէ վերջ չարունակեց, «Ատո-
րագը մը ուխտօն» :

«Ահ, շատ անզգամ խոստացած ու նորէն խոստմնա-
զանց գտնուուծ ես», պատասխանեց կինը :

Զենք զիտեր, և չինք կրնար հնթագրել թէ անոր
մտքին մէջ ի՞նչ զսպանակ գործել սկսաւ այս խօսքերուն
վրայ : Սակայն կնոջը խօսքերը անսովոր ապաւորութիւն մը
գործեցին անոր մտքին վրայ : Գինետուն չվել աղսրձաւ,
կնոջը հետ տունն ալ չի զնաց, երազաշրջիկ մէկու մը պէս
մէկ կողմ քալեց : Կը զգար թէ զօրութիւն մը զինք կ'ըս-
տիպէր : Փ. Բ. ի սրահին մօտենալուն պէս ոտքերը քալե-
րու անկարող եղան . քայլերը գանգաղեցան, ու զբան առ-
ջեւ ապշած և չփոթած կանգնելով զիտեց : Արտին մէջ փա-
շաք մը արթնցաւ իր վաղեմի մտերիմը տեսնելու, որ նոր
գարձի էր եկած : Զէր զիտեր թէ այն փափաքը ուսկից էր :
Այս տենչով առաջնորդուած՝ սանգուխներէն վեր ելաւ ե-
րերալով : Այն ատեն դրան մօտ գտնուող կին պաշտօնեա-
ր այս զինեմոլին մօտենալը տեսնելով սարսափեցան, ու
գուուը շղթաներով ամրացուցին մալ զասպանի երկութով
հկող մարդուն առջեւ :

«Մի՛ վախնաք» . լսաւ անոնց, «միայն կ'ուզեմ զիտ-
նալ թէ ո՞ւր կը բնակիք...»

Շղթային վրայէն պատասխանեցին, և Փրւլմպը մէկ-
դի քալելով սենետի մը մէջ զտաւ իր բարեկամը :

«Չարլի», լսաւ անոր, «ես գտնուած վիճակէս ազատիւ
կը բաղձամ, կը կարծի՞ս թէ կրնամ ազատիւ» :

«Իրա՞ւ, Քրիստոնի սիրոյն, բայց՝ ճշմարտապէս կ'ու-
զե՞ս այս զինակէն զուրս ելլէ», հարցուց բարեկամը :
«Ասկէ աւելի չի կրնար ըլլալ» լսաւ Փրւլմպը :

«Շատ լւաւ, այս նոյն խօսքերը Աստուծոյ խօսէ, անմիշապէս ծնրադրէ, և Անոր պատմէ» :

Փըլլմպըր ծնրադրեց և արտասանեց իր առաջին աղօթքը: Յետոյ ոտքի կանգնեցաւ զողահար ու չփոթած: Տերեկի մը պէս կը դողար ան:

Փըլլմպըրին բարեկամը աւելցնելով ըստ, «Այս իրին կուն ժողովի պէտք է զաս, և ապաշխարողներու նստալանին երթալով պէտք է բարձրածայն խոստովանիս թէ նախկին կեանքէդ զզջացած ես, և նոր կեանքի մը տիրանալ կը բաղձառ: Բայց անոր տիրանալու համար մինակդ կարող չես բան մը ընկելու և Հոմայ ի՞նչպէս կը զգասու:

«Մայր աստիճան գրգռուած եմ», պատասխանեց Փըլլմպըր:

Փողոց ելելով սրտին մէջ մեծ փոփոխութիւն մը ըդգաց, աշխարհ տարբեր երեցաւ իրեն: Ներքին աշխարհը ուրախ ըլլալուն համար արտաքին աշխարհն աւ ուրախ կը տեսնէր: Քարայատակները կրակով կը փայլին, հեռուն լուսապայծառ մէկ մը կը թուէր ըլլալ, ճամբաւն եզերքի ծառեր՝ ձեռքերու պէս կը շարժէին իրեն նշան ընկելով: Իրմէ բան մը հեռացած և անոր տեղ լւաւ բան մը եկած կ'ըգար: Ուրախութենէն կ'ուզէր պոռալ, տեսակ մը մայափշտակութեան մէջ էր:

Այն գլւէր ժողովի երթալով հրապարակաւ խոստովանութիւն ըրաւ որու հետեանքով նոր կեանքի տիրանալուն աւելի խորունի համազում մը դոյցացաւ:

Յաջորդ առառ իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով առանց աւքուի փափաքն զգալու զործի զնաց: Քիչ վերջ եկան ու բարեկցին այն լնկերները, որոնց սիրան աւ իրենց արհեստին պէս կապար էր կտրած:

«Ելքա՞ծ ես» հարցուցին:

«Ո՞չ» :

«Կ'ուզե՞ս քիչ մը խմել» :

«Ո՞չ» :

«Ի՞նչ կայ: Դու ծդ զիւրացնելու համար չե՞ս խմել» :

«Ո՞չ» :

«Բարեկամգ տեսա՞լ» :

«Այո՛» :

«Գրկութեան Բանակը զացե՞ր ես» :

«Այո՛» :

«Գտա՞ր Ցիսուոը» :

«Այո՛» :

Անոր վրայ աւ Իէնը մէկէն խնդացին, «Ի՞նչ, գուն հեղնազ քարոզիչ, որ կ'ապացուցանէիր թէ Աստուած չկայ: Հաս նայէ՛, ասիկա կամացուկ մը խմէ մարդ չտեսած», ըսելով քովը Ժիշ մը զարեջուր գրին ու գուրս ելան:

Կէսօրին ետ գալով տեսան թէ գարեջուրը չէր պարապուած, խիցը քննեցին և անկէ ճաշակեցին, «Ըլլայ թէ խմած ու տեղը ջուր է լեցուցած» ըսելով: Երբ հասկան թէ չէր խմած, այն ատեն նորէն ծնած մարդուն վրայ աղտոտ խօսքեր, ժպիհ ասացուածքներ, և զզուելի հայհոյնքներ տեղացուցին:

Երեք չորս օր Փըլլմպըր գառնօրէն տառապեցաւ, հեղնանքի, ծաղրի ու ծանակի տառարկայ ըլլին զինք: Սակայն, առանց գանգտատի տարաւ ամէնը: Շարթուան վերջը վարձքը ոտանալուն պէս տուն զնաց: Կինը չարաչար աշխատելով հազիւ հազ կրնար իր սիրելիներն սովամահութենէ ազատելու կին ու զաւակներ կաւհեցին թէ հօր մէջ փոփոխութիւն մը տեղի ունեցեր էր: Ամէնքը ապշած կը նայէին, ինչու որ գործէն տղղակի տուն էր հկած, երախաները սոսրումով՝ և կինը չացած կը նայէին: Կնոջը մօտենալով «Կարծեմ զրամի պէտք ունին», ըստ ու ոսկի մը տուաւ անոր:

Կինը մէյ մը գրամին, մէյ մըն ալ ամուսնոյն երեսին կը նայէր ապշահար: Երախանները զարմացմամբ իրարու երիս կը նայէին: Ամայացած տան մէջ պահ մը խոր լուսութիւնը արիեց:

«Երախանները կերակուր կ'ուզեն» ըստ քիչ վերջը, «Երթանք միասին ուտելիք զնենք»: Կինը տակաւին մէկ զրամին կը նայէր, և մէկ ալ անոր երեսին, երբ Փըլլմպըր

աւելցուց, «Ես երթալու պատրաստ եմ, եթէ դուն ալ
պատրաստ ես»։

«Ճշմարի՞ւ կ'ըսեն» հարցուց կինը։
«Այս'», պատասխանեց այրը։

Ելեկտրական հոսանքի մը պէս, երկվայրկեանի մը մէջ,
խեղճ կնոջ մտքին առջեն եկան անցան անցեալին իր
կրած անօթութիւնն ու տառապանքը, չքաւորութիւնն ու
ցաւը և ամուսնոյն տուած ծեծերը, ու բաղզաւելով այդ
ամէնը այժմու տեսած սիրոլն ու աղնուութեանը հետ,
սիրոը ճմլուեցաւ։

Այն օրը տան մէջ մեծ երջանկութիւն և բերկութիւն
կար։

Յաջորդ առտու գործին գնաց, Ալեսչէին ծաղլ եր զինք,
բայց ամէնէն գժուար և աղտոտ գործելը իրեն տրուեցան։
Այսու հանգերձ այնքան երջանիկ էր որ առանց գժգոհու-
թեան գործեց և Փ. Բ. ի երգերէն սկսաւ երգել։

Վերակացուն իրեն մօտենալով «Դազբեցուր այդ երգը,
ուրիշներ կ'առարկեն» ըստ։

Փըլըմպըր լուութեամբ շարունակեց իր զործին, սա-
կայն քիչ վերջ իր մօտ գտնուող ընկերները կրօնքի և քա-
ղաքավարութեան հակառակ գոհենիկ և զզուելի երգեր եր-
գել սկսան։ Փըլըմպըր վերակացուին զիմելով առարկեց,
«Եթէ ես երգելու չեմ, ասոնք ալ այսպիսի վայլենի խօս-
քեր երգելու չեն։ Պէտք չէ որ թոյլ տաք անոնց ինչպէս
որ ինձի թոյլ չեք տար» ըստով։

Ասոր վրայ իր աշխատակիցները սկսան աւելի նախա-
տել, և վերջի վերջոյ իրմէտ ամէն յարաբերութիւն խցե-
ցին։ Ոչ ոք կը խօսէր հետք, Իր բոլոր ընկերներուն մէջ
լուռ ու մեկուսացեալ աշխատեցաւ։ Մարդիկ և տղաք այն-
պէս վարուեցան իրեն հետ իրը թէ նա գոյութիւնը չուն։

Անցեալ օր մթանսացի բարեկամ մը հետեւ հալ կերպով
արտայայտուեցաւ ինձի։ Չեմ կարծեր թէ Փ. Բ. ը յաջո-
ղի ֆրանսայի մէջ այնպէս ինչպէս կը յաջողի Անգլիոյ մէջ,
ինչու որ ֆրանսացին աւելի զզայուն է ծաղբառութեան

և աւելի հնապանդ հասարակաց կարծիքին»։

Այս զիտողութիւնը զիս խորհրդ տուաւ Փըլըմպըրի
մասին։ Նայէ անոր յամառ քաջութեանը և առնական
համբերութեանը հալածանքի առջև։ Ամէնքը իրեն դէմ են։
Տարիներով իրարու հետ զողութիւն ընող, զինի խմող,
հայնոյող ու կատակող ընկերներ իրեն կը հակառակին։ Չը-
կարծուի թէ ան կրօնական ոգեսրութեամբ այնքան տար-
ուած էր որ այս անզթութիւնը պղտիկ բան մը թուեցաւ,
և կամ ի բնէ խիստ կոշտ և անզգայ էր չարչարանքի։ Ան-
լոնտոնցի գործարուր մըն էր իր հոգուոն համար կոիւ մզող։
Իրմէ արգէն անհետացած էր զզացման և ցնծութեան այն
ողովումը, զոր գարձի սկիզբին ունեցած էր։

Բնտկան զօրութիւններու հետ էր սայշպարը։ Իր անց-
եալ չար կեանքը լաւ ճանչցողներու մէջտեղ այս հասարակ
մարդը կոիւ կը մզէր պարկեշտութեան, աբժանիքի և սըր-
բութեան համար։ Անոնց ատելութիւնը խորապէս զզաց։
Այն զուարթ, կատակարան և ընկերասէր Փըլըմպըրին որ-
տին ծանր ճնշեց ամէնէն տեսած մերժումն ու լքումը։

Այս հալածանքը շարունակեց մինչեւ շաբթուան վերջ։
Երբոր իր վարձքը ստացաւ, ամբողջ գործարուներուն յայ-
տարաբուեցաւ թէ գործը մէկ երկու շաբաթ պիտի յետածգ-
ուի, ուստի յաջորդ շաբթուան մէջ ոչ մէկ զործաւոր պէտք
է գայ։

Փըլըմպըր տունը գնաց։

Առօրեայ ապրուստին միջոցը իր ձեռքէն առնուիլը ան-
տանելի բան մը թուեցաւ իրեն երբ գենոր էր սկսած նոր
կեանքին, և պարապ սինեակը երջանիկ տան մը երեսոյթը
ստանալու վրայ էր։ Տունէն ներս մտաւ կապարէ ծանը
բեռի մը տակ կքած, Գործին մասին ոչինչ իմացուց կնոջը։
Նոր գնած նոր կտակարանը բանալով կարգաց, և մխիթա-
րութիւն գտաւ, «Ես եմ ճշմարիտ որթը և զուք ճիւղերն
էք» խօսքերէն։ Խորհցաւ թէ իր զործը պիտի յաջողի եթէ
էք» խօսքերէն։ Խորհցաւ թէ իր զործը պիտի յաջողի եթէ

մար բաւելու չափ զբամ կար :

Երկուշաբթի առտու կանուխ ելլելով դուրս գնաց իբր թէ գործի կ'երթայ : Փողոցին մէջ քալած պահուն փափաքեց իր նախկին գործատեղը տեսնել երբոր մօտեցաւ հոն , ի՞նչ տեսնէ : Տեսաւ թէ գործը ըստ սովորականին կ'ընթանայ , արբողջ ընկերները ուրախ զուարթ կ'աշխատին և իրենց աղմուկով օդը կը լեցնին :

Քանի մը վայրկեան գիտեց տեսարանը : Տեսաւ թէ աշմէն ինչ առաջուան պէս էր , նոյն ընկերները հոն էին , բայց ինքը՝ ոչ : Յայնժամ կուածեց խաբէութիւնը : Տիբոռթիւնը պատեց զինք : Տիսուր ու յուղեալ մէկ կողմ քալեց ու մը տածեց թէ աշխարհ իրեն դէմ է :

Աշխարհ պիտի ընդունէր զինք եթէ զինով ու վատահարքաւ զիճակով զար , սակայն կրօնասէր և ուղամիտ ըւլալուն համար իր գուռը անոր երեսին զօցած էր : Ահա Յիշուսի հետեւող մարգու մը դժուարութիւնը :

Փըլը մալըր գործ փնտուել գնաց , և ուր որ գնաց , զըտաւ թէ իր կեանքին պատմութիւնը իրմէ առաջ էր գացած : Կապարագործութիւնը այնպիսի արհեստ մըն է , ուրուն նմանը Լոնտոնի մէջ հաղուագիւտ է : Կապարագործները իրարու հետ սերտօրէն յարաբերող ըլլալով , տրհեռտին վերաբերեալ ուեէ դէպք , իսկոյն կը տարածայնեն քաղաքին ամէն կողմը գտնուող արհեստակիցներու մէջ : Փըլը մալըր տեսաւ թէ իր գարձի գալը ամբողջ կապարագործները լսեր իսեր հն ու իրեն գործ չեն տար ուր որ դիմէ :

Շատ անգամ սիրու պայմթելու աստիճան կը ձնշուեր , սակայն երբէք չփարձուեցաւ խմելու կամ ծխելու և Անօթի էր , բայց անօթութիւնը փարատելու համար ծխախոտի փափաքը չունեցաւ ։ Վշահար ու վհատ էր , սակայն փափաքը չուզաց ողելից ըմպելեաց մոռացնող կսխարգանքին բայց խոր մէլամաղձուութիւն մը մտքին վրայ թառեցաւ ։ Կրկին կրկին կը յեղյեղէր « ուս եմ ձմարիտ որթը , զուք ճիւղերն էք » խօսքերը , որպէսզի իր սրտին մէջ կենդանի պահէ այն հաւատքը թէ Աստուած բարեխնամ Հայր մըն է :

Անգամ մը երկակայեցէք Փըլը մպըրի վիճակը : Շատ անգամ առտուն կանուխ ժամը 5 ին կ'ելլէր , նախաճաշի համար ոչինչ գանելով գաւաթի մը պաղ ջուր կը խմէր , և ընդարձակ լոնտոսնի հեռաւոր ծայրերը գործ փնտուելու կ'երթար : Իր կերակուրն էր զաւաթի մը պաղ ջուր և Բանն Աստուծոյ : Երբեմն յոգնարեկ ու հոգետանջ , ետ ու առաջ կը նայէր որպէսզի նշմարուած չըլլայ , և ճամբուն մէջտեղ ծնրագիր կ'ալօթէր : Ո՞վ Աստուած , զիս մի լիեր : Ու երբ ծունկելը երերային ու մարմինը խորուակուելու մօտենար , այն ատեն փոսի մը մէջ կ'երկնար և զրպանէն նոր կտային ատեն փոսի մը մէջ կ'երկնար և զրպանէն նոր կտային ատեն կանելով կը կարգար այն առակներէն ոմանք , ու կտային ը Աստուծոյ բարեխնամութիւնն ու սփոփարալութիւնը կը լայտարաբեն :

Այս անտանելի ամիսներուն մէջ ընտանիքը՝ կնոջ անգամար աշխատանքովը կ'ապրէր : Սովամահ ըլլալու մօտ դանին էր հասեր : Զեմ զիտեր թէ զիտութիւնը ի՞նչպէս կրնայ մեկնել այս բանը : Հակառակ մտային ճնշման և անօթութեան պատճառաւ մարմնական յետին անզօրութեան . այս նախկին զինեմոլ՝ ծխախոտի կամ ալքոլի ուեէ փափաք կրբէք չզգաց : Ահա հոս է որ Քիլիտոնէական կրօնի զօրութիւնը երեսան կուգայ :

Բայս իր վկայութեան , մխիթարութիւն կ'ըզգար իր թափառումներուն մէջ երգեր երգելէ , և ոյժ ու սնունդ կ'ըստաւ կրկն էր ահս և ճմարիտ որթը , և գուք ճիւղն էք :

Չկարծենք թէ այս հոկայ մտային ու նիւթական տառապանքներուն տակ , չընկճուելուն գաղանիքը հոգեսոր ու ապահովութիւնն էր , և կամ ցնծութեան պատճառած մույսացումը : Ո՞չ , այլ կատարելապէս զիտակից էր իր թշուառութեան , և մտքով ու կամքով յարատե կուիւթ մէջ էր :

Այս անօթի մարզը միշտ զործ կը փնտուէր : Այնքան նուիրուած էր իր այն զաւակներուն , որքան անոնք ատեն կը գողային իրմէ , և անոնց ներկայ վիճակը տեսնելով

սիրու կը հաւէր կսկիծն ։ Անկեղծօրէն կը փափաքէր իր տունը երջանիկ և պայծառ լնել ։ Գրբը ուրքան դժուար լլար, առտուընէ մինչեւ իրիկուն զործելու պատրաստ էր, մի քանի գրամ ինայելու համար ։ Այլևս ոչնթ մը չպիտի մսխէր ըմպելիքի, ծխախոտի, բախտախաղի և ուրիշ չարութեանց, սակայն, աւազ, իրեն համար զործ չկար, Սրդի քաղաքակրթութեան մէջ հաղարաւոր բարի մարդոց և կարող արհեստաւորներու ճակատագիլը այսպէս է,

Եթէ կար մարդ մը որ փորձուէր խօնելու և արդարանար այդ արարքին մէջ, անչուշտ այդ մարդը պէտք է ըլլար Փըլըմպըր ։ Ինչու որ չուկան և փողոցը օրիր, շաբաթներ և նոյն իսկ ամիսներ թափառելով միշտ զործ կը փրառէր, թէկ զործ մը չի գտաւ, սակայն ծխախոտի և ըմպելիքի ունայն միխթարութեան դիմելու փորձութեան մէջ չինկաւ :

Կրնար Փրկութեան Բանակին դիմել և զործ առնել, սակայն այն ատեն իր ընկերները պիտի ըսկին թէ զործ գտնելու համար Քրիստոնեաց եղաւ։ Ուստի հարկ տեսաւ զինք փրկողքին պատիւը բարձր պահել,

Կապարագործութիւնը լքելով հասարակ և գժուար գործի մը սկսաւ։ Հոնտոնի փողոցները կ'աւլէր։ Այս գործը իրեն համար քիչ անձնուիրութիւն և խոնարհութիւն չէր։ Այլևս սկսաւ երջանիկ կեանք մը ապրիլ, թէկ երբեմն գըրամական նեղութիւն կ'ունենար, սակայն ուրախ և զոհ է։ Կ'ոնց զուարթ և հրեշտակի մը պէս ժպտուն է։ Ամուսնոյն դէմքին վրայն մէկ նայուած գովկ կրնս ո կարգալ գոհութեան երգը։ Այս առջինեկ պղտիկ աղջիկը՝ որ ատենօք իր հօրը ստնաձայնը լսելուն պէս անկողնին տակ կը պահուըտէր։ հիմայ ամէն օր իր հայրը կը զիմաւորէ մինչեւ զործատեղին ու միավին քալելով տաւն կը զառնայ։ Իր չնորհակալութիւնը՝ Աստուծոյ, իր եռանդը՝ հոգիներու փրկութեան համար, իր կատարեալ համոլումը՝ թէ միայն կը բոնքը կրնայ բարեփոխել անհատը և կառագարութիւնը, դինք կ'ընեն ազգեցիկ և կարող զործառը մը կորուսեալ-

ներու և ապերջանիկներու մէջ :

Ընկերութիւնը ի՞նչ զօրութիւն կրնայ հնարել բաց ի կը-րօնքէն, որ կարող ըլլայ Փըլըմպըրի պէս ըմպելեաց և ո-ձիլներու մէջ սնած զող, մարդկութիւնը կորուսած, ստոր-նաքարչ և կապարասիրտ մարդ մը՝ մաքուր և ալլոց փր-կութեանը նախանձախնդիր Քրիստոնեայ մընելու։ Սրդի Աստուածարանութիւնը՝ նիւթապաշտութեան յարձակմանց գիմադրելու ատեն այս հոգեոր հրաշքները անտես կ'առնէ։ Ինչ ալ ըլլայ գարձը, անոր փիզիքական պատճառները ինչ որ ալ ըլլան, կրօնքն է, և միմիայն Նազովրեցիին քարոզած կրօնքն է, որ կրնայ մարդկային մեքենան շարժման մէջ կնել, անպէտ մարդ մը պիտանի ընել և բարձրացնել։ Ան-դնել, անպէտ մարդ մը պիտանի ընել և բարձրացնել։ Ան-դնել շուշտ այս էջերուն մէջ գրուած Փըլըմպըրի պատմութիւնը պէտք է համոզէ կընտոնիներկայ սարսափելի վիճակը գիտ-ցող քաղագէտն ու ընկերաբանը, թէ կրօնքին մէջն է վե-րածնութեան մեծ յոյսը, և ըստ Տոլստոյի ամբողջ երկե-րուն վարդապետութեանց՝ ապագայ ազնիւ սերունդի մը միակ որոշ երաշխիքը։

Ասոր համար իսկապէս կրօնքէն զատուրիշ միջոց չկայ։

ՑՆՑՈՏԻՆԵՐ ՈՒ ՌԱԿՈՐՆԵՐ

Այս պատմութեան մէջ յիշուած մարդուն գտրձին եղանակը միւսներէն տարբեր է : Անունն է Թէտի : Քիթը կարճ ու տափակ, վերի շուրթը երկայն, բերանը ծռւռ, լայն ճակատին տակ թռչունի աչքերուն պէս կատաղի և սուր աչքերով, տաքարիւն, կրակոտ և հուժկու մէկն էր : Իսկ ձայնն ալ խիստ կոչու էր :

Թէտի՝ կեանքը ոկսաւ թշուառութեան մէջ : Ամբողջ դրամը ըմպելեաց ծախսող ծնողքի մը որդին էր, որով մանկութիւնը գինետան անկիւնները անցուց : Միշտ կէս զիշերէն ետք մօրը հետ տուն կը դառնար : Գինետան գոներուն մօտ գիշերանց մօրը սպասելէն այնքան կը յողնէր որ երբեմն փողոցին մէկ անկիւնը կը քաշուէր ու բակի մը մէջ կամ դրանցքի մը վրայ կ'իյնար, կը քնանար :

Այս անյարմար պարագաներուն տակ իսկ Թէտի սրամիտ, գործունեալ և զուարճարան էր : Հոր ծեծերէն զերծ մնալու համար գուրսը ուտելիք կրնար ճարել : Յետոյ տղոց յատուկ զինուորական բանակը մտնելով դիւրութեամբ փորը կշտացնելու կարողացաւ : Այս միջոցին չփացած շատախոս մը եղած էր :

Բանակին մէջ թէկ շատկեկ կը խմեր, բայց զինով չէր նկատուէր, դեռ կրնար ինքոյինք զսպել :

Բանակին արձակուելով ցնցոտիներու և ուկորի վաճառականութեան սկսաւ : Իր զուարթ բնաւորութեան, զինեմոլութեան և հարամտութեան շնորհիւ բաւականաչափ դրամ շահեցաւ, սակայն շահածը ըմպելիքի կուտար : Յետոյ բարի կնոջ մը հետ ամուսնացաւ, որու ազգեցութեամբ լաւ ընթացք մը ընտրեց : Իր կնոջ հանգէպ ունեցած յարգանքին ու հանգանդութեան պատճառաւ զինետուներէ հեռու մնալու համար նոր ճիզ մը թափեց, և եղան շաբաթներ որ նոյնիսկ գաւաթ մը չէր խմեր, բէնին մ'իսկ չէր ծախ-

սեր պարտագ տեղ : Իր տունը բաւականաչափ երջանիկ էր : Սակայն սեւ բախտաց իրեն երես դարձուց կինը մեռաւ : Աշխարհի վրայ միու մինակ մնաց : Մինչեւ հիմա իր զօրաւոր Աշխարհին շնորհիւ կարող էր ըմպելեաց համար ունեցած հակամքին շնորհիւ կարող էր ըմպելեաց համար ունեցած կումը զսպել : Սակայն իր սիրելիին մահը իր սիրալ այնպէս կումը զսպել զատ գիտելու մխիթարութեան միջոց փշուեց որ աւքոլէ զատ գիտելու մխիթարութեան միջոց չգտաւ :

Փրօֆ. Շէյմսին ըմպելեաց նկատմամբ արտայայտած հետեւեալ գաղտնիալները շատ նշանակալից են : «Աւքոլի՝ մարդկութեան, մասնաւորապէս վշտահարնելու և չարչարեալներու վրայ ունեցած ազգեցութիւննը՝ անկասկած մարդկային բնութեան խորհրդաւոր կարողութիւնները զբգուող կային բնութեան կարողութիւն ունի : Ծոմապահութիւննը և զօրութեան հետ կապակցութիւն ունի, կը զանազանէ և կ'ըսէ շափառութիւնը կը խորհրդածէ, կը զանազանէ և ոչ իսկ զինեմոլութիւնը կ'ընդգարձակէ, կը միաւորէ և ոչ, իսկ զինեմոլութիւնը կ'ընդգարձակէ, կը միաւորէ և ոչ ըսէ այս: Իսկապէս մարդուն մէջ «այս» ըսել տուող մէծ զրգուիլ ըմպելիքն է, միայն այն պահուն մարդուս մէծ զրգուիլ ըմպելիքն է: Լոկ ներհակութիւնը կարծել կուտայ թէ ինը կողմնակից է: Լոկ ներհակութիւնը (Perversity) չէ պատճառ որ մարդիկ ըմպելեաց ետևէն կը վազեն: Ազգասներու և անզգագէսներու համար ըմպելիքը վազեն: Ազգասներու համերգներու և գբականութեան տեղը կը բռնականակ համերգներու գբականութեան տեղը կը բռնականութեան դիրքի մը գիտակցութիւնը՝ խորհրդաւոր գիտակցութիւն մէկ մասն է:

Թէտի՝ իր սիրականէն զրկուելէն վերջ՝ վիշտը մոռնաւ և ու համար ըմպելեաց դիմեց գիրեզմանը՝ մոռնալու, աշու համար ըմպելեաց դիմեց գիրեզմանը՝ մոռնալու, բիւնուու սիրալ զովացնելու, և կործանած երջանիկ տունը՝ բիւնուու համար շատ խմեց, և զինեմոլներու հետ նստաւ չիշելու համար շատ խմեց, և զինեմոլներու հեղաւու ելաւ, զեղխութեանց և զուարթութեանց անձնաւու ը եղաւու յաջական կարողացաւ միտքը լազարեցնել : Թէտի՝ ուրիշ յաջական կարողացաւ միտքը լազարեցնել :

ըլ սովիով կը լեցնէր, իր հոգիին կը ներշնչէր բացարձակ զօրութեան համոզումը, և զինք կը բարձրացնէր երջանկութեան գագաթնակէտը։ Այսպէս, թէտի ալքոռով օղը կը բարձրանար, փափաքներուն կը հասնէր, վիշտերուն դարման կը գտնէր։

Խլստ զուարթ և զուարճասէր ըլլալուն համար շատ
բարեկամներ ունեցաւ : Վշտահար զինեմոլներ իր գտնուած
զինետունը կուգային , իր կատակներուն կը խնդային ու
երգերը կը ծափահարէին .

Տարիներով շաբունակեց այս վիճակը :

Ժամանակ մը եկաւ, որ այլևս գործ չէր կրնար գտնել,
և տան վարձքը դժուարաւ կը ճարակէր: Աւրիշներ իր յա-
ճախորդները խլած էին: Աւակայն առանց վայրկեան մ'իսկ
մտահոգուելու ապագայի մասին, գէպի կործանում կը դի-
մէր ծիծաղով ու երգերով: Իր գերեզմանը՝ իր իսկ ձեռքե-
րով կը փորէր:

Կէս զիշերէն ետք բակ, աղբանց, շան որջ կամ մաս ուան կը մտնէր սստիկաններէ անտես քնանալու համար։ Հազար ու մէկ հնար քնիրով ապրուալ կը ճարէր։ Երիտասարդութեանը մէջ ծերացած թէտին չսիրով մարդ չկար։ «Ծեր թէտին, ո՞վ չիսիրեր» խօսքը այն թաղամասին մէջ սովորական է։

Նեղութեան մը պահուն լրագրի կտոր մը ձեռք ձգելով կտորներու բաժնեց, և իւրաքանչիւր կտօրը մէկ բէննիի ծախեց իրեւ «բախտ բերող թուղթիր»:

Տակաւ առ տակաւ սաստակացոյ ալքոլի պապակը յա-
զեցնելու դրամ չի գտնելով նեղն ինկաւ։ Դէպի կործա-
նում կը սուբարու Ալյաս ցնցոտի էր հազածը, այն հնօրեայ
զուարթութիւնը անհետացած էր, և բարեկամնելը պաղ ե-
րես ցոյց տալով իր կատակներուն չէին խնդար և կարեռ-
ութիւն չէին տար։ Ալքոլի մէջ իր գտած ողին զինք լքած
էր։ Այն երեակայածին ապարանքները հալած, և իր աշ-
խարհը նեղղած ու չառառած էր։

Բակի մը մէջ կոտրոծ, հին, աղտոտ, անգործածելի:

և լքեալ կառ ք մը կար, որուն մէջ թէտին կը քնանար զի՞-
թորկոս և անձրեսոս կիշերները պատոպալուելու համար:
Եր ընկերներն ալ տակէ տեղեակ էին:

Օր մը զիշեր ատեն օդը խիստ ցուրտ էր։ Թէտի դր-
պանին մէջ և բէննի գտաւ ու խորհեցաւ թէ այդ զիշեր
անհուլին մը կրնայ վարձել։ Անսահման խնդութեամբ և
հպարտութեամբ ու զղուեցաւ տուն մը, / բը թէ հոյակապ
պալատի մը մէջ պիտի պառկի, մինչդեռ պառկիլու տեղը
նոյնիսկ չունելու արժանի չէր։ Անկողին աղտօն վերմա-
կէ մը և գարշահոտ բազմոցէ մը կը բազկանար։

Ճամբան իր ընկելներն մէկուն հասդրպեցաւ, առանունն էր Օլտ Պըմփս։ Այս խելքը խօսքը իրեն ուղղելով բայս, «Գիշերը ցուրտ է, ես ալ անհանգիւտ եմ, երանի թէ պառկելու տեղ՝ ծը ունենալի»։ Այն ատեն թէտի՛ իր պարապ մնացած կառքին մէջ միայն այն գիշեր պառկելու թուլ տուաւ անոր։

Թէտի փառաւոր հանգիստէ մը վերջ, առառանց երբ
կը քալէր փողոցին մէջ, մարդ մը ապուշի պէս երեսն
ի վեր նայեցաւ: «Ի՞նչ կայ» հարցուց Թէտի: — «Զէ՞ս որ
գուն մեռած էիր», ըստ մարզը: «Մեռած, ի՞նչ ըսել
կուզես», կրկնեց Թէտի: — «Դուն մեռած էիր, և հարիւ-
րաւոր մարզիկ տեսան որ քու զիակդ կառքին մէջ կը տա-
յէին, ես այ տեսայք». պատասխանեց մարզը:

Այն զիշեր Օլտ Պըմփս կառքին մէջ քնացած պահուն մեռած էր, և ոստիկանութիւնը իմանալով զիտակը վերցնել տուաւ, այնպէս որ շատ մտըդիկ գիտնալով թէ Թէտին կը պառկէր այդ կառքին մէջ, «Թէտին մեռած է» ըսին:

Այս լուրը շանթահարեց թէտին ։ Երբ մարդ լըջար, Կ
մտածէր թէ օր մը յանկարծ մահը իրեն ալ պիտի գայ, ան-
կասկած և անյապաղ պիտի գայ, և իր կատարած զործե-
րուն հաշիւը պիտի տայ։ Ինքնիրեն մտածել սկսու թէ օր
մը Օլո Պըմփսի դիմակին տեղ իրենը կը նայ ըլլաւ, կարելի
է գիշեր մը յանկարծակի քունին մէջ կը միռնի և առուն
իր դիմակը դուրս կը հանին ու ամէն տեսնող կ'ըսէ «Թէտին

մեռած է՝ մեռած, շան մը պէս», ուստի հոգիս լինչ պիտի բլար:

«Սէրը՝ սէր պիտի ըլլար», կ'ըսէ Պուրծէ, եթէ ոճա-
գործութեան չառաջնորդէ, և նոյն կերպով մարդ կրնայ ը-
սել թէ Կիրքը՝ ճշմարիտ կերք չի կրնար ըլլալ եթէ ոճա-
գործութեան չտանի մաղու»:

Այս խնդիրը հետեւեալ կերպով կը մեկնաբանէ Փրօֆ. ձէյմս : «Մեծ կիրքերը՝ խզին մագուն վրայ դրած սովորական սեղմումները կը ջնջեն : Եւ հակադրածարար, ամբողջ ոճագործներու կամ հեշտասէրներու մէջ թել և չկայ մէկը կը որուն եղեռնական հակումը ; ի յաղթահարուի ուրիշ աւելի հզօր զգացումէ մը : Այս կարգի մարդոց համար վախը էն օդտակար զգացում մըն է, որ խզճի տեղ կը բռնէ : Եթէ հաւատանք թէ շուտով պիտի մեռնինք և դատաստանի օրը կը մօտենայ, ի՞նչ արագութեամբ մեր բարոյական տունը կարգի կը գնենք, այլևս մեղքը նախկին բռնութեամբ մեզի չկրնար իշխել, Դժոխային կրակի մասին քարեզող հինքը իստոնեաներ լու գիտցան թէ վախը՝ մարդիկ ապախարութեան բերելու զօրաւոր ազգակ մը կրնայ սեպուիլ» :

Ահա այս խիստ օգտագործելի զգացումը, վախճ՝ գործել սկսաւ կանոնի այս ողորմելիքին մտքին մէջ՝ «Եթենչ կրնամ ընել» մտածեց, և ներկայ կեանքէն սռս ջին սոիթով ազատիլը հարկաւոր դաշաւ։ Այս այն կառքին մէջ չըլրցաւ քնանալ, և որոշեց թէ ամէնքն լաւը, կանոնը ձգել, ուրիշ տեղ զարծ զա՞ել և իեան թին նորոն միահիւ է։

Այսպիսով, մահուընէ սարսափող այս զինեմոլը՝ հոգ-
ոյն փրկութեանը համար լոնտոնէն դռըս ելաւ:

Դիւրին չէ երեակայել թափառութերը այս թափառաշըջիկին։ Թալելէն՝ «Ոռաքները փայտի պէս կը կարծրանային, ոտքի ներբանները կրակի պէս կ'ալրլին և պօքանա բոքով կերակուրի համար զինք կը կրծէր։ Ամենուրեք գոներ կը գոցուէին երեսին, մարդիկ, կիներ և մանուկներ անարգական նայուածքներով կը չափէին զինք։ Կատաղօրէն տեղացողական ձրեւին, ձիւնին ու կալկուտին տակ, մը-

շուշին ու սառեցուցիչ ցուրտին մէջ կը քալէր, և ա լէն
մարդ կասկածանքով կը զիտէր զինք։ Ախուներու և տգա-
րակներու չուները կը յարձակէին վրան, և զիւղական ոս-
տիկաններ՝ սպառնացայտ՝ կը հալածէին։ Ոչ մէկ տեղ միի-
թարական խօսք մը կամ բարեկամական ողորմութիւն մը
դժուաւ։

Ազգատաց կործ հայթայթող հաստատութեան մը հասաւ, սակայն ոչ թէ միայն իր ակնկալութեան չարժանացաւ, այլ նոյնիսկ հոն իր հոգին փրկելու և սիրտը մխիթարելու ուեէ ճիգ չթափուեցաւ։ Դոսէն մտնելուն պէս իբրև ոճքագործ մը վարուեցան հետք։ Կծու խօսքերէ և խխտ նայուածքներէ զատ ոչինչ զաւու ձամբռուն վրայ յաճախ ինք- պինքը մարդոց մէ և Սատուծմէ բոլորովին լքուած կ'զգար։ Ներսիզին բոցավառող ալքոլի անդիմադրելի պապսկը զինք ամէն վայլկեան կը չաբէքէր։

Օր մը թափառումներուն ատեն, անօթութենէն նուազ զելու վրայ էր, երբ ամայի տեղ մը փոսի մը մէջ իջաւ, ու գետնամած և երեսները ձեռքերովը ծածկած՝ մանկան մը լացով՝ բարձրածայն աղաղակեց, Ո՞վ Աստուած, ուտելու բան մը տուր ինձի»։ Այդ պահուն իրեն տեսակ մը յոյսի Նշով եկաւ։ Աչքերը վերցնելով ոչ ոք գտաւ մերձակայքը, սակայն գիշացի ցանկին վրայ թուղթի կտոր մը աչքին զարկաւ։ Ոտքի ելլելով մօտեցաւ անոր, բայց փոխանակ թուխթի, պարկ մը և մէջը երկու հայց գտաւ։

Զարբանաւթի զուգագիպութիւն մը :
վերջապէս կոնտա՞ն վերագարձաւ խորհելով թէ իր ծա-
նօթները աւելի յօժար պիտի ըլլացին իրեն օգնելու , քան
թէ այս ագարակագաներն ու զիւղացիները : Հաս մերի
խմել և մերթ զործել սկսաւ : Ամիսներով այս զիւղակին
մէջ էր , միշտ կէս անօթի և յաճախ կէս զինով : Օրէ օր
սարսափելի երեսոյթ մը կը ստանար որմէտ այլես շատեր կը
սոսկային «կկռւի մը նման ոջլոտ» էր , բատ ծանօթ բացատ-
րութեան :

ՕՌ ԺԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԿԻՆ ՊՐԱԺ ՀՈՒՆՔԸ, ԱԼԳՈԼԻ ԹԱՆՉԱՌՔԸ

սաստիկ և անդիմադրելի հանգամանք մը ստացաւ : Ինչ որ
աւ ըլլայ պէտք էր որ խմէք : Այս վայրկենին ոճրազործու-
թեան կէտին հասած էր : Լավիչ դազանի մը պէս կը քալէր
փողոցներէն՝ գանգազկատ կէս վազքով մը, և գրամ կամ
ըմպելիք ձեռք ձգելու առիթի մը համար չորս դին կը նա-
յէր կատղած աչքերով : Բախտի բերմամբ տեսաւ իր նախ-
կին գինեպանը զրան առջեւ մէկուն խօսելու ատեն, որուն
հարիւրաւոր ոսկի էր ծախսած : Թէսի՝ իր կեղտոտ ցնցո-
տիներով մօտեցաւ անոր ու ըստաւ, «Մինչեւ վաղը պառկի
մը ըմպելիք կը վստահի՞ս ինծի» : Գինեպանը ատելութեամբ
նայելով պատասխանեց խօստածայն, «Զե՞ս տեսնէր որ պա-
րսնին հետ կը խօսակցիմ» :

«Մինչեւ վաղը վստահէ ինծի, զաւաթի մը համար կը
մեսնիմ» : Գինեպանը պատասխան շտուաւ :

Թէտի երբ կրկնեց խնդիրքը, «Դժոխք գնա՛» անէծքն
ստացաւ իբր պատասխան :

Թշուառ մարդը շարունակեց պազատիկ, «Եկուր», զա-
ւաթ մը միայն տուր, անկէ վերջը կը ձգեմ կ'երթամ» :

Գինեպանը արհամարհանքով, «Գնա՛» ըստաւ, «Փրկու-
թեան բանակին միացիր» :

Այդ պահուն Փ. Բ. ը միւս փողոցին մէջ բացօգեայ ժո-
ղով ունէր որուն երաժշտական զործիքներուն ձայնը որո-
շապէս կը լսուէր :

Թէտի նորէն հարցուց, «Զէ՞ք ուզիր տալ» :

«Ո՛չ, գնա՛ Փ. Բ. ին միացիր», խօսքը կրկնուեցաւ :

Որչափ գինեմոլներ կան թէտիին պէս զրպանին պա-
րսպ, հագուստնին աղտոտ, ստամոքսնին ալ անօթի, ո-
րոնք նորէն ըմպելեաց մոլին են : Գինեպաններ անոնց ձեռ-
քէն շատ կը նեղուին, ինչու որ այսպիսիներ գինետունե-
րու մէջ ոստիկաններու հետ կուուելով յաճախորդները կը
ձանձրացնեն : Աւստի գինեպաններ Փ. Բ. ին կը տեղեկաց-
նեն որպէսզի այս չար զինեմոլները որսայ, այսպիսով
իրենք ալ կ'ազատին անոնց ձեռքերէն : Ահա այս գինեպա-
նը թէտին զըկեց Փ. Բ. ը ոչ թէ անոր հոգւոյն փրկութեա-

նը փափաքող ըլլալուն համար, այլ որպէսզի իրեն նեղու-
թիւն չտայ :

Սակայն գինեպանին ծաղրական խօսքերը թէտիին սիր-
ող ծակեցին : Քիչ մը ատեն կայնած մտածեց . ինչքան գը-
րամ ծախսած էր այս գինեպան մէջ, այս մարզը հարստա-
ցուցեր էր, իսկ այժմ գրամ չունենալուն համար շան պէս
կը վանտէր երբ ինք կաթիլ մը օղիի համար խենթ կ'ըլլար :

«Գնա Փ. Բ. ին միացիր» խօսքը մտքին մէջ ամբացած էր,
և յանկարծ ալս խօսքը սա միտքը տուաւ իրեն թէ Փ. Բ. ը
իրեն պէս ստորին թափառականները կ'ընդունի ազնիւ և
սիրալիր վերաբերումով : Այս գազափարը իր սրտին մէջ իբ-
րեւ լոյս ծագեցաւ գինեպանէն վկնտուած, մարդոցմէ մեր-
ժուած և բարկելիքի համար լիմարացած այս խեղճ հոգին
սկսաւ թրիստոսի մասին մտածել : Յանկարծ զիտակցու-
թիւնը փոխուելով զգաց Յիսուսի ողորմածութիւնը որով ի-
րեն պէս կորուսեալները կ'ընդունի :

Թէտի բարկութեամբ գինեպանին չէսածդ պիտի ընեմ»
ըսելով աղտոտ ցնցոտիներովք Փ. Բ. ի ժողովին գնաց :

Նուազախումբը կը պատրաստուէր Փ. Բ. ի սրահը եր-
թալու : Թէտի՝ թմրկահարին մօտենալով հարցուց, «Կրնա՞մ
թալու : Թէտի՝ թմրկահարին մօտենալով հարցուց, «Կրնա՞մ
ձեր հետը գալ» : Ան երեսին նայելով՝ «Այ՛» ըստաւ : Թէտի՝
որակը ընկերացաւ անսնց : Թմրուկին ձայնը և փողերուն
բարձրագոռ բամբիւնը իր ներսիկին զարժանալի եղանակ-
թիւնը յառաջ կը բերէին : Սրահին մէջ ժողովի ատեն թէտիին
ներ յառաջ կը բերէին : Իր անցեալ կեանքին վրայ խօրունի
սիրով փշրուեցաւ : Իր անցեալ կեանքին վրայ խօրունի
վիշտ մը զգաց : Աստուծոյ ողորմածութիւնը որքան շատ մեր-
ժիւտ մը զգաց : Աստուծոյ ողորմածութիւնը տեղը եր-
ժամ ըլլալը տեսաւ : Իսկոյն ապաշխարուներու տեղը եր-
ժամ թալով ծնրազրեց, և «Ասուած իմ, Ասուած իմ, նորին
ծնանիլ կ'ուզեն» խօսքը կրկնեց լալազին :

Իսկոյն այս լալահատաչ աղօթքը պատասխան ստացաւ,
սիրով ընդարձակեցաւ, հողին լուսաւորուեցաւ և երակնե-
րուն մէջ ցնծութեան արիւնը ըրջան լնել սկսաւ, ըստ իր
բացատրութեան : Նոր մարդ մը եղաւ:

Մատաբերէ թէ այս մարդքը՝ սասը վայրկեան առաջ փո-

զոցներ ուն մէջ խեւայեղօրէն կը վազէր կաթէլ մը ըմպէլիի
համար :

Աչլվէլլընիսթները անոր սէր ու կարեկցութիւն ցոյց
տուին : Ա. Տէնէն աղտոտ մարդն էր այս , որուն Փ . Բ . ը եր-
բէք հանդիպած ըլլար : իր կերպարանքը՝ իր արհեստին պէս
ցնցոտիէ և ուկորէ կը բաղկանար : Գուլպայ և շապիկ չու-
նէր , տափատը պատըռտած էր , և հետը խօսուելու արժանի
չէր : Ահա այս է այն աստիճանը , ուր ըմպէլիքը կը ձգէ
մարդու : Ահա այս է այն վիճակը , զոր լուսաւոր բայց ու-
նայն քաղաքակրթութիւն մը յառաջ կը բերէ , կրօնքը՝ այս-
պիսի մարդ մը գինեմոլութեան աւելմունքէն կը փրկէ և
նոր կեանք կը պարգևէ անոր :

Սակայն ոմանք կրնան մառածել թէ թէտի զործ և ու-
տելիք գանելու համար Փ . Բ . ին միացաւ : Վերջաւորու-
թիւնը քննենք :

Ապաշխարելէն վերջ սրահէն հեռացաւ , և բարեկամնե-
րուն ալ ոչ մէկ բան ըսելով երկու զիշեր անօթի ծարաւ
փողոցները թափառեցաւ : Բոտ կանոնի Փ . Բ . ը ապաշխա-
րովներուն վրայ յօտէն կը հակէ , սակայն թէտիին համար
խնդիրը տարբեր էր : Բոլոր պաշտօնեաներ խորհեցան թէ
զայն խնամող մէկը կայ , սակայն ճշմարտութիւնը այսպէս
չէր : Անոր օդնող ոչ ոք կար , Յաջորդ օրը թէտիին ճերմակ
ձի մը հեծցուցած իր նախկին ցած յաճախափայրերը պարտ-
ցուցին որպէսզի ամէնքը տեսնեն թէ ան ապաշխարս ծէ :
Այս գէպքը ամէնուն վրայ եծ ներգործութիւն ըբաւ : Սա-
կայն ճերմակ ճիռն վրայ նստած թէտին սուստիկ անօթի
էր , այսու հանդերձ առանց գանգատի վեհանձն համբերու-
թեամբ հանդուրժեց անօթութեան : Սյու ամբողջ ժամանա-
կամիջոցին ան սա ձեռվ կ'աղօթէր , «Աստուած իմ , ինձի
պատեհութիւն տուր , կեանքիս ամբողջ օրերուն Քեզի պի-
տի ժառայիմ» :

Թէտի հասուատապէս որոշած էր Փ . Բ . էն բնաւ չի խը-
նամուիլ , այլ իր իսկ աշխատանքով ապրիլ ու կերակրաւիլ :
Անկեղծօրէն և ուղղամտօրէն կը վկայէ թէ «Փ . Բ . ին ոչ ո-

զորմութեան և ոչ ալ գործի համար զիմեց ! » ։ Իր հեսկեալ
խօսքերուն նայէ , «Եատեր հոն այս նպատակով կ'երթան ,
բայց յուսախօտը կ'ըլլան : Փ . Բ . ը մուրացկաններու և գոր-
ծէն փախչող ծովերու համար չէ , ո՛չ , այն միայն Ամենա-
կարող փնտոռող և ծունկի վրայ Անոր գացողներուն համար
է , որոնք այն ներկայութենէն կ'ելլեն մուրալու և ծուլա-
նալու գէմ մհծ զօրութեամբ մը զօտեպն զուած : Ինձի այս-
պէս եղաւ , փառք Աստուածոյ : Ան զիս մուրացկան , գիշե-
մոլ , գազանային վիճակէս բարձրացուց և ինձի տուաւ զինք
փառաբանող , սիրող և հաստատ հոգի մը :

Տես . թէ ինքնիրենը ի՞նչպէս զործ մը կարգադրեց : Այս
մասին անգամ մը սա կերպով խօսեցաւ : ԱՄարգ մը երկու
բէնի տուաւ , առաջին զրամազլուխս այս էր : Ասով զոյգ
մը ալիւրի պպտիկ առպարակ զնեցի , քակելով կտորները ի-
րարու կարեցի և գողնոց շինեցի , ամէն մէկը երկու բէն-
նիի ծախելով չորս բէննի ունեցայ : Այս չորս բէննիսկ չորս
ալիւրի տոպարակ զնեցի և նոյն կերպով ծախեցի , և այս-
պիսի ուրիշ բաներ առնելով ծախելով մէկ օրուան մէջ էկս
պիսի ուրիշ բաներ առնելով ծախելով մէկ օրուան մէջ էկս
պիսի գրամագլուխ ունեցայ : Եարաթներով այսպէս աշ-
խատեցայ և բաւականաչափ զրամ ձեռք բերելով մարդու
պէս ցնցոտիի և սոկորի առուտուրին սկսայ : Դրամ աւել-
ցնելով տուն մըն ալ զնեցի և գործու օր ըստ օրէ յառաջա-
ցաւ : Փ . Բ . էն բէննի մ'իսկ չստացայ :

Մի քանի ամիս վերջը տարածայնութիւն մը շրջիւ ըս-
կուաւ թէ «թէտի ինկած է» : Իրաւ ալ ինկած և ողի էր իբ-
մած : Այս գէպքը հրեշտակ պայտին ականջը հասաւ :
(Սպային հրեշտակ ածականը տուողը թէտի ինքն էր , որով-
հետեւ ան իրեն հրեշտակի ծառայութիւն էր մատուցած :)

Ոպան ամբողջ օրուան ծանր գործերէն յոզնաբեկ տուն
վերադարձած էր և կը պատրաստեր իրեկուան ժողովին
վերադարձած էր լուսաւութեան ժողովին : Իսկոյն իր լսած այս լուրը սրտին վրայ ծա-
ներկայ ըլլալ : Իսկոյն իր լսած այս լուրը սրտին վրայ ծա-
ներկայ նաշեց և հեծանիւր նստելով սուրաց իր պաշտօնեանն-
ըրուն քով , ու անոնք ալ հետու առնելով այս կորուսեալ
ոչխարը փնտակել սկսան վերջապէս գինեատան մը մէջ զինք

գտան խիստ գինով վիճակի մէջ։ Տուն բերելով անկողին դրին և այդ պահուն տեսան թէ տան ամբողջ կահ կարասիքը կոտրած և ամէն ինչ ցիր ու ցան է եղած։

Գինով թէտին ինքզինքը երբ գտաւ, տեսաւ թէ սենեակին մէջ երկու օտարներ կան, որոնց մին կրակ վառած թէյի ջուր կը տաքցնէ, իսկ միւսն՝ ծունկի վրայ եկած լաւով կ'աղօթէ։ Այս վերջինը սպան էր։

Այս սիրալիր ազնուութիւնն ու կարելցութիւնը իր սիրով կոտրտեց։

Թէտի ինչպէս ինկաւ։ Իր վկայութիւնը հետեւան է։ «Աղէկ որ ինկայ, ինչու որ անկէ առաջ շատ ինքնահաւան և ինքնավատան էի։ Տկարութիւնս չէի ճանչնար, պէտք եղածին պէս չէի ըմբռներ թէ ինծի պէս գինեմոլ մը միմիայն Աստուած կրնայ փրկել»։ Սակայն ուրիշ բնական պատճառ մըն ալ կար։

Իր գինեմոլ մայրը աղքատանոցին մէջ կը ինա լուէր և ըմպելիքէ կը պաշտպանուէր։ Թէտի նոր կեանքի սկսելէն ի վեր առէն կրակի մայրը աղքատանոցին իր տունը կը բերէր և անոր լաւ կերակուրներ կերցնեէն վերջ շիկին մըն ալ կուտար և իր բնակավայրը ետ կը տանէր։ Դրացիներ իր մայրը առանձինն տեսնելով սորվեցուցին թէ աղքատանոցէն ելլէ և տղան համոզելով տիկնոջ մը կեանք վարէ։ Նաև նենակամիտ խօսքերով զայն մոլորեցուցին, «Տղագ եթէ քեզ սիրէր։ Այս տեղէն գուրս կը հանէր, ան քեզ չսիրեր ու չխընաժեր։» Աւելին կայ, կիրակի մը երբ թէտի Փ. Բ. ի ազօթաժողովին էր գացած, յիշեալ զրացիք ծերունի մօրը օղի խմցուցին, և մեծ աշխատանքով ու ծախքով զնուած տան կարասիքն ու զարդարանքը կոտրտելու և փշրելու գործին մէջ անոր օգնեցին։ Ամէն ինչ տակնուվլայ ընելով հեռացան։ Իբր թէ թէտիին սրդիական սէր կամ պարտականութիւն կը ոսրվեցնէին ասով։

Այս հարուածը թէտիին համար սոսկալի էր։ Այս խառնիճական տունէն սրտաբեկ և ցնորամիտ զուրս նետուեցաւ մտածելով թէ այս վիշտն ու զարդարեց լուցնելու մի-

ակ միջոցը խմել է։ Ու այսպիսով ինկաւ, աւելի ճիշտը, խարէութեամբ զինք մոլորեցուցին։ Սակայն, թիսուս՝ որ հաւատքը սկսող ու լրացնող է՝ թէտին չթողուց։ Սպային ցոյց տուած փափկասրտութիւնը՝ զինք ապաշխարութեան նոտարանին նորէն առաջնորդեց։ Հոն այս մոլորեալը հառաջելով ու մանկան մը պէս լալով երկրորդ անգամ ապաշխարեց։

Այս գառն զիսուածէն քաղցը և կարեոր արդիւնք մը յառաջ եկաւ։ Թէտի զինետան մէջ չափազանց խմելու ատեն Սէլվէյընիսթ աղջիկ մը ներս մտնելով զինեպանին հրամայեց որ այլևս խմելիք չտայ անոր։ Այս պահուն թէտիին ուշագրութիւնը դարձաւ այդ աղջկան։ Արդէն երջանիկ ընտանիք մը կազմելու համար յարմար կենակի մը մասին աղօթած էր։ Խորհած էր թէ միայն Աստուածավախ կին մը շիտակ ճամբռւն մէջ քալելու համար իրեն կրնալ օգնել։ Այս երկրորդ ապաշխարութիւնէն վերջ թէտի անոր ձեռքը խնդրեց։ Այս աղջիկն ալ սիրեց թէտիին ինչպէս ամէն մարդ կը սիրէր։ Նոր ընտանիք մը կազմեցին։ Կինը սիրով ամուսնոյն օգնեց, այնպէս որ ան ալ իր գործին մէջ յաջողցաւ։ Հիմայ մանկան մը հայր է։ Լոնտոնի պէս քաղաք մը շատ լաւ առուտուր ունի, ընտանեկան երջանկութիւնը և թէտիին ընտանեսիրութիւնը դրացինուրուն օրինակ է եղած։ Թէտի ոչ թէ միայն Փ. Բ էն զրամ չառաւ, այլ անձամբ գրամապէս օգնեց անոր։ «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը»։ Գործք. 20, 35։

Հիմա շատ երջանիկ և ուրախ է։ Կերակուրի ատեն յաճախ յափշտակութեան մէջ ըլլալ կը թուի, և բռնցքովը սեղանին զարնելով և երեսը երկինք ուղղելով կը բացագնչէ եռանդապին, «Փառք Աստուծոյ»։ Արդարութեան մէջ կը քալէ յարատե հաստատաթութեամբ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Այս պատմութիւնները անհախապաշար մաքով կարգացող ամէն անհատ՝ կրօնքի հրաշալիքն ու զօրութիւննը պիտի զգայ և խորտովանի:

Սակայն սկեպտիկութիւնը երկու սռարկութիւն առաջ պիտի բերէ: Առաջին՝ կասկածելի է թէ այս գարձերը շարունակեն: Երկրորդ՝ կրօնք ըսուած բանը լոկ մտային զրգութ մըն է: Յետազայ մի քանի էջերուն մէջ ցոյց տալու պիտի աշխատիմ լիչեալ երկու առարկութեանց ծանծաղ, մակերեսային և անտրամաբանական բնոյթը:

Գրքիս մէջ զրուած պատմութիւններու տէրերը շատ մը տարիներ առաջ գարձի եկած ըլլալով մինչեւ այսօր կը շարունակեն իրենց դարձին մէջ: Այսպիսի զարմանալի փոփոխութիւն մը՝ տարի մը, ամիս մը նոյնիսկ շաբաթ մը եթէ շարունակէ, նորէն հրաշք է: Այս գարձերուն տարիներ շարունակելուն ինչ պատասխան ունի սկեպտիկութիւնը: Հոս կ'արժէ հետեւեալ պատմութիւնը ընել:

Փ. Բ. ը իր արգի ձեն ու անունը ստանալէ շատ առաջ ձօն կէրլի անունով մարգ մը ապաշխարեց և պէս պէս դժուարութեանց գիմագրաւելով մինչեւ այսօր կը շարունակէ:

Դեռ տասնը չորս տարեկանին տունէն փախտու ու խաղցողներու շրջան խումբի մը միացաւ: «Աչքաբաց, որամիտ և շաբանձի տղայ մը» ըսելով կը նկարագրէին զինք: Այս խումբին անբարոյականութիւնը իր խղճին երբէք չազգեց: Տարիներով լրբութեամբ ու սրիկայութեամբ ապրելով փորձառու ստարակ մը լլալը ցոյց կուտար: Հակոսուկ գէշ գործառուելուն, վատ կերակրուելուն, տէրերուն կողմէ չարաշար աշխատցուելուն՝ դարձեալ անելես և լպիրչ զործերու մէջ շաբունակեց, և ընկերներուն չսրութենէն հաճոյք ստացաւ: Երբ որ տարիքը առաջ

մը եղած էր: Զանազան խաղցող խումբերէ վտարուելով փողոցներէն փշանքներ կը ժողվէր ուտելու, և այսպիսով «գործելու անյարմար» վիճակի մէջ ինկաւ: Գինետուններու մէջ ձեռնածութիւններ ընելով և կատուի միս ուտելով, ըմպելիք ձեռք կ'անցնէր: Իրեն բերուած ամէն սատկած կատուն կ'ուտէր ըմպելիքի փոխարէն և ալսպիսով «Կատու ուտող» անունը շահեցաւ: Սովորաբար ապրուստը կը ճարէր ոճիբներով և այս պատճառաւ ոստիկանութենէն պահուած մնալու ստիպուած էր:

Անգամ մը կոնտոնի ստորին թաղերէն մէկուն մէջ զըտնուող մացառուտի մը մէջ կը քնանար, ու երբ արթնցաւ, տեսաւ որ մօտակայ վրանի մը քով խումբ մը մարդիկ ժողով կ'ընեն: Այս մարզիկ սե վերաբկու և երկայն զիխալի հագած էին: Ակատու ուտողը անմիջապէս կարծեց թէ ոստիկաններ են: Խոկ անոնք զինք տեսնելով իրենց նոր ըսկած ժողովին հրաւիրեցին: Բայց նա պատասխանեց թէ եթէ զինք ձեռբակալելու հնարք մըն է այս, անպատճառ իրենցմէ միքանին պիտի սպաննէ: Վերջապէս իրեն տրուած ապահովութեան խօսքերուն չփառահելով հանգել ձ վրանը մտաւ: Հոն ապաշխարեց և ա-ելի բարձր կեանքի մը տենչ զզաց: Աղօթքով գթութիւն հայցեց: Այս միսիօնարներուն պատմեց իր կեանքին պատմութիւնը, և խոսացաւ թէ այդ վայրկեանէն սկսեալ կեանքը նորէն պիտի սկսի: Թէ այդ վայրկեան համար ծնբազրելն այդ առաջին ժողովին մէջ: Այժմ անոնք ողջ են ու իրենց յաջող ու երջանիկ ծերութեանը կրայ հակեցին: Ցետոյ ամուսնացաւ կնոջ մը հետ, որ տեսած էր՝ ցնցուիներով ու թշուառութեամբ՝ ապահութեան համար ծնբազրելն այդ առաջին ժողովին մէջ: Այժմ անոնք ողջ են ու իրենց յաջող ու երջանիկ ծերութեանը կը հետեւին իրենց կրօնական պահունականութեանց: Ոհա անդուր աշխատանքի այս կան պարտականութեանց: Ոհա անդուր աշխատանքի այս կատարականութեանց: Ոհա անդուր աշխատանքի այս կատարականութեանց: Ոհա անդուր աշխատանքի այս կատարականութեանց:

յեցաւ :

Այս դարձը տեղի ունեցաւ Փ. Բ. ի գոյութենէն առաջ ,
և ասոր նման պատմութիւններով էջեր կրնամ լեցնել ; Կը
խնդրեմ այս խնդիրը չուսումնասիրոզ ընթերցողներէս՝ որ-
պէսզի տուած հաւաստումիս հաւատան թէ դարձի եկողնե-
րուն ջախջախիչ մեծամասնութիւնը իրենց կեանքը յաղթա-
նակօրէն կը շարունակին : Այս մասին կասկած չկայ :

Սակայն կրօնքն է այս փոփոխութիւնը յառաջ բերող
աղջակը : Ահա հոս կը համեմինք սկեպտիկին երկրորդ առար-
կութեանը :

Կ'ուզեի մատնանշել և շեշտել սա կէտը թէ գիտու-
թիւնը թէե կրնայ բացատրել դարձի հոգեբանութիւնը և
համոզիչ կերպով կրնայ ցոյց տալ թէ կրօնքը զգացական
զրգութէ կը բազկանայ , սակայն գիտութիւնը ինքը ան-
կարող է կորուսեալը և լքեալը փրկելու : Գիտութիւնը այս
գործը չի կրնար ընել : Թէկ զիտութիւնը կ'աշխատի մեզ
համոզելու թէ դարձը հրաշք չէ , սակայն ինքը չկրնար և
ընել ալ չի փափաքիր , ինչու որ հրաշքը կատարող միակ
կրնական գրգիռը կը պակսի իրմէ : Կրօնքը ոչ թէ միայն
անձերը կը փոխէ , այլ չարին ու վատին համար բարութիւ-
նըն ու առաքինութիւնը՝ կեանքի սկզբունք և տենչանք
մը կ'ընէ : Արդարեւ այն չէ զարժանալին թէ կրօնքը կը փո-
խէ նկարագիրը և անձնականութեան նոր ծնունդ մը կու-
տայ , այլ այն պարագան է թէ մաքուր և սուրբ մարդիկը՝
անարգ , վատթար և լքեալներու հանդէպ սիրով կը ներ-
նչէ : Այսինքն ինծի կը թուի թէ դարձի մը մեծապոյն վե-
կայութիւնը՝ բարեմիտ և ազնուասիրտ մարզոց՝ ընկերու-
թենէ վատրուածներուն փրկութեանը համար ի գործ դր-
բած նուիրումը , սէրն ու հաւատքն է : Այս վսիմ շարժա-
ռիթն ու զրգիռը միայն կրօնքը կրնայ ստեղծելու :

Արգահատելի մարդ մը որ դպրոցներու մէջ ստացած
յաջողութեանց պատճառաւ մտաւորապէս հաշմանդամ է ,
զիս համոզելու կը ճգնի թէ բարի մարզոց անձնուիրու-
թիւնն ու զոհողութիւնը՝ առաքինութենէ զուրկ է , ինչու որ

ախորժ և հաճոյք կը զգան անոր մէջ : Իսկ ես իշուր ջա-
նացի իրեն ըմբռնել աալու թէ մինչեւ որ անոնք այս գոր-
ծը չսիրեն ու գործագրութեանը մէջ լընանիկ չըլւան , ոչ
հրաշք գոյութիւն պիտի ունենար և ոչ ալ արժանիք : Քը-
րիստոսի խորախսորհուրդ յայտնութիւններէն մին ալ այն չէ
քերը իցուր են առանց սիրոյ : Իրենց հոգիներ փրկելու սէրն
է որ կրօնքի ինպատ մեծապոյն փաստն է : Խեղճ քըն-
նագատու որ երբէք մատը չէ չարժած ինկած մը վերցնե-
լու համար , բարի մարդիկը կ'ամբաստանէ իրենց անձնա-
զոհգրձերուն համար : Սակայն չկընար բացատրել թէ ա-
նոնք ինչպէս կը սիրեն այս բանը : Ահա այս է կրօնքը :

Աննախապաշար ընթերցողին կը ներկայացնեմ այս
գիրքը , խնդրելով որ այս պատմութիւններուն վրայ
դրոհրդածէ ուղղամտօրէն , ողջախոնօրէն , և հետեւալ
պարզ խորհուրդները նկատի առնէ :

Հիմնապէս վատ , եռորեամբ չար , կառավարութեան բեռ ,
հաղախակրութեան զարակղութիւն եւ մարդկութեան ան-
պատութիւն եղող մարդիկ , կրօնէի ազդեցութեան տակ բա-
րի , պարկես , ածխատասեր եւ մարդար կ'ըլլան :

Տուներ՝ ուր երախաններ սարսափելիօրէն կը չարչար-
ուին , առուներ՝ ուր զրկումն ու բանութիւնը կը մթագնէ
կեանքի արբողջ զեղեցկութիւնն ու օրհնութիւնները , և
անբացատրելիօրէն ցած , աղտոտ և անզութ տուներ՝ կրօն-
քի ազդեցութեան տակ երջանիկ , առաքինի և զուարթ կ'ըլ-
լան :

Մեղքեր՝ որոնք մարդը անասուններէն աւելի վար կը
ձգեն , պատուաւոր մարդոց աչքին զգուելի կը գալձնեն ,
և մարդկութեան ծանը բիու եղող բանսերն ու աղքատա-
նոցները կը լեցնեն , կրօնքի ազդեցութեան տակ իրենց զօ-
րութեան ամէն թելը կը կորսնցնեն , և իրենց ճիբաններուն
մէջ ինկած զոհերուն հոգիներուն վրայէն կը թօթափին իբ-
րեւ չորյած բաղեղ կամ հնամաշ հագուստ :

Մեղքեր և ոճիրներ՝ որոնք ցեղին զարգացումը կ'ար-

գիլեն, յետադիմութիւն կ'արտազը են՝ կրօնքի ազգեցութեան տակ կը զադրին մարդոց մտքին վրայ իշխանութիւն ունենալէ, և դարձի վայրկեանէն սկսկալի և թշնամական կ'երենա՛, ապաշխարողի աչքին:

Ընթերցողը թող միտքը պահէ այս բաները և հարցնէ ինքնիրենը թէ մարդկութեան վճակը լի՞նչ պիտի ըլլար եթէ նիւթապաշտութիւնը յաղթէր կրօնքին և կեանքը յայտնուէր մարդոց իրը և ոսկ գոյութեան պայքար: Օրէնքը և ընտրածնունդը միթէ կրնալի՞ն վատահեցնել մեզ բարեշրջութիւն մասին: «Սոկրատ՝ կը խոստովանի թէ գժուարին պայքարի մը չնորհիւ տիրացաւ առաքինութեան: Ծալրայել բարեշրջականը՝ առաջըն աստիճանէն իսկ պիտի վըտարէր զայն, ու միւս կողմէ ներոնը պիտի յանձնարարէր»: Փրօփ. Կուտուին Ամիթհ որ այս նշանակալից գիտողութիւնը կ'ընէ, Սոկրատի հետ կրնայ լիշել Մեծն Օգոստինոսը, Ար. Փրանկիսկոսը, Դաւիթը և ուրիշ շատ մը արդար համարուզները: Նոյնիսկ նիւթապաշտական տեսակէտէ, լըզդի վաւերացման համար կրօնքի հարկաւորութեանը մասին իր ըրած գիտողութիւնը լսէ՛:

«Սակայն եթէ այս կեանքով կը վերջանայ ամէն ինչ, չեմ հասկնար թէ ի՞նչպէս իսկական կրնայ իր ոյժը պահել, ինձի կը թուի թէ խզճին հեղինակութիւնը կրօնաբուխէ: Խլճին համար եթէ կրօնական վաւերացում չըլլայ, ուրիշ ի՞նչ բան կրնայ արզիել մարդը իր բարի կամ չար, բարերար կամ արիւնարբու հակումները հետապնդելէ, քանի որ օրէնքի սահմաններուն մէջ է, կամ սատիկաններէն կրնայ խուսափիլ: Մէկը բնութեամբ զառնուկ է, միւսը՝ վագր, օրէնքի սահմանին մէջ և կամ իր ոյժին ներած չափով վագրը ինչո՞ւ գառնուկին պէս իր բնութեան պահանջներուն չի հետևի: Էքսիլինօ, օրինակի համար, ի բնէ մարմացած գե մըն էր, չարութիւն գործելու համար Սատանային մէկ տեսակ խանդավառեալը: Օգտապաշտ բարոյականութիւն մը ի՞նչ կրնայ լսել օրէնքի սահմանին մէջ այսպիսի մէկու մը հակումնութեանց յագեցման գէմ»:

Ամէն ողջախոհ մարդ այս մասին պիտի ըսէր թէ առանց կեանք մը՝ կործանարար անասնութիւն մըն է: Աւսպանքի կեանքը մը կործանարար անասնութիւն մըն է իր գաղանութիւնը զապելու ոյժէն:

Կեանքը խորապէս և ներքնապէս ճանչցողներ, որոնք քաղաքներու և գիւղերու ամբողջ տառապանքին, կսկիծին, թշուառութեանը և մեղքին քաջածանօթ են, անոնք՝ որոնց սերտումները գիւղերէ և սրահներու պատահական խօսակցութիւններէն կախեալ չեն, իրը և առաջին առած զիւտեն թէ մարդկութեան բարեփոխութեան համար գործող բոլոր ոյժերու մէջ միայն կրօնքն է որ նկարագիրը փոխերու և չար մարդոց հոգիները նորոգելու զօրութիւնը ունի: Լու և չար մարդոց հոգիները իրենց՝ բարոյական բարեմանափակել, և չարագործները իրենց՝ բարոյական բարեման կարգութեանը համար աւելի ողջմիտ ու վճռական ջանքով կարգութեանը համար աւելի ողջմիտ ու վճռական ջանքով պատժել, սակայն առանց կրօնքի՝ բնաւ հոգեսոր հրճուանք և ցնծութիւն չպիտի կրնայ տալ ներկայ սերունդին՝ որմէ կախում ունի ապագայ բարեշրջումը:

«Այս սիրտը որ ջերմ չէ, մաքուր չէ, այն առաքին նութիւնը որ խանգավառ չէ, ապահով չէ»:

Այս գրբին մէջ յիշուածներու կարգէն շատ մը մարդոց տունները երբոր այցելեմ և անոնց մէջ տեսնուող փափկութիւնը, քաղցրութիւնը և բարեկլիթութիւնը բաղդատեմ զիրենք ըրջապատող շատ մը տաներու աղտոտութեան և թշուառութեան հետ, կը զարմանամ թէ ինչո՞ւ աշխարհ կրօնքի մասին այսքան անհաւատ է դարձած, և կառավակար սութիւնը սեծ նեղութեամբ անօգուտ և ծանր օրէնքներ հաստատելու յիմարութեան մէջ է ինկած, մինչդեռ այդ ամէնը անմիջապէս և գիւրութեամբ կարելի էր կրօնքի ըսէր հորհիւ եթէ հասարակութիւնը ողղեզրէ կոնքը ամբողջ գորութեամբ և գործադրէր զայն: Այս երկրին փրկութիւնը կը կարօտի աւելի հսկայ հաւատագիր մը: Առանց Ասուծուաց մինուներուն գործը իդերի կ'ելլէ:

ՅԱԻԵԼՈՒԱԾ

Վ. Ե. Յ. Է. Ս. Է. Մ. Խ. Ա. Ա. Ն. Ի.

Յետին ծայր գնահատութեամբ և խորապէս ազդուելով կարգացի այս գիրքը ։ Ինչպէս հաւանօրէն յարգելի ընթերցողներուն, բնականաբար իմ միտքս ալ սա հարցումը ըգրագեցուց։ Արդեօք այս ապաշխարողները մինչև հիմայ հաստատաքայլ կը շարունակե՞ն ճշմարտութեան ճամբուն մէջ, թէև հեղինակը անոնց տարիներէ ի վեր շարունակելը վերջաբանին մէջ կը լիշէ, սակայն գիրքը 1910 ին հրատարակուած ըլլալով ուղեցի գիտնալ թէ անոնք այսօր ի՞նչ վիճակի մէջ կը գտնուին։ Ուստի Փ. Բ. ի գնդապեաը թէկտոր Քիչինկի^(*) զբած նամակներովս կարգ մը հարցումներ ուղեցի, ինչպէս «Այս մարդիկը հօրը գարձի եկան, ո՞ր տարիքի մէջ փրկուեցան, այժմ ի՞նչ վիճակի մէջ կը գտնուին, փրկութեան կեանքին մէջ կը շարունակե՞ն, ևն»։ Անոր տուած պատասխանը համառօտակի հետեւեան է։

«Այս գիրքին մէջ լիշուած մարդոց ամէն մէկը անձամբ ձանօթ է ինծի։ Ամէնն ալ նոյն տարուան մէջ ապաշխարած չեն։ Դարձերնին տարրեր տարինելու մէջ տեղի ունեցած է։ Թէկ որոշապէս չեմ կրնար ըսել թէ ո՞ր տարիքի մէջ նոր ծննդեան տիբացան, այսու հանդերձ զիտեմ թէ անոնք չափահաս տարիքի մէջ փրկութիւն գտան»։

«Անցուշտ ուրախ պիտի ըլլաս գիտնալով թէ ալ ո մարդոց ապաշխարութիւնը մինչև այսօր կը շարունակէ։ Իր մահը գրքին մէջ արդէն լիշուած Ծեր Գինեմոլէն զատ ամէնքն ալ կ'ապրին։ Անոնք տարրեր գործելու մէջ իրեւ զործարներ կ'աշխատին, և կ'ամճին հոգեսր կեանքի մէջ։ Ամէն մէկը Քրիստոսի այգին կ'այնատի իր անձնական ըր-

ջանակին մէջ։ Մանաւանդ, նախկին ցած դասակարգի ընկերներուն մէջ, հոգիներ շահելով։

Նշանաւոր Անգղիացի հեղինակ մը կ'ըսէ, «Ակեպտիկներ թող կարգան այս զիրքը, տեսնենք թէ ի՞նչ պատասխան պիտի տան»։

Ի՞նչպիսի ոյժ մը ձօի նման ոճրագործ մը՝ գառնուեկի մը, և պղնձառիրտ Տէննին՝ մարզասէր մը կրնայ ընել։ Ո՞ր գիտութիւն, կամ հոգեբանութեան դասաւորած ո՞ր իւսցական ոյժը՝ ալքոլի աւելքակ զարձած գինեմոլ ֆընչըլը՝ շատ տարիներէ իվեր մաքուր, ժուժկալ և հոգիներ փրկելու տենչովը առցուն մարդ մը կրնայ ընել։ Ո՞ր աշխարհացին ու ժամանակաւոր զօրութիւն ալքոլով շազուած և ցածրէն աւելի ցած նկատուող Պըրըլփը ըմպելեաց և անբարոյականութեանց գերոզ ձիրաններէն մեկ ակնբարքի մեջ կրնայ փրկել։ Զգացում և երկակայութիւն տարիներէ ի վեր կրնայ սնուցանել մարդու եթէ Քրիստոնէութիւնը սոսկ առակ, ինեւար և երեակայածին բան մ'ըլլար, այս մարդկութենէ գուրս արարածներ կրնա՞ր բարեփոխել, նորոգել և բարձրացնել։ Խօսէ, ո՞վ անկրօն բարեկամու, պատասխանդ ի՞նչ է։

Այս շերկու Անգամ Ծնած» ութը մարդիկ և իրենց պէս անհամար ապաշխարողներ՝ քսան երորդ գարու հրաշքներն են։ Հրաշքի գարը անցած չէ, այլ հրաչքի լրջանակն է փոխուած։ Հին զարերուն՝ հրաշքը կը կատարուէր մարմնի վըրայ, իսկ այժմ ան կը կատարուի հոգւոյն մէջ։ Ապուշ և մարդկութեան մբուրը եղող Ծեր Գինեմոլը նոր մարդ մը զիտարութիւն յարութիւն տալու չափ հրաշքի չի՞ կարութիր։

Նոր ծննդեան մասին միտք զբաղեցնող քանի մը գիտողներութիւններ աչքէ անցնենք։

Հ (1) օնորէն ծնամնելու եղելութիւնը անհասկնութի է, և զիտարութիւն բանաձեկ վիրածուող բան մը չէ, կ'առարկեն ոմանք։

Միը Տէրոջ խօսակցութիւնը Նիկողեմոսի հետ (Յովհ.

(*) Գնդապեաը սիրով կ'ուզէ պատասխանել ո և է հարցումի Հասցէն է, Mr. Theodore Kitching, International Headquarters, 101 Queen Victoria st, London E. C.

3.1—16) կրնայ մեզի ի բըեւ փաստ ծառայել Համար 8 ին
մէջ կը կարգանք. «Հովը ուր որ ուզէ՝ կը փչէ, և անոր
ձայնը կը լսես, բայց չես դիտեր ուրկէ՛ կուգայ կամ ուր
կ'երթայ. այսպէս ալ է այն ամէնը որ Հովըն կը ծնանի»:
Յիսուս ասով ըսել չուզեր թէ հովը անկանոն և ըստ հաճոյս
կը փչէ. այլ ըսել կ'ուզէ թէ «Դու՛ն, Նիկողեմոս, երբ հո-
վին աղբիւրը չգիտնաս և անոր շարժման ուղղութեանը
չկարողանաս հետեւիլ, հովին գոյութիւնը չես ուրանար,
այնպէս եթէ նոր ծննդեան պատճառն ու զաղանիքը չգիտ-
նաս, իրաւունք չունիս անոր գոյութիւնը ուրանալու: Ծառ
բաներ չկա՞ն որսոց մեկնութիւնը չենք զիտեր բայց գոյու-
թիւնը կ'ընդունինք. Ա՞ր մարդ կրցեր է զիտնալ թէ ե-
լեկտրականութիւնը ի՞նչ տեսակ ոյժ է: Բայց զիտունները
չե՞ն գործածեր զայն քանի որ անոր իսկութիւնը չեն զի-
տեր: Ա՞զ կրցեր է զիտնալ թէ կերպակուրը մարմարն մէջ
ի՞նչ եղանակով կեանքի կը վերածուի: Պէտք չէ ճաշել
քանի որ չենք զիտեր: Մարդկային մոքին թէջիսորհու ըդ-
ներու ծնունդը, զաղափարներու ողբիւրն ու ընթացքը ո՞վ
կրնայ կատարելապէս բացատրել: Ա՞զ կրնայ ըմբռնել ա-
ռօրեայ խորհուրդներուդ ծիրն ու ըքանակը: «Հովը ուր որ
ուզէ կը փչէ, և ա՞նոր ձայնը կը լսես, բայց չես զիտեր ուր-
կէ՛ կուգայ կամ ուր կ'երթայ»: Մարդկային որտին մէջ սերը
ի՞նչպէս կը ծնի, անոր խորքն ու լայնքը, և խորհուրդնե-
րու հետ ունեցած առլնչութիւնը ո՞վ կրցեր է կըսել, չա-
փել և սահմանել: Մա՞սուկը ի՞նչպէս կը կազմուի մօր ար-
դանդին մէջ, հաղմը ե՞րբ չունչ կը ստանայ, և նմանօրի-
նակ հարցումները ո՞ր զիտուն բացարձակ զիտական բա-
նաձևերու վերածած է, Եթէ չենք կրնար հասկնալ մարմ-
նական ծնունդը, հապա ի՞նչպէս պիտի հասկնանք հոգեոր
ծնունդը: Հասկնալու մեր անկարողութիւնը բաւարար ա-
ռարկութիւն մը չէ նոր ծննդեան գոյութեան և իրականու-
թեան գէմ: Գիտնալ ուղիսզի հաւատամ չէ բարոյական աշ-
խարհի օրէնքը, այլ հաւատամ ուղիսզի զիտնամ: Նախ կու-
գայ իրողութիւնը, իւսու փիլիսոփայութիւնը:

(2) Հոգիէն ծնանելու իրաղութիւնը անկարելի բան մընէ՝
ըսողներ կան։ Երբոր նկատի առնենք կենսաբանութեան մէջ՝
ժառանգականութեան, և հոգեբանութեան մէջ՝ սովորու-
թեան օրէնքները, և այդ օրէնքները չարաչար գործածող-
ներու վրայ անոնց բերած սարսափելի հետևանքները, այն
ատեն այս կարգի ինկած մարդոց դարձը անկարելի կը
համարենք։ Սակայն իրողութիւնները մեզմէ աւելի մեծ և
գիտուն են։ Այս մարդոց նորոգութիւնը՝ գիտութիւնը չի
հերքեր՝ այլ կ'ուզզէ, չի զեղչեր՝ այլ կ'ամբողջացնէ։ Այս
գէպքերը մարդաբանութեան տակաւին թերի և պակաս ըւ-
լալը ցոյց կուտան։ Տիեզերքը չար ու պաղ մեքենայ մը չէ,
այլ անոր կեզրոնը, անոր վրան անդադար աշխատող Ամե-
նակարող մը և մեծ սիրտ մը կա։

Անկարելի բան չկայ: Մեղաւորին հոգին «յանցանքներու և մեղքելու մէջ մեռած է», Եփես. 2.1: Իսկ Յիսուս՝ կեանք է (Յովհ. 14. 6): Յիսուս՝ աշխարհի կեանք և ալ աւելի կեանք տալու եկաւ, Յովհ. 10. 10: Ան կրնայ կենդանացնել մեղաւորը: Վերստին ճնունզը՝ նոր կեանք ստանալ է: Քրիստոնէութեան ամենալաւ ապացուց՝ Քրիստոնեան ինքն է: Սրտի նորոգութեան ամենալաւ վկանն ըս նորոգուած սիրտեր, Երկու անգամ ծնած մարդիկ են: Այս բանը զիտնալու համար գիտուն ըլլալու պէտք չկայ, ամէնէն տգէտ մարդիկ իսկ կրնան հասկնալ դայն: «Զանոնք պիտի ճանչնաք իրենց պտուզներէն», «Բայց հոգիին պտուզը այս է, ուր. խնդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեղութիւն, ժռմէկալութիւն», Գաղ. 5. 22, 23:

(3) Ուսանք կ'առարկեն թէ՝ վերստին ծնունդի եղելութիւնը «անլիես» է։ «Դուն մի զարժանար որ քեզի ըստի, պիսի է ձեզի նորէն ծնանիլ» (Համար 7)։ Եթէ կ'ուզես փրկութիւն անդամական է որ նորէն ծնանիս։ «Ճշմարիտ ճշմարցարձակ պայման է որ նորէն ծնանիս, չըմարիտ ճշմարիտ կ'ըսեմ քեզի։ Եթէ մարդ մը նորէն չի ծնանի, չկընար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել» համար 3։ Այսարև կ'ըսէ, «կը օնքը ոչ կը հասկնանք, ոչ կը տեսնենք»։ Սրգարեւ

այդպէս է, ոչ թէ միայն չի տեսներ, այլ չկրնար, ինչու որ նախ նորէն ծնանիւ պէտք է: Հոյակապ հկեղեցւոյ մը շուրջը գրսէն պտտելով չե՞ս կրնար անոր ներսին մասին գաղափար կազմել, ներս մՏնել պէտք է: Եթէ ներսէն դիտես, պիտի շանաս ու ստիպուիս խոստովանելու թէ զուրսը՝ երեցածէն շատ աւելի փառաւոր ու գեղեցիկ է: Նոյնպէս, եթէ նորէն չի ծնանիս ու Աստուծոյ թագաւորութեանը մէջ չի մտնիս, զուրսէն պիտի չկրնաս զայն հասկնալ ու տեսնել: Ներքին բաներ՝ զրսի երեսիթէն չե՞ս ճանչցուիր, մարմնաւոր կեանք ապրելով հոգեռոր կեանքը չգիտցուիր, ինչու որ «Մարմինէն ծնածը մարմին է, ու հոգիէն ծնածը հոգի» (Հմբ. 6): Հոդեօր վիճակը ըլբանելու համար անպատճառ հոգեռը պէտք է ըլլաս: «Եսկ չնչաւոր մարդը Աստուծոյ հոգիին բաները չընդունիր, վասնզի անոնք իրեն լիմարութիւն են, ու չկրնար ալ զիտնալ, վասնզի հոգեռոր կերպով կը քննուին» (Ա. Կոն. 2. 14):

Մարդ մը եթէ զեղարուեստի պիտի հետեւի, պէտք է որ ճաշակ և գեղեցկագիտութիւն ունենայ: Նկարչութեան աշխարհը մտնելու համար մարդ այդ մասին ճաշակի և տառանդի տէր պէտք է ըլլայ: Մարդ ուղելով կամ ստիպմամբ չլրնար ճաշակ և տաղանդ գՏնել կամ ժինել, ասոնք պէտք է ծնին իրեն հետ: Բանաստեհծ ըլլալու համար՝ պէտք է բանաստեհծ ծնիւ, նկարիչ ըլլալու համար՝ նկարիչ, և նոյնպէս հոգեօր ըլլալու համար պէտք է հոգիէն ծնանիւ: Քրիստութիւնը ընել չէ, ալ լլլալ ե, շինել չէ այլ ծնիլ է:

Աչ զիտութիւնը, ոչ ուսումը, ոչ պատիմը, ոչ օրէնքը և ոչ ալ մարդկային ո և է հեղինակաւոր միջոց բաւական է մարդու մեղքի յորձանքին ու գերութիւնն ազատելու: Ինկերութիւնը երկար փորձեց այս ամէնքը կուռափարութիւնը մարդասէլներ և բարեսէր հաստատութիւններ չի կրցան պահանջուած չափով մարզս բարելաւել: Փոստ քարեբէն ու գերաններն նոր չէնք չի շինուիր, «Դուն մի՛ զարմանար որ քեզի բսի, պէտք է ձեզի նորէն ծնանիւ»:

Մարդկութեան համար զիտութիւն և զաստիարակու-

թիւն՝ նոր ծնունդէն աւելի հարկաւոր չէ: Եթէ մարդուս մէջ փոփոխութիւն մը տեղի չունենայ, տիեզերքի մեքենան անիմաստ է: Բնութիւնը ներգաշնակ է Աստուծոյ հետ, լոկ մարդն է աններգաշնակ: Տիեզերք և բնութիւն՝ ժպտուն են, իսկ մարդը ապստամբ է: Յիսուս այս պատճառաւ մարմին առաւ:

Հաւանաբար մէկը ըսէ «Ես այս գրքին մէջ նկարագրուած մարդոց պէս գինեմոլ, վատ, չնացող, ոճրագործ և գազանային չեմ: Այս նոր ծնունդ լսուած բանին պէտք չունիմ: Բարոյական, բարեսէր, յարգելի ու համակրելի մարդոց ալ փրկութեանը համար այս սրբի նորոգութիւնը պէտք է եղեր: Բարեկամու, փրկուելու համար անպայման այս արտաքին, կոչտ ու կապիտ և զզուելի մեղքերն ու չարութիւնները ունենալու չես: Թէկ արտաքնապէս այս մեղքերը չունիս, սակայն ներքնապէս ունիս զանոնք, եթէ ոչ գործնականապէս, գոնէ խորհուրդի ձեւով: հակումներով, բնութեամբ՝ անոնք քու մէջդ գոյութիւն ունին: Հարկ չկայ որ մարդ ձօին պէս մարդասպան ըլլայ, «Ով որ իր եղբայրը կ'ատէ, յարդասպան է»: (Ա. Յովհ. 3, 15): Պէտք չէ որ Պըրը փի պէս չնացող ըլլայ, «Ով որ կին մարդու կը նայի անոր ցանկանալու համար, ալ անիկա իր սրտին մէջ չնութիւն ըրաւ անոր հետ»: (Մատթ. 5, 28): Հէնտֆուլի չափ բարկացոտ ու ոճրագործ ըլլալու հարկ չկայ, «Ով որ իր եղբօրը պարապ տեղը սրդողի, դատաստանի պարտաւոր պիտի ըլլայ, և ով որ իր եղբօրը լիմար ըսէ... գեհենի կրակին պարտաւոր պիտի ըլլայ»: (Մատթ. 5, 22): Մարդ անօրէնութիւնով կը ծնի, և մեղքով կը յլանայ (Սաղմ. 51, 5): «Եթէ ըսենք թէ մենք մեղք մը չունինք, ինքզինքնիս կը խարենք, ու մեր մէջ ճշմարտութիւն չկայ: ... Եթէ ըսենք թէ մեղք մը չզործեցինք, սուտզորց կ'ընենք զԱնիկա, ու Անոր խօսքը մեր մէջ չէ:» (Ա. Յովհ. 1, 8, 10):

Աստուծոյ չափանիչը մեղքի համար չատնուրը է: Զարգործելը մեղք է, սակայն բարին չզործեն ալ մեղք է: (Յակ. 4, 17): Անօրէնութիւնը ատելու է, բայց որդարու-

թիւնն ալ պէտք է սիրել, (Եբր. 1, 9): Զար պտուղ տալը մեղք է, և նոյն քան ալ մեղք է բարի պտուղ չտալը, (Մատթ. 21, 19): Տաղանդը ի չար գործածելը մեղք է, բայց տաղանդը պահել, չզործածելն ալ մեղք է, (Մատթ. 25, 24—26): «Եթէ մէկը Քրիստոսի հոգին չունի, անիկա Անորը չէ», (Հռովմ. 8, 9): «Ան որ ինձի հետ չէ, ինձի հակառակ է, և ան որ ինձի հետ չժողվիր, ցիր ու ցան կ'ընէ», (Մատթ. 12, 30): Եթէ այն հարուստ երիտասարդ իշխանին պէս (Մարկ. 10, 17—31) մաքրակին ցաղ, բարուապաշտ ըլլաս և տասնաբանեան կէտ առ կէտ պահես, դարձեալ պակաս մը ունիս: Աստուծոյ պահանջքը սա է թէ «Թու Տէր Աստուծոյ սիրես քու բոլոր սրտէդ, և քու բոլոր անձէդ, և քու բոլոր մտքէդ, և քու բոլոր զօրութենէդ. առիկա է առաջին պատուիրանքը: Ու երկորդզը ասոր նման, քու ընկերդ սիրես քու անձիդ պէս, ասոնց մէ մեծ ուրիշ պատուիրանք չկայ»: (Մարկ. 12, 30, 31): Աւստի այս մէծ պատուերին համեմատ չտպրողը՝ Աստուծոյ առջև մեծ մեղաւոր մըն է: Այս երկու համարներուն համեմատ Աստուծոյ առջև պիտի գատապարտուինք կամ արդարանանք:

Ամեն մարդու համար նոր ծնունդը բացարձակ պայման է:
(4) Ամանք նոր ծնունդը չնչին բան մը կը նկատեն: Զայն կը համարեն իբրև մարդուս քիչ մը իսելքը զրուխը ժողվելը և ինքնազապումը: Նոր ծնունդը ասուիճանի՞ փոփոխութիւն է թէ բնութեան: Վերսոյին ծնունդը բարեփոխում մը կամ բարոյական բարելաւում մը չէ, այլ կատարեալ ներքին փոփոխութիւն մըն է: Զայն պիտի ճանչնաս իր պտուղներէն:

Ինչե՞ր կը պատահին երբ մարդ դարձի գայ:

«Նորէն կը ծնանի», (Յովհ. 3, 3: Տիմ. 3, 5), «Նոր արարած կ'ըլլայ», (Գաղ. 6, 15): «Քրիստոս Յիսուսով նոր կը ստեղծուի», (Եփես. 4, 24). «Մահուանէ գէպ ի կեանք կ'անցնի», (Յովհ. 5, 24): «Կեանքի նորոգութեան մէջ կը պտուի», (Հռովմ. 6, 4): «Զօրութիւն կ'առնէ»,

(Գործք 1, 8): «Գիտութիւնով կը նորոգուի», (Կող. 3, 10): «Մտքին հոգիսովը կը նորոգուի» (Հռովմ. 12, 2: Եփես. 4, 23): Հրաշագեղ զուարթութիւն մը կը յորդէ սրտին մէջէն: Ներսը՝ Աստուծածախն լրացով, նորազոյն սիրով ու ճշմարիտ յոյսով մը կ'ոզողուի: Իր հոգւոյն մէջ խաղաղութեան աղաւնին կը թափի: Սրտին մէջ կը սկսի եգեմական գարուն մը: Հոգին կը կենդանանայ երկնքի անդորրաւէտ ցողերովը, բարիք ուզելու և զործելու աղատ կ'ըլլայ: Մեղքը կ'անհետի, յանցանքը կը վերնայ, տեսութիւնը կը պայծառանայ: Երեակայութիւն, զգացում, խորհուրդ, գէմք, խօսակցութիւն և կենցաղ՝ նոր գոյն մը, ձեւ մը, վիճակ մը կը ստանան: Գիտէ թէ Տէրը սրտին մէջն է: Տիեզերքի մեկնութեան բանալին գտած կ'ըլլայ: Յաւիտենականութեան հորիզոնները կը զիտէ: Անմահութիւնը կը ճաշակէ: Աստուծաշունչը իրեն համար նոր զիրք մը կ'ըլլայ «Մեղքն աւելի անոյշ»: Իր պարտականութիւնները նոր հոգի կը ստանան: Հաւատացեալները չգտատապարտեր իրեւ և կեղծաւուները, այլ կը սիրէ զանոնք իր մարմնաւոր եղբայրներէն աւելի: Արտաքին աշխարհը նոր կը թուի իրեն. «Կիները կ'անցնին ու ամէն ինչ նոր կ'ըլլայ»: (Յովհն. 5, 17): Այս աշխարհի վրայ գրախտի կեանք կ'ապրի: Ասոնք չափազնցութիւն չեն: Նայէ՛, հալածիչ Աօղոս՝ քարոզիչ Պողոս եղաւ, վախկոտ և ուրացող Պետրոս՝ անվեհեր և զբուխիվայր խաչուելու յօժար Պետրոս եղաւ: Սամարացիներուն վրայ՝ կրակ տեղացնել ուզող բարկացոտ որոտման որդի Յովհնէնէ՛, սիրոյ առաքեալը եղաւ: Անիրաւ Զաքէսո՝ յաղթական Զաքէսո եղաւ, խոզի պէս ամէն տեսակ աղտեղութեանց մէջ խորասուզուած Օգոստինոս՝ մեծագոյն սուրբը եղաւ: Հայուղող Պընեան եղաւ: Կապարասիրաց Փրւլմպը՝ գառնուկի մը սիրտն ունեցաւ, այնքան զգայուն: Բարկութեան աճապարող Հնտֆուլ՝ համբերող եղաւ: Ծեր գինեմոլը հոգիով երիտասարդ և Յիսուսով յաղթող եղաւ: Ահա մէծ և կատարեալ փոփոխութիւններ ուրնք բուրգերու պէս չեն պահուիր, և արևու պէս չեն

Կրնար ուրացուիլ:

Ի՞նչ է այս նոր ծննդեան տիրամանալու միջոցը: Կարելի է մէկը հայ է Նիկողեմոսի պէս թէ «Այս բաները ի՞նչպէս կրնան ըլլալ»: Մարգէն պահանջուած բանը պարզ և դիւրին է, հաւատալ: Քանի՛ քանի՛ հայրեր՝ իրենց անուղղայ զաւակներուն, կիներ՝ գինեմոլ ամուսիններուն, հաւատացեալներ՝ քարասիրտ բարեկամ և ազգականներուն փրկութենէն յուսահատած՝ հաւատաքի մէջ թուլացած են: Բարկացոտ, զոռոզ, տոփոտ, և գինեմոլ մարգիկ՝ իրենք իրենցմէ յուսահատ՝ համոզուած են թէ այս հին մարդէն չին կրնար ազատիլ: Աշխարհի վրայ աւելի ցած մարդ կրնա՞յ զտնուիլ քան այս գրքին մէջ նկարագրուած մարդիկը: Կա՞յ չարիք մը, մոլութիւն մը, կամ ուեէ մեղք որ այս մարդիկ չունեցան: Մարդ կրնա՞յ չարիքի մէջ ասկէ վար իջնել: Ասոնք չարիքին մարմացումն են, բոյնը, մեղքի թոյնին ակնաղըեւը, Սատանայի խամաճիկը, և Բէքեղելուզի աջ բազուկը: Եթէ ասոնք նոր մարդ եղան, ուրիշ ո՞վ չկրնար: «Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ ամէն մեղքէ կը որքէ... հաւատարիմ ու արդար է Անիկա մեզ բոլոր անիրաւութենէ սրբելու»: (Ա. Յովհ. 1.7.9): «Խնձի ի՞նչ ընել պէտք է որ փրկուիմ: Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսի, ու պիտի փրկուիս գուն և քու տունդ» (Գործք. 16. 30.31): Այսպիսի անզգամ մարգոց դարձի գալուն չենք կրնար հաւատալ: «Ատիկա մարգոց կողմանէ անկարելի է» (Մարկ. 10.27): «Եթէ կարող ես հաւատալու, ամէն բան կարելի է անոր որ կը հաւատայ» (Մարկ. 9. 22): Անտրամաբանօրէն խորհուղներէն ոմանք կը կարծեն թէ «Նոր Ծնունդ» ըսուած վիճակը՝ Աստուծոյ մէկ պարգևն է, որ ուզած պահուն ուզած մարգուն կուտայ: Մարդ ընելիք ոչ մէկ բան ունի: Այսպիսի կարծիք մը՝ մարգուս իր ձեռքով ինքինք փրկութենէ զըրկելը կը նշանակէ: Հոգիւն ծնանիլը ամէն մարգու մնապայման պարտքն է: «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ» (Յովհ. 3.7): Յիսուս միշտ կ'ըսէր, «Հաւատաքիդ համեմատ թող կատարուի»: Աստուծած արգէն ամէն մէկուն բաժնեց հաւատքին

չափը» (Հառվ. 12.3): Բայ ձօղէփ Փարքըրի՝ Աստուծած իր իւլաքանչիւր պատասխան ատու արարածին տուած է, սերմ մը, նախատարը ոյժ մը (ինչ կ'ուզեն անուանէ) որուն ուզիկ գուծածութենէն կախում ունի հոգիին ճակատազիրը: Ամէն մարգու մէջ բան մը կայ որով պէտք է յաւիտենականութիւնը սկսիլ: Հաւատքը՝ հոգիին Աստուծոյ երկարիլ և զԱյն բռնելն է Հաւատա՛ երկնցած Աստուծածալին ձեռքին գուն ալ քու ձեռքգ կարկառէ: Մի լսեր թէ «Մեղքերս բաղում են, Ան զիս չընդունիր»: Յիսուս կ'ըսէ, «Ան որ ինձի կուգալ բնաւ գուրս պիտի չհանելու» (Յովհ. 6.37): Մի՛ վախնար ըսելով թէ չես կրնար շարունակել, Յիսուս կ'ըսէ, «Կ մէկը իմ ձեռքս պիտի չյափշտակէ զանոնք» (Յովհ. 10. 28—29): Եթէ այս «Երկու անգամ ծնած մարդիկ» տարիներէ իվեր կրցան շարունակել, գուն չե՞ս կրնար: Ալ ո՞վ չկրնար շարունակել, քանի որ կինսահիւթը ցամքած, մարմինն ու միտքը մաշած, խելացնոր Ծեր Գինեմոլը յաղթականօրէն շարունակեց: Զայրացիս Փլլլմպը եթէ կրցաւ իր ընկերներուն ծագրին ու ծանակին հանգուրժել, գուն չե՞ս կը ընար: Կաթիլ մը օղիի համար խելագալող թէտի, իր զաւկէն ու կերակուրէն աւելի ըմպելիքը սիրող Փենքը, եթէ կրցան ըմպելեաց պապակին յաղթել, գուն չե՞ս կրնար: Եթէ գետնի աւլուք եղող այս մարդիկ՝ Քրիստոսը քարոզելով հոգիներ շահեցան, գուն չե՞ս կրնար: Երբոր հին կեանքը թողուս, և առաջին ասիթով Քրիստոսի հանգստաւէտ զիրկը նետուի, Պօլոսի պէս կարող պիտի ըլլաս բսելու, «Ամէն բանի կարող եմ Քրիստոսով որ զիս զօրացուց» (Փիլ. 4.13):

Աստուծած չկամիր որ ուեէ հոգի կարսուի: Այս պատմութիւնները չե՞ն չեշաեր այս ճշմարտուիթիւնը: Ճակատազիրի ջատագովներուն մի հետեւիր, Աստուծած ոմանք դժոխքի և ոմանք դրախտի չէ յատկացուցած: Ո՞վ կրնար այս գրքին մէջ նկարագրուած մարդիկը դժոխքէն զատ ուրիշ տեղ յարչար գասել: Եթէ Աստուծած այսքան ստորնացած և կոր-

սուածները փնտռելով իր փարախը կը բերէ, հապա ուրիշ զո՞վ կ'անտեսէ: Մեր Փրկիչը կ'ուզէ որ ամէն մարդիկ փրկուին ու ճշաբտութիւնը ճանչնալու գան: (Ա. Տիր. 2. 4): «Վասնդի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչև իր միւ ածին Որդին տուաւ, որպէսզի ամէն ով որ Անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» Յովհ. 3. 16: Կարելի՞ է որ Սրբիչը մոռնայ իր սրարածը, և հայրը՝ իր որդին: Դուկասու Աւետարանին 15 ելորդ զլուխը որ Աւետարանի վարդապետութեանց ամփոփումնէ, աղօթքով կարդա՛ և խորհրդածէ: Հոն պարզապէս «Անառակ որդի» մը չենք տեսներ, այլ սիրոյ մէջ չռայլ հայր մըն ալ կը տեսնենք, Այսինքն, Աստուած՝ իր սիրոյն ճառագալթները ըստ տորնագոյն մարդուն վրայ առատօրէն, չռայլօրէն կը սիրէ ինչպէս արեգակը: Աստուած իր ամբողջ սէրը կը թափէ իրար, վատ, խեղճ ու կրակ, թշուառ, խոզերու ընկերակից, մսխող և անպատճի որդիի մը վրայ: Վերադարձող հոգիին արժանիքը առանց նկատի առնելու զայն կ'ողսդէ իր սիրով, վազելով անոր վիզը կը փաթթուի ու կը համբուրէ զայն:

Ժամանակաւ Ամերիկայի մէջ երիտասարդ մը՝ Անառակ Որդիին պէս՝ իր հօրի տունէն ելլելով հեռաւոր երկիր զնաց: Տասը տարի անցաւ: Խեղճ հայրը չէր զիսեր թէ որդին ո՞ւր է: Ցղան շատ թշուառութենէ գերջ որուի հօրը տունը վերագառնալ: Հոյրենիք եկաւ: Իրենց տունը ծովածոցի մը եղերքն էր: Երիտասարդը՝ իր զգացած թէն՝ իր հօրը տունը գիշերուան մութին մէջ մտնել յարեւածեց: Ու երբ խաւարը պատեց չռոսզին, նաւակի մը ուշ մօտեցաւ եղերքին, բայց ծովագին վրայ լոյս մը տեսնել ետ գարձաւ ուեէ մէկուն կողմէ տեսնուիլ չուզելուն հաւ Մի քահի ժամ վերջը նորէն զնաց, և տեսնելով որ լոյս գեռ կը վառէր, նորէն ետ գարձաւ: Վերջապէս մինչեւ կիշեր սպասելէն ետք նորէն զնաց և տեսաւ որ լոյսը զիսէ կը վառէր: Ժամանակը շատ անցած ըլլալով ալ չէր կընար սպասել, «Ո՞վ կ'ուզէ տեսնէ» ըսկելով մօտեցաւ եղերքին:

Աակայն ի՞նչ տեսնէ, լոյսը ձեռքին սպասող մարզը իր ծերունի հայրն էր: Որդին ինքին քնետեց հարդողոջաւն բազու կներսուն մէջ: Անոնք զիրար ողջունեցին արցունքուն համբոյլներով: Այս խեղճ հայրը տասը տարի շարունակ մէն իրիկուն մինչեւ կէս զիշեր ծովեզերքին վրայ կ'ըսպասէր վառած լոյս մը ձեռքին մտածելով թէ չկարելի է զիշեր մը որդիս վերագառնայ, ծովուն մէջ չըլլայ թէ մուլրի»: Ի՞նչ հրաշալի, առատաբուզիս և շոայլօրէն ալ ձակուող հայրական սէր: Աշխարհային հայր մը եթէ այսքան կընայ սիրել իր անպիտան և թափառաշրջիկ որդին, հապա մեր երկնային Հայրը մեղ որքան շատ և անուահման սիրով կը սիրէ: Արաբական տուածը կ'ըսէ: «Վիզը՝ կը ծռի սուրով, սիրտը՝ սրտով»: Եթէ մինչև հիմայ իրատիւ պատիժիւ և գյուխքի անվեց ջարչարանքի գաղափարներուն առջեւ սիրտ չկատրեցաւ, չի ծռեցաւ, գոնէ զիշեր ցորեկ կարօտալի աչքերով քեզի սպասող երկնային Հօր սիրոյն, իր կեանքը քեզի համար զնող (Յովհ. 15. 13) Յիսուսի անսահման սիրոյն առջեւ սիրտդ թող կոտրտի: Խոնարհութեամբ ու արտասուր գով հիմայ նետուէ այն գթառատ բազուկներուն մէջ, ուրոնց տէրը կ'ըսէ, «Եկէք ինծի ո՞վ յոդնածներ և բեռնաւորուածներ, և ես ձեզի հանգիստ պիտի տամ» և «Նար Մարգ» եղիր:

«Ահա ես զուռը կայներ եմ ու կը զարնեմ. եթէ մէկը մէմ ձայնս լոէ ու զուռը բանայ, անոր քով պիտի մտնեմ և մէտ հետ ընթրիք պիտի ընեմ, ան ալ ինծի հետո: Յայտ. 3. 20:»

«Ահա հիմայ է լինդունելի ժամանակը, ահա հիմայ է մէկութեան օրը»: Բ Կորն. 6. 2:

Այս Մարդ կայ որ մէկ անդամ կը ծնի, երկու անդամ կը պատնի, մարդ կայ որ երկու անդամ կը ծնի և մէկ անդամ և մինչեւ երանելի են այն մարդիկը որ երկու անդամ կը չնին և մէկ անդամ կը մեռնին: Կրեմն ցուս կյամիք հաւ և անդամիք կյամիքն է մրցական և մրցական:

ԻՆՉՊԵՍ ԿՐՆԱՍ ԳՈՐԾԱԾԵԼ ԱՅՍ ԳԻՐՔԸ

| | ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ | Էջ |
|---|--|-----|
| 1. Այս գիրքը նախ կարդա քու անձիդ համար։ Տես թէ Աստուած ինչեր ըրած է։ Ինչպէս ամէնէն խոր ինկածն իսկ վերցուցեր է։ Ուստի Աստուած ինչ որ ըրաւ անցեալին մէջ կրնայ ընել նաև հիմա։ Ուստի հաւատքով ազօթէ և գործէ մեղաւորներու փրկութեան համար։ | Յառաջաբան Հայերէն տպագրութեան Մի ժամկի խօսք | 5 |
| | Այս գրքի մասին մի ժամկի նշանաւոր անձերու վկայութիւնը | 9 |
| 2. Կարդա զայն ուրիշներուն։ Եթէ հայր կամ մայր ես, կարդա զայն քու զաւակներուդ և թող անոնք տեսնեն թէ ինչպէս Աստուած կրնայ նորոգել այսչափ ինկածներն ալ։ Կարդա զայն գրացիներուդ կամ ճանչուորներուդ։ | Հեղինակին յառաջաբանը Լուսոնի մեկ մասը Փլնչըր Հենցիւլ | 12 |
| | Հեղինակին յառաջաբանը | 14 |
| | Լուսոնի մեկ մասը | 19 |
| | Փլնչըր | 23 |
| | Հենցիւլ | 32 |
| 3. Եթէ կիրակնօրեայ դպրոցի վարժապետ ես, կամէ երբեմն քու աշակերտներդ և կարդա անոնց զլուխ մը։ Կամ դպրոցի մէջ կարդա անոնց։ | Ծեր Գինեմոլը Ոնրազործը Տեսնի | 42 |
| | Ծեր Գինեմոլը | 51 |
| | Ոնրազործը | 66 |
| 4. Պահէ զայն քու տանդ գրադարանին մէջ և ուրիշնե- րուն տուր որ կարդան և քեզի նորէն վերադարձնեն։ Պահէ տանդ մէջ որպէսզի քու զաւակներդ կարդան զայն։ | Յածէն աւելի ցած Փրլըմպըր Յնցոտիներ ու ուկորներ | 73 |
| | Յածէն աւելի ցած | 82 |
| | Փրլըմպըր | 96 |
| 5. Գրէ քու բարեկամներուդ անոնները և եթէ կարելի է, նո-իրէ անոնց մէյմէկ հատ և կամ ցուցուր զայն քու բարեկամներուդ և յանձնարարէ որ կարդան։ | Վերջաբան Յաւելուած Վեր. Յ. Ա. Էսֆինեանի Ի՞նչպէս կրնաս գործածել այս գիրքը | 108 |
| | Յաւելուած Վեր. Յ. Ա. Էսֆինեանի | 114 |
| | Ի՞նչպէս կրնաս գործածել այս գիրքը | 126 |

10794446 H. 15. 15



ԱՅՍ ԳՐԲԻՆ ԳԻՆՆ Է

Հալեպի համար կհա մենիս
Սիւրիոյ եւ այլ տեղերու համար 6 Ֆրանգ
Ամերիկայի համար 30 սենք

Գնել փափառողներ բող դիմեն հետեւեալ հասցեին

M. H. Bozoklian

P. O. Box 303

Aleppo, Syria

«Ազգային գրադարան»



NL0161825

